



## Հայկական գիտահետազոտական հանգույց Armenian Research & Academic Repository



Սույն աշխատանքն արտոնագրված է «Ստեղծագործական համայնքներ  
ոչ առևտրային իրավասություն 3.0» արտոնագրով

**This work is licensed under a Creative Commons Attribution-NonComercial  
3.0 Unported (CC BY-NC 3.0) license.**

Դու կարող ես.

պատճենել և տարածել նյութը ցանկացած ձևաչափով կամ կրիչով  
ձևափոխել կամ օգտագործել առկա նյութը ստեղծելու համար նորը

You are free to:

**Share** — copy and redistribute the material in any medium or format


**Adapt** — remix, transform, and build upon the material


4063-4064

491.99-8

U-96

2010





491.99.8  
491.99.8  
~~ԱՐԴԻ ՄԱՏԵՆԱԳՐՈՒԹԵԱՆ~~

# ԺԱՂԵԿ

ԱՐԴԻ

ՀԱՌ

ՀԱՌԱՓԱՇՈՅՑ

ՅԱՇԽԱՐՁԻԿ ԼԵԶՈՒՔ

ՀԱՆԴԵՐՁ ՔԵՐԱԿԱՆԱԿԱՆ, ԳՐԱԿԱՆ ԲԱՑԱՏՐՈՒԹԵԱՄՐՁ, ԵՒ  
ԴԻՑԱԲԱՆԱԿԱՆ, ՊԱՏՄԱԿԱՆ, ԱՇԽԱՐՁԱԳՐԱԿԱՆ  
ԵՒԱՅԼՆ ԾԱՆՈԹՈՒԹԵԱՄՐՁ

Ի ՊԵՏՍ Վ. Ա. Ր Ժ. Ա. Ր Ա. Ն. Ա. Ց

Մ Ա Մ Ն Ա.

Պ Ա Ր Զ Ե Ւ Բ Ա Ր Ե Խ Ա Ռ Ո Ւ Ն Ո Ճ

Ե Ր Կ Ա Ս Ի Ր Ե Ա Ց

Եղիազար Մուրասեան

Կ. Պ Ո Լ Ի Ս

2002

ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆ ԱՐԱՄԵԱՆ

1884

Printed in Turkey

11883

## ՆԱԽԱԲԱՆ

Ա.

Օր մ'ուսումնասէր նշանաւոր ազգային մը գրական խօսակցութեան մը մէջ կ'ըսէր. «Ամէն տղթ կը ծնի լեզու մ'ունենալով, մենք միայն լեզու չունիմք». Եւ այս պատուական անձը իր ընտիր լեզուով, յստակ բացատրութեամբք կուրանար աշխարհաբար լեզուին դոյութիւնը։ Այս ուրացութիւնն ուրիշ բան չէ՝ բայց եթէ մոգական ազդեցութիւն մեր նախնեաց ոսկեղինիկ լեզուին՝ որ մեր մէջ դաս մը մարդոց իրը ստորին կը ցուցընէ ամեն իմաստ երբ գրաբառով չ'արտայայտուի՞՝ Եւ նկատել կուտայ զաշխարհիկ բարբառն իրը բարիա մը՝ որ անարժան է հաղորդակցութիւն ունենալու ազնիւ լեզուաց գերգաստանին հետ։ Ստոյգ է այս գաղափար, իրաւացի՞ է այս համոզում. — անտարակոյս ոչ։

Լեզուաց պատմութեան փոքր ինչ ծանօթութիւն ունեցողք գիտեն թէ լեզուներն ինչ դժուարին երկունքով կը ծնին, կը սնանին, կը զարգանան եւ իրենց բարձրագոյն կատարելութեան կը հասնին։ Ռօման լեզուաց՝ մանաւանդ Գաղղիերէնին պատմութիւնը խիստ շշափելի օրինակ մը կ'ընծայէ լեզուաբանական այս երեւոյթին։

Դործոյս սահմանը չներեր երկարօրէն բացարելու զայս. բաւ կը համարիմ յիշել՝ թէ եղած է ժամանակ՝ երբ անդլիացին իր լեզուով չէ ուզած գրել՝ սակայն այսօր հին եւ նոր աշխարհաց ամէն



229  
40

պարծանաց գէմ կը ցուցընէ Մեծն Շէքսրիր, հիանալին Պայրն՝ որ Սնգլիերէն գրած են: Գերմանացին ատեն մը իր լեզուին սքանչելի յատկութեանց անտեղեակ՝ Գաղղիերէնի վրայ կուզէր ձեւել զայն՝ սակայն այսօր գոռոզութեամբ իրը գրական դիք կը ներկայէ նոյն լեզուով գերահոչակն Շիլլէր, խորիմացն կէօթէ: Խոկ Ռօման լեզուներ երկար ատեն ի նպաստ Լատիներէնի հալածուելէ յետոյ իրը անպիտան գուեհիկ բարբառներ, այսօր Տանթէ, Բեղրարդա, Լորէզ տէ Վէկա, Գալուէրօն, Գունէլլ, Ռասին եւ ուրիշ գրագիտաց անուամբ այնպիսի բազմահոյլ եւ պայծառ համաստեղութիւն մը կազմեցին՝ որ տեղի չտար ոչ լատինին եւ ոչ նախկին յունականին:

Սրդ այն իրաւունքը որ այսօր կը տրուի յիշեալ լեզուաց՝ մեր աշխարհաբարին ինչո՞ւ զլացուի: Միթէ մեր լեզուն անոնցմէ նուազ դիւրաթեք է գրական եւ գիտական բացատրութեանց համար. Քիչ ընդունակ է բարդութեանց, ածանցմանց. Աղական ներդաշնակ է՝ բանաստեղին յոյզը, ճարպական ներդաշնակ է՝ բանաստեղին յոյզը, ճարպական հուսովին հուրը արտայայտելու մասին, — անտարիսովին հուրը արտայայտելու մասին, — ան-

թէ սկզբնաւորութիւնն եղած է. կը մնայ մեզ յարատեւել ընտիր հեղինակաց, կարօղ ուսուցչաց եւ բարւոք գասագրքերու միջոցաւ. այնու հետեւ կրնամք վստահ ըլլալ թէ մեր ամէն պիտոյից պատասխանող լեզու մը կունենամք:

Գիտեմք որ լեզուի մը կատարեալ զարգացման համար ուրիշ պայմաններ ալ պէտք են. բոյսերու եւ կենդանեաց նման՝ լեզուներն ալ ունին իրենց հայրենիքը՝ ուրիշ երբ հեռանան՝ շատ բան կը փոխեն իրենց նախատիպէն. ոչ Գորսիգացին Հիւկոյի պէս պիտի խօսի եւ գրէ, ոչ Ամերիկացին (անգլիական ցեղը) Պայրընի լեզուով, եւ ոչ խոկ Բիւզանդացի Հայն Արարատեան բարբառով . . .: Սակայն այն գրագէտներ որոց գործերու ընտիր հատուածները գրեցյկիս մէջ ամփոփեցինք՝ ընծայած են ազգին գոհարներ որք միշտ պիտի փայլին անոր գրական թագին վրայ՝ իւր ամենէն պայծառ օրերուն մէջ խոկ . . .: Եւ մենք կրնամք համարձակապէս ցուցընել զանոնք աշխարհարարի ամէն թերահաւատից՝ իրեւ մէն մի ընկճօղ փաստ մեր արդի լեզուի իրաւունց պաշտպանութեան:

Բ.

Ժամ է ուրեմն որ ամէն խոհուն եւ անկեղծ Հայ ի բաց թողլով կանխակալ կարծիք փարի այս պատուական լեզուին, որով մեր մարք իրենց զաւակաց կը ներշնչեն եւ զոր այս վերջինք որրանէն սկսեալ՝ պիտի խօսին մինչեւ այն օր՝ երբ այլ եւս դադրին ապրելէ եւ յորում վերջին խօսք գարձեալ մեր նախնեաց անմահ բարբառն արտասանէ:

Հեռի ինչ մեր նույրական լեզուն մեր վարժարաններէն վոտարելու գաղափարը. այլ կը պահանջեմ որ այն՝ լուրջ ուսման առարկայ դառնաց՝ մի միայն բարձրագոյն կարգաց՝ եւ պարտաւորից ամեն անոնց որք եկեղեցականութեան են սահմանուած։ Խակ եօթ ութ տարեկան տղեկներէ սկսեալ մինչեւ տասնըհինգ, տասնըլից տարեկան պատանեկաց՝ այս համառօս է, այս լեղարձակ է, այս գործնական է ըսելով շարունակ գրաբար քերականութիւն գոց ընել, կամ Աւետարանի, Եղիշէի, Եղնիկի հասուածներ ի բերան ուսանել, ընդօրինակել տալը ծայրագոյն տգիտութեան եւ դաւաճանութեան գործ կը համարիմ։ Եւ ցաւալի է որ մեր ազգային վարժարանաց մէջ ընդհանուր կանոնն այս է գրեթէ։ Սակայն ուրախառիթ է տեսնել՝ որ հանճարեղ անձանց հսկողութեան ներքեւ գտնուած վարժարաններու մէջ արդէն մեր արդի լեզուն կանոնաւոր ընթացքով կուսուցուի։ Յուսուլի է որ բոլոր վարժարանք քիչ ժամանակէն հետեւին ասոր։ Փափաքիլի էր որ Ուսումնական խորհուրդը պաշտօնապէս եւ վճռակի պատուիրէր օրինաւոր ծրագրով մը՝ ամէն թաղային վարժարանաց՝ ի բաց թողուլ այն հին սովորույթը (routine) եւ ազատել խեղճ մտնկտին գրաբարի անօդուտ տանիջանքէն։

Գուցէ ոմանք առարկեն թէ աշխարհարարը տակաւին քերականութիւն, բառգիրք եւ այլ պիտանի դասադրքեր չունի, բնչպէս ուսուցանեն զայն դասատուք. այս առարկութիւնը ճշմարիտ է մասամբ մը, սակայն ոչ բոլորիլին։ Եւ ինչո՞ւ. — Ուսանողաց նախնական շրջաններուն մէջ տեսականը՝ կանոնը գրեթէ տնօգուտ եւ մտքի սպանիչ դատ-

ուած է արդի մեծ մանկավարժներէ եւ ընկերաբաններէ՝ որոց կարգէն է անուանին Հերաէրթ Սփէնէր։ Պատանեկաց համար միշտ գործնականէն տեսական գտնելը թէ ամորժելի է եւ թէ օգտակար. քսանամեայ անձնական փորձ մը այս մասին այնպիսի հաւատ մը գոյացուցած է յիս՝ որ շաղակարատութեանց տեղի չարա. բաց աստի՝ դասատու մը կարօղ է ընսկիր հատուածի մը վրայ բացատրել լեզուի մ'ամէն քերականական եւ գրական կանոնները եւ զանոնք ուսուցանել մանկտիին, բաւէ որ դասատուն յարմար ըլլայ իր պաշտօնին, դաւ վարձարուի, սիրէ իւր արհեստը եւ ապահով ըլլայ թէ պիտի կրնայ անող միշտ գոնի տպրիւ։

Ուրախ եմք որ կարօղ դասատուներ պակաս չեն մեր մէջ, եւ ահա իմ այդ ազնիւ պաշտօնակցաց օգտակար ըլլալու նպատակաւ ձեռնարկեցի պատրաստել ներկայ Հաւաքածոյս։

Մեծ Մ. Մամուրեան՝ որ ամէն գրական եւ դասական խնդիրներ չօշափած է խիստ մեծ յաջողակութեամբ եւ արդիւնաւոր կերպով, արդէն Հաւաքածոյ մը հրատարակեց քանի մը տարի առաջ՝ որ ընդունելութիւն գտաւ, սակայն ան մասնաւորագէս ընթերցման գիրք մ'էր։ Ես ջանացի քերականութեան եւ գրագիտութեան պարապող կարգերու պէտքը լեցընել։ Իմ աշխատութիւնս երկու մասի բաժնեցի. առաջին՝ զոր կը հրատարակեմ արդ՝ սահմանուած է նախնական եւ միջին կարգերու մասնաւորագէս եւ պարզ ու բարեխսառն շարագրութիւններ կը պարունակէ գլխաւորաբար. Խակ երկրորդը որ կը պարունակէ վեևն ոն կամ բարձր շարադրութիւն՝ սակէ վերջ պիտի հրատա-

բակեմ ի պէտու բարձրագոյն կարգերու, եթէ  
այս առաջին մասն ընդունելութեան արժանի  
դատուի:

Քանի մը բառ ալ գրքիս օգտակարապէս գործա-  
ծութեանը վրայ: Անտարակոյս իմ ազնիւ պաշտօ-  
նակիցներս իրենց դիւրուսոյց մեթուն ունին՝ եւ  
ես յաւակնութիւն չունիմ անոնց խրաս տալու.  
սակայն կը փութամ իրենց բացատրել իմ բռնած-  
ընթացքս, որ իմ գիւտս չէ, այլ կարօղ մանկա-  
վարժներու հետեւողութիւն է. — Այսպէս՝ նախ  
հատուած մ'ընթեռնուլ տալ աշակերտին, առա-  
հարցընել՝ բառերը, քերականական կանոնները.  
ստանաւորները արձակի թարգմանել՝ (բերանացի  
եւ գրաւոր), ճեւաւոր շարադասութիւնը պարզի  
վերածել, ընտիր կառրները ընդօրինակել, գոց ը-  
նել, ուղղագրել, լուծել տալ: Այս՝ նախական  
կարգերու, իսկ աւելի զարգացելոց՝ կամ միջին  
կարգերու համար վերոյիշեալ կրթութեանց վրայ  
յաւելուլ նաեւ գրական կանոնաց, գեղեցիկու-  
թեանց բացատրութիւնը՝ աշակերտաց հասողու-  
թեան համեմատ:


Ահա այս կերպով, կարծեմ խիստ օգտակար կ'ըլ-  
լայ լեզուի, գրականութեան դաս մը:

Կը յուսամք որ մեր այս գոյզն աշխատութիւնն  
օգտակար գործիք մը կ'ըլլայ մեծարգոյ դասա-  
տուաց ձեռք, եւ կը փութան զիս քաջալերել՝ ա-  
սոր երկրորդ տպագրութիւնն աւելի ճոխ եւ փոր-  
ձառութեամբ աւելի կատարեալ ընելու համար:

Բերա, 10 Դեկտ. 1883.

# ԾԱՂԻԿԱ

## ԱՐԴԻ ՄԱՏԵՆԱԳՐՈՒԹԵԱՆ



Գարնան վարդերուն մեր բոսրագեղ՝  
Էզմայլեցուցիչ բուրմանց<sup>5</sup> հետ մէկտեղ՝  
Հասաւ, Հոիփափմէ, քո զիրգ<sup>4</sup> յիշատակ,  
Ու լրցաւ իմ սիրտ հոտովդ անուշակ:  
Պանդըխտիս ոսկերք ու լանջք<sup>5</sup> ել ի թունդ՝

(1) Հոիփափմէ կոյսը՝ Տրդատայ հարսնանալ չուզե-  
լով նահատակուեցաւ իր ընկերներով: Հոիփափմ-  
եան կուսանաց տօնը մեծ հանդէսով կը տօնէ մեր  
եկեղեցին: Ս.սոնց յիշատակին վրայ շարադրուած է  
« Անձինք նուիրեալք սիրոյն Քրիստոսի » սքանչելի  
շարականը՝ որ Աստրենացւոյն կ'ընծայեն ոմանք, իսկ  
այլք՝ Մեծին Սահակայ Պարթեւի:

(2) Կարմիր գեղեցիկ. այս բառը երկու որոշ մա-  
սերէ շինուած է՝ բոսր՝ կարմիր եւ զեղ՝ գեղեցիկ:

(3) Բուրում՝ հոս, կ'ըսուի նաեւ բոյր: (4) Գիրզ՝  
փափուկ. ասոր հոմանիշ են ինչուշ, զողոր կամ  
զողորիկ. գիրգ բառէն կ'ելնեն գրզի, գրզաւան,  
գրզասուն եւլն: (5) Լանջ՝ կուրծք, սիրու:

Երբոր լըսեցի քո սիրնեն անունդ ,  
Պահ մը զիմ տըխուր շըրջակայւ<sup>4</sup> մոռցայ ,  
Իբրու Հայրենեաց թէ ի ծոց<sup>5</sup> մըտայ :  
Կարծեցի տօնիդ քո գերզ<sup>6</sup> բաղցրալուր<sup>4</sup>  
Լըսել անդ հընչեալ<sup>7</sup> բըլուր առ բըլուր .  
Ու իբր ի քո սուրբ թէ կացեալ զաւիթ<sup>6</sup>  
Լըսել զիմ եղբարց օրհնութեան<sup>7</sup> շըոինդ<sup>8</sup> :  
Կարծեցի տեսնել քո հասակակից  
Արմենիկ<sup>9</sup> կուսից բզդաս հըրճուալից<sup>10</sup> ,  
Խայտալ<sup>11</sup> կուսանիդ<sup>12</sup> ի վեհ<sup>13</sup> յաղթութիւն ,  
Որով յաղթանակ<sup>14</sup> կանզնեաց կուսութիւն :

(1) Շրջակայ՝ բոլորտիք : (2) Քերականական օրէնք  
կը պահանջէր ըսել՝ « իբրու թէ ՚ի հայրենեաց ծոց  
մոտայ ». վասն զի նախդիրը ըստ օրինի՝ առաջ դրուո-  
ղը կ'առնէ , թէ ածական ըլլայ , թէ յատկացուցիչ  
եւլն : Սակայն ոտանաւորի մէջ երբեմն այս օրինաց  
հակառակ վարուիլ հարդ կ'ըլլայ , չափ եւ յանդ պա-  
հելու , կամ՞իսուքին աւելի ազդուութիւն տալու հա-  
մար : (3) Այս ալ վերի օրինակին նման է : (4) Քաղց-  
րալուր , ականջի անոյշ . երկու բառէ չինուած է՝  
յանցր , լուր : (5) Հնիցէլ , արձագանք տալ , ձայնը  
հեռուն լսելի ընել , ձայն հանել . այսպէս կ'ըսուի .  
մետաղները հնչուն են : (6) Գաւիր . աղօթատեղիի  
մը դրսի կողմը : (7) Շոյինդ՝ ձայն : (8) Օրհնուրիւն՝  
աղօթք : (9) Արմենիկ , Հայ : (10) Հրանուալից , ու-  
րասխ : (11) Խայտալ , ուրախանալ : (12) Կուսան , կոյս :  
Կուսան բառը ընդհանրապէս յոդնակի խմասով  
կը գործածուի , բայց բանաստեղծութեան մէջ շատ  
անդամ իրը եղակի կը գործածեն : (13) Վեհ . մեծ  
նշանաւոր : (14) Յաղրանակ , յաղթութեան նշան :

Կարծեցի տեսնել սեղանոյդ վըրան՝  
Ծաղկիդ՝ նըւիրեն վարդեր ու շուշան .  
Ծաղկունք՝ ոհն թոռունք ծաղկանց այն կարմիր  
Զոր արեան ցողով քով ոռոգեցիր<sup>1</sup> :

Եւ իմ սիրտ տրոփեց<sup>9</sup> , լուծվեցաւ<sup>5</sup> լեզու ,  
Եղբարց հետ խառնել ձայնիկս յալելու<sup>4</sup> ,  
Հոփիսամէ . . . գոչեմ , բայց աւաղ իմ ձայն  
Օտար աստեղց տակ ցրուեցաւ ունայն<sup>5</sup> :

Եւ ահա սըրտէս զընաց խընդութիւն ,  
Կըտրեցաւ շըրթանց զըւարթ օրհնութիւն ,  
Աչերս հոսեցին<sup>6</sup> ու զիտունը այն թացին<sup>7</sup>  
Զոր կապեր էի քո սուրբ Խորանին :

Ո՞հ , թէ կ'ընդունիս զեղբարց սիրտ ուրախ՝  
Ո՞վ կոյս , կը նայիս եւ յիմ ախ ու վախ .  
Արդեօք չես ցաւիր պանդըխտիս բաղդին՝  
Որ լամ՝ երբ երկիր խընդայ ընդ երկին :

Եւ ինչպէս ըլլամ երբոր չեմ արժան  
Համբուրել զնըշխար<sup>8</sup> քո եւ սուրբ տապան<sup>9</sup> ,  
Որ ցաւած աչքիս կաթի քո սուրբ եղ  
Եւ ցամքեցլնէ վըշտաց զիմ<sup>10</sup> հեղեղ :

(1) Ոռոգել , ջրել : (2) Տրոփել , զարնել , կըսուի  
նաեւ . սիրտս բաբախեց : (3) Լուծուիլ , քակուիլ ,  
բացուիլ : (4) Ալելու , երբայական բառ է եւ կը նշա-  
նակէ օրհնութիւն , աղօթք : (5) Ունայն , ալարտապ  
տեղ , կ'ըսուի նաեւ ընդունայն : (6) Հոսել , վաղել :  
(7) Թանալ , թրջել : (8) Նշաար , մաս , մարմինի կտոր ,  
մնացորդ : (9) Տապան , գերեզման : (10) Ցիշէ նախ-

Ահ . . . այս արտասութ հասնէին քեզի ,

Ու չը ցընդէին<sup>1</sup> ի հողմն օտարի ,

Հասնէին քեզի ու կոյս բըբերուդ<sup>2</sup>

Իջեցնէին նըշոյլ<sup>3</sup> մի զըթոյդ :

Ո՞հ , լոկ<sup>4</sup> այն ատեն կը ցընծայր<sup>5</sup> ողիս ,

Ու կը մոռնայի ըզցաւ պանդըխտիս .

Պանդըխտիս՝ ում<sup>6</sup> չիք<sup>7</sup> յերկրի մըխիթար ,

Ոչ զըխոյն ըստուեր<sup>8</sup> , ոչ սըրտին դադար .<sup>9</sup>

Խորէն Եպ. Նարակ

## 2

### Ս Ո Խ Ա Կ

Գարնան գեղեցիկ իրիկուն մը պզտի տղուն  
մէկը վարպետին հետ անտառին եզերը կը պտը-  
տէր : Յանկարծ սոխակի ձայն լսուեցաւ . «ինչ գե-  
ղեցիկ ներդաշնակութիւն<sup>10</sup>» ըսաւ Պօղոս , երկայն  
ժամանակ<sup>11</sup> հիացմամբ<sup>12</sup> մտիկ ընելէ ետքը , «հետա-

դիրներուն դասաւորութեան կանոնը : (1) Ցընդէլ ,  
ոդի մէջ տարածուիլ , կորսուիլ : (2) Բիբ , տչքի մէջի  
բոլորակ կէտը կամ նոյն իսկ աչքը : (3) Նշոյլ , բա-  
րակ ճառագայթ , մթնշաղ լոյս : (4) Լոկ , մինակ :  
(5) Ցնծալ , ուրախանալ : (6) Ում , որուն : (7) Չի՛ ,  
չկայ : (8) Ստուեր , չուք : (9) Դադար , հանդչելու  
տեղ : (10) Ներդաշնակութիւն , անոյշ ձայն . ականջի  
ախորժելի բառեր : (11) Աւելի սովորական է ըսել ,  
երկար ժամանակ : (12) Հիացում , սաստիկ զարմա-

բրքրութիւնս կը շարժի այս գեղեցկաձայն երզը մօ-  
տէն լսելու . քիչ մը առաջ<sup>13</sup> երթանք , ուսկից<sup>14</sup> կուզայ  
այս ձայնը : — Աղէկ զգուշացիր , ըսաւ վարպետը ,  
սոխակը այնպէս վայրենի թոշուն մ'է՝ որ մեր քիչ  
մը մօտենալը բաւական է խրտեցընել<sup>15</sup> զինքը<sup>16</sup> ,  
ու երզը դադիեցընել տալ : — Բայց ինչո՞ւ համար ,  
ըսաւ տղան , ինչո՞ւ այս թոշունը՝ որ իր երզին  
ճոխութեամբը<sup>17</sup> ուրիշներունը կը խափանէ<sup>18</sup> բուի<sup>19</sup>  
պէս միայնութիւնը կը սիրէ : Ինչո՞ւ իր քաղցր ձայնը  
մեր բնակութիւններէն հեռու կը հնչեցընէ , մինչ-  
դեռ մեր պարտիզին փոքր ծառերն անզամ լեցուն  
են անհամ եւ ձանձրացուցիչ ճռուողիւններով<sup>20</sup>  
պզտի թոշնիկներու : Ասիկայ<sup>21</sup> , պատասխանեց վար-  
պետը , այն առակը մեզի իմացնելու համար է՝  
որ ստոյդ<sup>22</sup> արժանաւորութիւնը երկշոտ<sup>23</sup> է եւ կը  
սիրէ առանձին<sup>24</sup> կենալ , եւ զայն ունենալու համար  
պէտք է զիտնալ թէ ինչ կերպով ստանալու է<sup>25</sup> :

Պուլանձի:

(Բազմավեպ)

ցում: (1) Աւելի աղէկ կ'ըլլար գրել՝ իիչ մ'առաջ :  
(2) Ուսկից , աւելի լսւ է ըսել՝ ուսի : (3) Խրեցը-  
նել , վախցընել : (4) Զինջը , պէտք է գրել զինք .  
Երբ հայցականի զ նախդիրը դործածուի՝ աւելորդ  
է լ գիրը : (5) Ճոխութիւն , հարսաւութիւն , գեղեց-  
կութիւն : (6) Խափանել , արգիլել , լուցընել : (7) Բու ,  
Տհ . Պայգուշ : (8) Ճուռական , ճիվալ , թոշնոց ձայ-  
նին կ'ըսուի մասնաւորապէս : (9) Աւելի աղէկ է  
գրել՝ ասիկա : (10) Ստոյդ , բուն , ճշմարիտ : (11) Երկ-  
չուս : Վախկոտ : (12) Առանձին . մինակ : (13) Ստանալ ,

ՍԷՐ ԵՒ ՄԱՀ

Օր մը՝ կըսէ Պըղատոն<sup>1</sup>  
 Այն մեծանուն փիլիսոփայն՝  
 Թէ սէրն եւ մահ ճամբէ եկան,  
 Սաստիկ յոգնած<sup>2</sup> տուն մը իշան,  
 Մէկէն<sup>3</sup> փոռուած ի քուն մտան:  
 Սէրն Արթնցաւ առտուն կանուխ՝  
 Բայց դեռ Թմրած՝ քունն ի զլուխ,  
 Առանց աղէկ մը նայելու՝  
 Մահուան կապարձն<sup>4</sup> առաւ զնաց:  
 Մահն ալ առանց լաւ դիտելու՝  
 Երբ արթնցաւ ելաւ զնաց  
 Սիրոյ կապարձն ուսը զարկած:  
 Տեսաւ ծերուկ մը հեռուէն,  
 Նետ մը քաշէց ի կապարձէն<sup>5</sup>,

Ճեռք ճգել, ունենալ: (1) Ոտանաւորի մէջ՝ չափերու  
 ճշդութիւն պահելու համար՝ սովորութիւն է բնա-  
 կան լ գիրը յայտնի դնել. այսպէս կը գրուի Պը-  
 ղատոն՝ փոխանակ Պղատոնի: (2) Ընդհանրապէս  
 կը գրուի հոգնած, եւ այս աւելի ճշգ է: (3) Մէ-  
 կեն, չուտ մը: (4) Ի բուն մտնել, քնանալ: (5) Կա-  
 պարձ, նետ դնելու աման: (6) Ոտանաւորի մէջ  
 նախդիրներն ընդհանրապէս կը գործածուին՝ մա-  
 նաւանդ զ, ի, յ: Արձակի մէջ ալ գործածել սո-  
 վորութիւն է՝ երբ յստակութիւն, ներգաշնակու-

Շտկեց, զարկաւ, վիրաւորեց,  
 Ծերուն արիւնը ոտք հանեց,  
 Խելքը թոռուց, մազը սեւցուց,  
 Հին կրթերով սիրտն արթնցուց:  
 Սէրն ալ՝ որչափ որ ազնիւ մարդ  
 Որչափ տեսաւ երիտասարդ՝  
 Զարկաւ սըխալ մահուան նետով.  
 Ընկան մեռան թարմ<sup>1</sup> հասակով:  
 Սարսափեցան բոլոր մարդիկ՝  
 Բողոքեցին դէպ ի երկինք,  
 Թէ աս ինչ բան է նորելուկ:  
 Լսեց բնութիւնն, եկաւ զաղտուկ՝  
 Ու զիշերանց նետերն առաւ՝  
 Իրենց առջի կապարճը դրաւ.  
 Բայց մութ ատեն արտորալով  
 Բոլոր նետերն չը պարպելով՝  
 Դեռ կապարձնին մնաց խառնակ:  
 Ասոր համար է կը տեսնաք՝  
 Որ կարճ օրով<sup>2</sup> շատք կը մեռնին  
 Կենաց ճամբէն շուտ մը կ'անցնին.  
 Շատ ալ ծերեր սիրով բռնկած  
 Կեանքերնուն վերջն են մոռացած:

Թագմանիկ

Թիւն այնպէս պահանջեն: (1) Թարմ մատաղ. Տձ.  
 Թազէ: (2) Կարձ օրերով, երիտասարդ:

## ՊԱՆԴԻՏԻՆ ԿԵԱՆՔԸ

Առ Արիստակէն Վ. Տէր Սարգսեանց

Նժդեհ<sup>1</sup> վարդապետ, դուք եւս նժդեհ լինելով՝ նժդեհին<sup>2</sup> ցաւերը կզզայք, տեսնալով<sup>3</sup> նոցա<sup>4</sup> տառապեալ կեանքն ու վիճակը: Կը շրչիք ի մայրաբաղաքս եւ կը մտնէք պանդուխտներու մէջ, աչքով կը դիտէք, ձեռքով կը շօշափէք<sup>5</sup> նոցա ամենալառն<sup>6</sup> կեանքին բոլոր հանգամանքները: Յիշելով Աւետարանին բանը պանդուխտ հիւանդին ի տես զնացէք: Հովիւ ու հայր էք, մի զարշիք<sup>7</sup>, զնացէք, մտէք մի ժահահոտ<sup>8</sup> սենեակի մէջ. կը տեսնէք հոն կտրին ու քաջալանչ<sup>9</sup> նորահասակ<sup>10</sup>,

(1) Նժդեհ կամ նշշեհ. պանդուխտ, իր երկրէն դուրս ապրող: (2) Նժդեհ բառին երեք անդամ կրկնութիւնը հոս խորթ չէ՝ այլ աւելի ազդու ըրած է խոսքը: (3) Աւելի առէկ էր ըսել՝ տեսնելով: (4) Նոցա փոխանակ ըստ իմաստին եղած է՝ փոխանակ ըստ մերականութեան ըլլալու: Այս տեսակ ձեւին կը սուրբ փակառութեան ըլլալու: (5) Դիմեցէք՝ աչյով կը դիտէք, ձեռքով կը շօշափէք յատուկ բացատրութիւնը: (6) Դառն կեանք, այսինքն ցաւով լի: (7) Մի զարշիք, մի գոնիք: (8) Ժահահոտ, գէշ հոտ ունեցող: (9) Բաջալու նշ, լայն եւ դուրս ցցուած

նորապսակ<sup>11</sup> մի երիտասարդ՝ մահճին<sup>12</sup> մէջ հիւանդ ինկած կը հեծէ<sup>13</sup>. ընտանի<sup>14</sup> հոգացող մտերիմներէն<sup>15</sup> ոչ զոք ունի շուրջ. ոչ զորովախրա<sup>16</sup> ծնողք, ոչ անձկալի<sup>17</sup> ամուսին, ոչ քոյր, ոչ եղբայր, ոչ բարեկամ, ոչ ազգական<sup>18</sup>: Կա այնպէս ի վերջոյ կը մեռնի անխնամ, անդեղ, անդարման<sup>19</sup>: Հոգեվարքի<sup>20</sup> պահուն մարած աշերն այսր անդր<sup>21</sup> կը յածէ<sup>22</sup>. Երեւակայէ<sup>23</sup> դու թէ զնվ տեսնել կուգէ...: Հոն չեն զինքն լացող ընտանիքը՝ որ մի կաթ արտասուք թափեն մեռած պանդիստին մահճին վրայ:

**Ո** Ո՞հ, ով կը լինի պանդիստին յուղարկաւոր: Գնա, տես դու, դազաղին առաջ կերթայ մի պանդուխտ քահանայ, և ետեւէն քանի մը պանդուխտ եղբայրներ լուռ կերթան, իսկի<sup>24</sup> չի լսուիր ողբ ու կոծ<sup>25</sup>. պանդուխտներն զպանդուխ-

(1) Նորապսակ. նոր կարգուած: (2) Մահիճ. անկողին: (3) Կը հեծէ. կը արքայ, կուլայ: (4) Լեսամի. տունէն, մօտ բարեկամ: (5) Մտերիմ. բարեկամ, ազգական: (6) Գորովախիր. փափուկ, զթած սիրտ ունեցող: (7) Անձկալի. սիրելի, փափաքելի: (8) Դիմեցէք՝ այս սքանչելի բուռւմն մասնաց ինչ ազդու ըրած է խօսքը: (9) Դարման. դեղ, այս բառը Պարսկերէն Տերմանն է: (10) Հոգեվարք. Հոգի տալը. երկու որոշ մաս ունի այս բառը, հոգի, վարել. այսինքն հոգի հանել, քչել: (11) Այսր անդր. չորս կողմ: (12) Կը յածէ. կը պաշտցընէ, կը դարձընէ: (13) Երեւակայէ. մտքովդ գախր: (14) Իսկի. բնոււ. դաւաստկան բառ է: (15) Կոծ. լոց, ծեծ-

տը<sup>1</sup> կը տանին օտար երկրի ու հողին կաւանդեն<sup>2</sup> . . . :

Կը տեսնես նաեւ հրապարակաց<sup>3</sup> անկիւնները կոյտ կոյտ<sup>4</sup> նատած մեր բեռնակիր եղբայրներն՝ որոց բազմոցներն<sup>5</sup> իրենց համետներն<sup>6</sup> են : Միթէ դոքա Վանայ դաշտերուն այն խոնջեալ<sup>7</sup> մշակներն<sup>8</sup> են՝ որ բանթողի<sup>9</sup> ժամանակ աղբիւրներու զլուխ և ցորենի բրգաձեւ<sup>10</sup> դէզերուն հովանեաց տակ<sup>11</sup> նատած կը հանզին և մանզաղները կը սրեն, մերթ<sup>12</sup> եւս իրենց զլուխ նոցա տակ դնելով՝ անուշ քուն կը քաշեն :

Վահ, հազար վահ, այժմ ով կը վարէ<sup>13</sup> դոցա տեղ, ով կը ցանէ, ով կը հնձէ<sup>14</sup>. դաշտերն ամայի<sup>15</sup> մնացած են. նոցա հողասէր վաստակաւոր<sup>16</sup> մշակներն ինչպէս կը տեսնաք<sup>17</sup> օտարութեան մէջ մաշուե-

Կուռք: (1) Յիշէ լի գիտելիքը : (2) Կաւամդեն . կուտան, կը յանձնեն . (3) Հրապարակ . քաղաքին բաց, ընդարձակ տեղը . Տճ . մէյտամ : (4) Կոյտ կոյտ . վրայէ վրայ, խումբ խումբ . կոյտ՝ կը նշանակէ դէզ. Տճ . երլրնէ : (5) Բազմոց. նատարան կակուղ. Տճ . սէյիր : (6) Համեն . Տճ . սէմեր : (7) Խոնջեալ . Հոգնած : (8) Մշակ . երկարգործ : (9) Բանքոյ . ցերեկուան հանգիստ : (10) Բրգաձեւ. բուրգի ձեւով, սուր երկայն : (11) Հովանի . շուք : (12) Մեր եւս . երբեմն ալ : (13) կը վարէ . կը հերկէ, կը փորէ արտը : (14) կը հնձէ . կը քաղէ : (15) Ամայի . անհամկ, պարապ . կը նշանակէ նաեւ անբնակ : (16) Վաստակաւոր . աշխատող : (17) Պէտք է լուել, կը տէսնէի :

լով՝ կապառին<sup>1</sup> և կը մեռնին՝ ընտանեաց կարօտով, հողին կարօտով, ջրին կարօտով, քաղցր որդեկաց կարօտով, սիրելեաց ու բարեկամաց կարօտով<sup>2</sup>: Ո՞վ կը պատմէ և կը տանի պանդիստին մահուան լուր. ով կը զրէ նոցա<sup>3</sup> զուժալից<sup>4</sup> սեւ զիրը : Դու այդ սեւ թուղթերուն<sup>5</sup> դպիրն<sup>6</sup> ես, որ մի կողմէն պանդուխներու մահ կը պատմես, միւս կողմէն ընտանեաց ողբն ու կոծ, որդեկաց որբութիւնն, այրի<sup>7</sup> մնացած ամուսնոյն սեւ բաղդ կ'ողբազրես<sup>8</sup>:

Հայրիկ

5

ՈՂԲ Ի ՄԱՅ ՄԱՆԿԱՆ

Ով գեղեցիկ եւ նազելի<sup>9</sup>  
Եւ ուկեհատ յոյժ ցանկալի<sup>10</sup>,  
Գնացեր ի մէնչ յանկարծակի,

(1) Կապառին. կը հատնին : (2) Դիտեցէք այս վերջի մասին փափկութիւնը, ճոխութիւնը եւ կարօտով բառին ճարտար ու բնական կրկնութեամբ առաջ բերած սրտաշարժութիւնը : (3) Նոցա՝ փոխանակ նորա. բակառութիւնէ : (4) Գումալից. տիտուր լուր տուող : (5) Թուղրերուն՝ նամակներուն : (6) Դպիր . գրագիր : (7) Այրի . երկիլը մեռած կին : (8) Կ'ողբազրես . ողբով կը գրես, ողբ կը շնես : (9) Նազելի . Տճ . նազը . այս բառը պարսկերէնէ եկած է : (10) Ցանկալի . վափառելի :

Արեր զծնօղը խեղճ ու լալի.  
 Իմ զեղեցիկ քաղցր Աղաւնի  
 Թև լայն կարմիր մանեալ<sup>1</sup> ոսկի ,  
 Թըռեար ի մէնչ յայսըմ ժամի  
 Տարակուսեալ<sup>2</sup> կամք ի յերկրի:  
 Իմ քաղցրաձայն ձագ պլազլի ,  
 Ուրախութիւն այզեստանի ,  
 Դու լըռեցեր յանկարծակի՝  
 Եղաք քան զիսուլ որ ոչ խօսի :  
 Ա՛հ , քաղցրաձայն ձազիկ դաշտաց՝  
 Սիրուն արտուտ<sup>3</sup> այզեստանեայց ,  
 Անյայտ զնացեր մեզնէ յանկարծ ,  
 Տրտում կարօտ կամք միշտ ի լաց :  
 Իմ կանաչզոյն թութակ<sup>4</sup> հասիկ<sup>5</sup>  
 Դու խօսէիր ընդ մեզ քաղցրիկ ,  
 Զայն քո լըռեց՝ եղաք լըռիկ<sup>6</sup> :

( Ֆողովրդական ոպք )

( Բազմավէպէն )

- (1) Մանեալ . ՏՃ . կերտանշը : (2) Տարակուսեալ .  
 տրտում , չուարած : (3) Արսուն . ՏՃ . տուտու զուշու :  
 (4) Թուրակ . ՏՃ . վախաղան : (5) Հաւիկ . Թուչնիկ :  
 (6) Այս կտորը խիստ ոլորդ , գողարիկ , սիրուն  
 գրուած մ'է . գլխաւոր պակասութիւն մ'ունի ,  
 այն է երկուքէն աւելի յանդերու անընդմիջաբար  
 նմանութիւնը՝ որ գրական սխալ նկատուած է .  
 Թէեւ մեծ բանաստեղծներ ու երբեմն կը գոր-  
 ծեն զայն :

6

ՄԵՂՈՒ<sup>1</sup> , ՃՊՈՒՐՈՆ<sup>2</sup> ՈՒ ՃԱՆՃ

Մեղու մը կանուխ ելած առտըւանց՝  
 Կ'երթար ժողվել բերբն անուշ ծաղիանց .  
 Ճըպուռն ալ ու ճանճ հոն հանդիպելով՝  
 Քսկլսան քննել մեղը սուր խելքով .  
 Ճըպուռը կ'ըսէր . « իրաւ , ով մեղու ,  
 Քու մեղրդ կ'արմէ շատ զարմանալու .  
 Բայց քիթ պէտք է որ հոտուն դիմանայ ,  
 Վարդէն , նանէէն զըլուխ կը դառնայ .  
 Թէոր մէջը քիչ մը դպում մտնար  
 Քիչ մ'ալ ըսպանախ՝ զին չէր ունենար »:  
 Ճանճն ալ վրայ բերաւ . « Ի՞նչ ըսենք մոմուն ,  
 Իրաւ որ վարպետ շինող է մեղուն ,  
 Բայց ես ալ աղուր մոմ մը տեսեր եմ .  
 Որ ճրազու<sup>3</sup> կ'ըսեն , ինչպէս բացարեմ ,  
 Հնտ ու համ՝ սեպէ թէ բուն մանանայ<sup>4</sup> .  
 Քուկդ այնպէս շինէ՝ տես ինչ կը դառնայ :»  
 Այս ու այսպիսի բարակ դատումով  
 Մեր երկու զիտունքն ելած քովէ բով՝

- (1) Մեղու . ՏՃ . արը : (2) Ճպուռ ՏՃ . ճըպուռ պէօ-  
 ճէյի : (3) Ճըպուռ . ՏՃ . եադ մունւ : (4) Մանանայ .  
 ուտելիք մը՝ որ ամէն բանի համն կուտայ՝ եւ զոր  
 Աստուած տուաւ Հրէից՝ երբ կը թափառէին ա-  
 նապատին մէջ :

Մեղրին ու մոմուն վրայ կը խօսէին,  
Մեղուն կը նայէր լոռութեամբ իր զործին<sup>4</sup>:

Թագմավէոյ

7

## ԿԵԱՆՔՆ ՈՒ ԾԱՂԻԿ

Զկայ, ծաղիկն այն թոռմեցաւ ,  
Գողտրիկ<sup>2</sup> ծաղիկն այն շողշողուն<sup>5</sup>,  
Միայն մէկ օր մը վաղազրաւ<sup>4</sup>  
Աղօտացուց<sup>5</sup> իւր փայլն ողջոյն<sup>6</sup>:  
Սյապէս միշտ կեանքն ալ կը թոռմի՝  
Խոյս կուտայ<sup>7</sup> միշտ մենէ անդարձ,  
Իբրեւ ծաղիկ մարգազետնի,  
Օր մը ունի լոկ իւր փառաց :

Լ. Քոլէ

Թարգ. Հ. Աղամեան

(1) Այս առակը շատ հանճարեղ ծաղրաբանութիւն մ'է՝ վայելուչ այն անպիտան մարդոց՝ ո-րոնք խելքերնին չհաստծ բանը կը դատեն: (2) Գողցրիկ. փափուկ, սիրուն: (3) Շողշողուն. փայլուն: (4) Վաղազրաւ. շուտ անցնող, լմնցող: (5) Աղօտացուց. մթնցուց: (6) Ողջոյն. բոլոր: (7) Խոյս կուտայ. կը փախչի:

8

## ՅԱՌԱՇ ՅԱՌԱՇ

«Յառաջ, յառաջ ». Եթէ լաւ կը յիշեմ՝ այս վերնազրով եւ մանաւանդ նոր աշխարհին հսկայաբայլ<sup>1</sup> յառաջաղիմութեան վրայ՝ սքանչելի զլուխ մը կայ Լոմե-Մառթէնի մարց դասիարակութիւն՝ այն զլսովին<sup>2</sup> սքանչելի զրբին մէջ՝ զոր բաւական ժամանակէ հետէ<sup>3</sup> ձեռքս չեմ կրցած առնել: Սակայն եթէ չեմ մլլեւս կարդար այն ոսկեղինիկ մատեանն<sup>4</sup>, ականջիս կը հնչէ բաղաքակրթութեան վսեմ<sup>5</sup> ձայնն անդադար. «Յառաջ, յառաջ.» Ու կը կրկնեմ ես ալ. «Յառաջ, յառաջ:» Ու մինչ զրիչով կը հաստատեմ ցաւօք թէ յառաջաղիմութիւնն այնքան յամբ<sup>6</sup> կը կատարուի մեր ազգին մէջ, արձագանգն<sup>7</sup> հարիւրապատկուած ու բիւրապատկուած ինձ կը վերադարձնէ ձայնս. «Յառաջ, յառաջ:» Եւ հոգւոյս մէջ կը զօրանայ յառաջաղիմութեան հաւատքն, և տխուր իրականութիւնն<sup>8</sup> աչքէս տակաւ<sup>9</sup> կը հեռանայ :

(1) Հակայաբայլ. Խիստ մեծ քայլ: (2) Գլխովին. բոլորովին: (3) Հետէ. ի վեր: (4) Մատեան. գիրք: (5) Վաեմ. վերջին աստիճան գեղեցիկին վսեմ կը սուխ: (6) Յամբ. ծանր: (7) Արձագանգ. երբ անտառի մը, բաղնիքի մը մէջ կամ խորունկ տեղ մը պոռանք եւ մեր ձայնը կրկնուելով ետ դասնայ՝ կը սուխ արձագանգ: (8) Իրականութիւն. բուն, իրաւցնէ եղած բանը: (9) Տա-

Բարեբաստիկ՝ այդ ժամերուն մէջ կը զրեմ հաստուածներ՝ որք իրենց վրայ կը կրեն. « Բերկրառիթ երեւոյթներ<sup>5</sup> » եւ այս տեսակ զեղածիծաղ<sup>4</sup> ժիտղոսներ<sup>5</sup>: Այդ քաղցրիկ պատրանաց<sup>6</sup> ժամերուն մէջ ինձ կ'երեսի ազգս՝ որ մեծաքայլ կը յառաջադիմէ քաղաքակրթութեան ուղղոյն<sup>7</sup> մէջ. և Մարց դասիարակութեան պատուական հեղինակին<sup>8</sup>. հետ կը գոչեմ. Յառաջ, յառաջ:

Թ. Տեմբրեխպատեան

9

### ԾԻԾԱԼՆ ԵՒ ԿԱՌԻԿՆ

Ծիծաղ. — Կրնաս քիչ մը քովս զալ պարոն կապիկ, քեզի հետ քիչ մը խօսիլ կուզեմ:

Կապիկ. — Կընդունիմ ձեր հրաւէրն:

Ծիծաղ. — Հրամմէ՛:

Կապիկ. — Շնորհակալ եմ:

Ծիծաղ. — Ի՞նչ զործով կզբաղիս:

Կապիկ. — Բաւական ժամանակէ ի վեր զործ մը չունիմ, պարապ կը պտըտիմ:

Կաւ. քիչ քիչ: (1) Բարեբաստիկ. գոհ, երջանկիկ: (2) Բերերառութիւն պատճառող: (3) Երեւոյք. տեսնուած բան, բնութեան ցուցըցած հըրացք: (4) Գեղածիծաղ. գեղեցկութեամբ խնդացող: (5) Տիտղոս. պատուանուն, վերնագիր: (6) Պատրանաց. խարեւթեան: (7) Ուղւոյն. համբուն: (8) Հեղինակ. գիրք շինող, բան մը հնարսղ:

Ծիծաղ. — Կը փափաքիս ծառայութեան մտնելիմ քով:

Կապիկ. — Բոլոր սրտովս:

Ծիծաղ. — Ես ալ կ'ընդունիմ քեզի, միայն թէ նախապէս<sup>1</sup> երաշխաւոր մը ցոյց տալու ես, որ վստահացնէ զիս՝ թէ հաւատարմութեամբ<sup>2</sup> պիտի ծառայես ինձ:

Կապիկ. — Կը կասկածիս հաւատարմութեանս վրայ:

Ծիծաղ. — Ի՞նչ զիտնամ . . . շատ կը նմանիս մարդու, նոյն խակ ըստներ եղած են՝ թէ մարդը հայրու է, թէ . . .

Կապիկ. — Նախատենք կուզէք զիս:

Ծիծաղ. — Թէ մարդն քեզմէ ծնած է<sup>4</sup>:

Կապիկ. — Այդ անպատուութիւնն չեմ ընդունիք բնաւ երբէք:

Ծիծաղ. — Գոհ եմ այս յայտարարութենէդ, տուր ձեռքի թօթուեմ: Բաէ ինձ հիմայ<sup>5</sup> թէ ինչ կուզայ ձեռքէդ:

Կապիկ. — Լամարթինի հետեւողութեամբ աղուոր ոտանաւորներ կը զրեմ, Պրոտորուոս վարչկետի նմանողութեամբ պատուական կամնապուր կ'եփեմ.

(1) Նախապէս. էն առաջ: (2) Հաւատամութեամբ. Տէ. խալիկութիւն չընելով: (3) Նախատել. պատուոյ դպչէլ: (4) Հոս՝ լսողներ եղած կեն խօսքը գորութեամբ կիմոցուի: (5) Հիմայ. աւելի ազէկ է գրել հիմա:

Մաքս Միւլէրն՝ առջեւս ունենալով՝ զրաբառի և  
աշխարհաբառի խնդիր կը լուծեմ, դերձակի մը  
նմանելով՝ պատռտած Թիկնոցներ<sup>9</sup> կը կարկլուեմ,  
Պոսիւէի<sup>5</sup> օգնութեամբ դամբանականներ կը խօսիմ,  
Քրոտորոմոսի շնորհիւ համեղ ապուխտ կը պատ-  
րաստեմ, վերջապէս ամեն բան ձեռքէս կուզայ,  
փորձի համար հրամայեցէք բան մը և պատրաս-  
տեմ :

**Ծիծաղ.** — Ի՞նչ հրամայեմ:

**Կապիկ.** — Ի՞նչ որ կուզէք, օրինակի համար՝ ո-  
տանաւոր մը կամ պիգրէկ մը . . . :

**Ծիծաղ.** — Զէ:

**Կապիկ.** — Դամբանական մը<sup>4</sup> կամ զոյզ մը զուլ-  
պայ . . . ըսէք վերջապէս բան մը . . . ապուխտ<sup>5</sup>  
կամ աստղագիտութիւն կամ զոյզ մը կօշիկ:

**Ծիծաղ.** — Եթէ ժամանակ ունենաս՝ բանթալոն  
մը կտրէ, դասատումը կայ՝ անոր կուտանք, և  
զոյզ մը կօշիկ Սկրոտոսի խմբագրին<sup>6</sup> համար պատ-  
րաստէ:

(1) Մաքս Միւլէր. Երեւելի լեզուաբան Գերմա-  
նացի մ'է: (2) Թիկնոց՝ ասֆօ: (3) Պոսիւէ. Գաղղի-  
ացւոց ամենէն հռչակաւոր քարոզիչ դամբանա-  
խօսն էր 18<sup>րդ</sup> դարուն. ասոր հրացայտ լեզուին հա-  
մար՝ իրեն մականուն դրած են Գաղղիացիք՝ «Մօյի  
Արծիւ»: (4) Դամբանական. մեռելի վրայ խօսուած  
ճառ: (5) Ապուխտ. Տճ. բաստրմայ. ապուխտ՝ Պարս-  
կերէն է: (6) Խմբագիր. լրագիր կամ գիրք Գրող:

**Կապիկ.** — Շատ լաւ, քանի մ'օրէն կ'առնէք:  
Քիչ մը զրական փիլիսոփայութիւն կամ դումադէսի  
զրով բրինձի ապուր չէք ուզեր:

**Ծիծաղ.** — Թող մնայ այժմ<sup>1</sup>:

#### 6. Յ. Պարանեան

### 10

## Ի ՄԱՀ ՅԱԿՈԲԱՅ ԶԱՄՉԵԱՆ

Եկու քընար աղէկլոտուր<sup>2</sup> թելերով,  
Զուարթ պըճնած<sup>3</sup> երբեմն անոյշ վարդերով,  
Ո՞հ, այն փունչեր Ծափթըրիեցան իմ չորս դին,  
Զի սիրելին իմ զոցուեցաւ ի շիրիմ<sup>4</sup>:  
Եկու կապեմ նալուշէդ նոնեայ մի պսակ,  
Սեւ տիրութեանց ոզիք զարնեն քու նուագ<sup>5</sup>,  
Քու մըրմընջիդ հետ խառնուած զեփիւռիկ<sup>6</sup>

(1) Ա. յս հանճարեղ այլաբանութեամբ հեղինակը  
կը ծաղրէ այն մուրացկան եւ անկարօլ գրագէտ-  
ներ՝ որոնք ասդիէն անդիէն գրուածներ կը գող-  
նան եւ իբր իրենցը կը ծափեն: Շատ անգամ ալ  
գողցածնին չեն կրնար պարուղկել եւ խաղք կը-  
լան: (2) Աղեկլուր. թելերը փրթած: (3) Պանած.  
զարդարուած: (4) Շիրիմ. գերեզման: (5) Նուագ.  
եղանակ, երգ: (6) Զեփիւռ. բարսկ, անոյշ հով:  
իկ մասնիկը կը գործածուի բանի մը զօրութիւնը  
կամ չափը նուազեցնելու համար այսպէս. մանուկ՝  
մանկիկ. քոյր՝ քուրիկ. տուն՝ տնիկ կամ տնակ եւն:

Թող փըչէ ցուրտ հոն ուր հանգչի Յակոբիկ:  
 Ազնիւ հողի ու սիրեցեալ ամենէն,  
 Ի՞նչպէս շուտով ելար կենաց պարտիզէն,  
 Ու հասակիդ ծաղիկներով զարդարուած  
 Այդպէս կանուխ իշեր ի հող տիրամած:  
 Ամբողջ զարուն մի չի տեսած այս կեանքին,  
 Մթին զաղտնիք շիրմին ըզքեզ պատեցին.  
 Քոյդ մտերմաց որոց էիր քաղցրիկ սէր՝  
 Տես ինչ աւանդ<sup>9</sup> թողուցիր՝ սեւ կալիծներ:  
 Գերեզմանին դռնէն մըտար դու երկինք,  
 Ուր անթարշամ<sup>5</sup> կենաց բազմիս ի հարկինք,  
 Հոգիդ սրբացաւ<sup>5</sup> մաքուր մարմնէդ առ. Աստուած,  
 Ինչպէս անոյշ հոտ մը ծաղկէն բաժնուած.  
 Փափուկ զըրկէն հէզ<sup>6</sup> քուրերուդ սըգաւոր՝  
 Թըռեար ի ծոց վաղամեռիկ<sup>7</sup> հօր և մօր,  
 Բայց մինչ քեզմով խընտան հայրիկ ու մայրիկ,  
 Ո՞հ, ինչ կ'ընեն եղբարք ու քորք նազելիք:  
 Երիցս<sup>8</sup> որք՝ նստած դարձեալ ի սեւեր,  
 Այլ նվ սրբէ անոնց աչքին արցունքներ,  
 Սիրաբողբոչ<sup>9</sup> տունկեր դեռ նոր ծաղկած դուք,  
 Այս քանի հեղ զարնէ վրանիդ մահուան շուր.  
 Դու որ անոնց էիր եղբայր մի սիրուն,

(1) Տիրամած. տիրութեամբ պատած: (2) Աւանդ.  
 Տճ. եմանիք: (3) Անթարշամ. չթոռմող: (4) Հարկինք. ուրախութիւն: (5) Սլացաւ. թռաւ: (6) Հէզ. կամ հէզ. լսել: (7) Վաղամեռիկ. ժամ զովութիւն ունեցող: (8) Վաղամեռիկ. ժամանակէն առաջ մեռած: (9) Երիցս. երեք անդամ: (10) Սիրա-

Ցիշէ կրկին<sup>11</sup> ունիս այժմիկ զողտր անուն,  
 Այդ սրտակէզ<sup>9</sup> հարազատացդ անբաժան,  
 Հոլաթնիկ<sup>5</sup> եղբայր՝ հրեշտակ մի պահպան:  
 Ելլէ<sup>4</sup> յուսնակ զերեզմանաց այցելու,  
 Քօղ մի դէմքին ձըզած ճերմակ ամպէրու,  
 Մութ կամարին վրայ տժզոյն<sup>5</sup> թափառկոտ<sup>6</sup>  
 Տես զայ շիրմիդ զերդ<sup>7</sup> տըխուր կոյս ամչկոտ.  
 Մինչ զովազին<sup>8</sup> փըչէ հովիկ անուշակ՝  
 Ու չորս կողմէն բուրեն յասմիկ մանուշակ՝  
 Ո՞հ, մօտ եկուր յայնմամ առ սիրոս ցաւած,  
 Հեզիկ<sup>9</sup> թեւով հսկէ ի քուն սիրելեաց:  
 Ծաղկէ նաեւ հոն միշտ շուշան բապիտակ,  
 Անմեղութեան սրտիդ անբիծ<sup>10</sup> նըշանակ,  
 Վարդըն կարմրիկ ծաղկէ հոն սուր փուշերով՝  
 Յայտնել ինչպէս քու կեանքդ էր լի խոցերով<sup>11</sup>  
 Խանդաղակաթ տեսեր զմահ ծընողաց՝  
 Դառն<sup>12</sup> հարուածով մահուան և դու զարնուած՝  
 Մնաս բարով ըսիր կենացդ արևուն՝  
 Եւ մանկութեան ծիծաղադէմ<sup>13</sup> օրերուն:

Ս. Պէտքաւըեան

բողբոց. սիրով ծլած: (1) Կրկին. երկու: (2) Մրտակէզ. սիրաը այրած: (3) Հոլարեւիկ. բաց թեւեր. (4) Ելլէ. լսեւ է լսել է՝ ելնե: (5) Տժզոյն. գոյնը նեռած: (6) Թափառկոտ. ասդին անդին մալորած պոլոտող: (7) Զերդ. պէս: (8) Զովազին. շատ զովութիւն ունեցող: (9) Հեզիկ. թերթեւ, բարակ: (10) Անբիծ, մաքուր: (11) Խոցերով. Վէրերով: (12) Դառն. սաստիկ ցաւակի: (13) Ծիծաղադէմ. խնդուն դէմք

ՔԱԶՈՐԴԻ

Ապառաժուտ լեռան մը կող  
Յեցեալ<sup>1</sup> ի քար զերեզմանի՝  
Աչք մերթ յերկինս և մերթ ի հող՝  
Խարտիշագեղ<sup>2</sup> կայր պատանի.  
Ո՞վ դու որդիդ լերանց հովտաց,  
Ի՞նչու այդպէս սիրտդ է ցաւած:

Կուզես որ մեծ փոթորկեալ ծով  
Մատուցանէ քեզ մըխիթար  
Կոհակաշարժ<sup>3</sup> իւր լարերով  
Երգեալ ի շունչ մրրկավար<sup>4</sup>,  
Ո'վ դու որդիիդ լերանց հովտաց  
Ի՞նչու այդպէս սիրտդ է ցաւած:  
Կուզես որ քեզ ահեղաշուրբ<sup>5</sup>  
Խնդայ կամարն աստեղց անմիւ,  
Եւ բնութիւն պայծառ զարդուք  
Ժըպտի<sup>6</sup> ծաղկամբ և զեփիւռիւ,  
Ո'վ դու որդիիդ լերանց հովտաց  
Ի՞նչու այդպէս սիրտդ է ցաւած:

(1) Յեղեալ, կրթնած : (2) Խարսիշագեղ, չէկ մազերով գեղեցիկ : (3) Կոհակաշարժ, ալիքներէ շարժուած : (4) Մրրկալար, փոթորիկներէ քշուած . (5) Անեղաշոր, ահաւոր չքեղութիւն ունեցող : (6) Ժպտի .

Կամ փափկազոյն<sup>1</sup> այլ սփոփանիք<sup>2</sup>  
Միթէ կուզես մօր քաղցուենի<sup>3</sup>  
Եւ սիրուհոյ<sup>4</sup> անոյշ զգուանիք<sup>5</sup>  
Որ բու կսկիծդ փարստի.  
Դեռ ինչ կուզես, ո՞հ, մի ծածկեր  
— կուզեմ . . . . .

Ա. Պէտրոսյան

12

## ԹԵՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՒ ԳՈՒԹ

Յայզահնանդէս<sup>7</sup> մի էր փայլուն և մեծաղղորդ<sup>8</sup>:  
Լուսով համակ<sup>9</sup> ողողուն<sup>10</sup> էին սրահք, ծաղիկք ամե-

**Խնդայ:** (1) **Փափկագոյն.** շատ փափսւկ, անուշգոյն մասնիկը ածականներու վրայ դրուելով՝ անոնց իմաստին սասկութիւն, առաւելուրիւն կուտայ. այսպէս՝ չար. ջարագոյն, աւելի չար. մեծ. մեծագոյն. աւելի մեծ: (2) **Ափոխանի.** միխթարութիւն: (3) **Քաղցուենի.** քաղցր, անոյշ: (4) **Այրունոյ.** սիրելի քրոջ: (5) **Գզուանի.** շյելը, սիրելը: (6) **Մ. Պէշկթաշլեանի.** բԱ.ՋՈՐԴԻ մակագրով բանատեղծական գրուածները՝ Անդրիացի հեղինակաց՝ մասնաւորապէս Պայրընի հետեւողութեամբ շարագրուած են: (7) **Ցայզանանդիկ.** գիշերուան հանդէս, սուառէ: (8) **Մեծաղդորդ.** մեծ աղմուկ ունեցող: (9) **Համակ.** բալրուավին. (10) **Աղողուն.**

նորեք<sup>1</sup> և պսակք: Խնչոյից<sup>2</sup> տաճարին<sup>3</sup> մէջ փըր-  
փրաղէզ<sup>4</sup> բաժակը<sup>5</sup> ման<sup>6</sup> կրոգային ձեռնէ ի ձեռն,  
արքեցութեան<sup>7</sup> հեշտալից<sup>8</sup> շողին՝ երազներով բեղ-  
նաւոր<sup>9</sup> պատել էր ամեն զուլսներ : Ամեն շըր-  
թան վերայ մի երգ կը սաւառնէր<sup>10</sup> և ամեն աչք կը  
փայլատակէր<sup>11</sup> բերկութեամբ<sup>12</sup> հրավառ<sup>13</sup>: Կոչնակա-  
նաց<sup>14</sup> ամբոխն<sup>15</sup> ողողեց սրահներն, պարոններ էին  
պերճափայլ<sup>16</sup>, ոլրուն պիխերով, անուշահոտ մա-  
զերով և խրոխտ<sup>17</sup> ճակատով. և տիկիններ իւր-  
եանց թեւակից<sup>18</sup> լուսեղէն էակներ շղարշեա<sup>19</sup> —  
զրեթէ օգային — շրջազգեստներով որոց տտոներ<sup>20</sup>  
ընդ քարշ<sup>21</sup> զնային թաւշապատ<sup>22</sup> տախտակամածին<sup>23</sup>

Հեղեղէ կոխուած: (1) Ամենուրիք. ամէն տեղ:  
(2) Խնչոյից. ՏՃ. զիաֆիք. (3) Տաճար. տուն:  
(4) Փրփրաղէզ, զիկուած փրփուրով: (5) Բա-  
ժակք. գտաթներ: (6) Ման կրոգային կը պտը-  
տէին: (7) Արքեցուրեան, զինովութեան: (8) Հեշ-  
տալից. ուրախութիւն տուող: (9) Բեղնաւոր. ա-  
ռատ ոլուուղ տուող: (10) Կը սաւառներ. կը թըռ-  
չքը: (11) կը փայլատակը. կայծակի նման լոյս կը  
ցայտէք: (12) Բերկութեամբ. ուրախութեամբ: (13)  
Հրավառ. կրակի պէս վասած: (14) Կոչնականաց,  
հրաւիրուածներու: (15) Ամբոխ. բազմութիւն: (16)  
Պերճախայլ. խիստ փայլուն: (17) Խրոխ հապարտ:  
(18) Թեւակից. թեւը մասած: (19) Շղարշեայ. թիւլէ:  
(20) ՏՏոնմի. պոշեր: (21) Ընկը յարշ. քսուելով: (22)  
Թաւշապատ. թաւիշ պատած, տճ. գատիփէի: (23)

վերայ իբրու զէսք<sup>1</sup> վարսամից<sup>2</sup> ընդ երկինս, և ծա-  
ղիկներ ունէին իւրեանց մերկ լանջաց վերայ, և  
աղամանղներ<sup>3</sup> իւրեանց զիսոյն ու մատանց, կար-  
ծես տիւն<sup>4</sup> են լուսայորդ<sup>5</sup> բիւր արեզակամբ զար-  
դարուն: Ահա երաժշտութիւնն, խօլ<sup>6</sup>, կը բարձրա-  
ցնէ իւր ձայնն պղնձեայ . դաշնակաձայն<sup>7</sup> ալիքնե-  
րով կը ծփայ մմնովորտն<sup>8</sup> սրահից. վալսն բոցա-  
վառ, իբրեւ արուեստական<sup>9</sup> հրոյ մի անիւ<sup>10</sup>, կը  
դարձնէ արագ<sup>11</sup> երջանիկ զուզապարից<sup>12</sup> շրջանակն<sup>13</sup>  
կը դառնան իբրու սիրոյ և երջանկութեան յոր-  
ծանքի<sup>14</sup> մէջ տարուած, ինչպէս կըսէ Տիւմա<sup>15</sup>, մի  
աստուածային երազի մէջ հեշտօրօր<sup>16</sup>. . . : Զմեռ է  
և զիշեր. բայց այդ սրահից մէջ, որը հազար եւ մի  
զիշերներու<sup>17</sup> մի տեսիլն<sup>18</sup> կ'ընծայեն, վառարանի

Տախտակամած. տճ. տէօչէմէ: (1) Գես. մազեր: (2) Վարամից. գիսաւոր աստղերու: (3) Ադամանդ-  
ներ. ՏՃ. եղմասներ: (4) Տիւ. ցորեկ: (5) Լուսա-  
յորդ. շատ լոյս ունեցող, կամ լուսէ ողողուած: (6) Խօլ. յիմար: (7) Դաշնակաձայն. անոյշ ձայն: (8) Մթնոլորտ. (երկիրա պատող) օդ: (9) Արուես-  
տական. շինծու: (10) Անիւ. ՏՃ. թէֆերայֆ: (11) Արագ. շուտով: (12) Զուզապարից. զոյդ, մէկտեղ  
պարողներու: (13) Շրջանակ. ՏՃ. չեմպէր: (14) Յորձանիշի. ՏՃ. ախմենըի: (15) Տիւմա. Գաղղիաց-  
ւոց ամենէն երեւելի վիալսան: (16) Հեշտօրօր. ա-  
նոյշ օրօրուած: (17) Հազար եւ մի զիշերներ. Արա-  
բական ճարտարահիւս վէպ մէկ, որուն չափազանց  
հաւնած էր Մեծն Նաբօլէոն: (18) Տեսիլ. պատ-

մարճատուն բոցն կը ծաղրէ խստաշունչ<sup>1</sup> եղանակն,  
և ջահից լոյսն մի տիւ կը յօրինէ<sup>2</sup> մեծապայծառ։  
Հուսկ ուրեմն<sup>3</sup> արշալոյսն կը բանայ աչերն և կը  
նայի հորիզոնէն<sup>4</sup>։ կը տժգունին<sup>5</sup> ջահք, հեշտութենէ  
յոզնած՝ կը բամնուին հրաւիրեալք, և փողոցին  
մէջ ձի, կառք, դեսպակ<sup>6</sup> կը յուզին<sup>7</sup> կը փոթորկին  
թռուցանելոյ համար զնոսա Մորփէի<sup>8</sup> բազկաց մէջ  
ի պահուն՝ յորում կը հնչէ ժամն աշխատութեան։

¤.

Ապարանին մարմարեայ սեմոց վերայ մի մարդ  
կայր կծկեալ՝ կամ մանաւանդ մի մարդկային կեր-  
պարան։ Մի աղքատ էր այն՝ նօթութենէն և ցըր-  
տէն թմրած՝ քան ի քուն, բարձ առած զիսոյն քարն  
սառուցիկ<sup>9</sup>, և վերմակ՝ ձիւնն որ ծածկած էր զայն  
կիսով, և փայտացեալ ձեռնն դեռ կարկառեալ<sup>10</sup> էր  
ի մոյր<sup>11</sup> և ոչ ոք նշմարեց զնա։  
Թշուառութիւնն էր այն Լիութեան<sup>12</sup> և Երա-

(1) Խստաշունչ. սաստիկ ցուրտ։ (2) Կը յօրինէ։ կը  
շինէ, (3) Հուսկ ուրեմն։ էն վերջ։ (4) Հորիզոնէն։  
Երբ նայինք հեռուն՝ այն տեղ՝ ուր երկինքը եր-  
կրին փակած կերեւի, կ'ըսուի հորիզոն։ (5) Կը  
տժունին. գոյներն կը նետեն։ (6) Դեսպակ. ՏՃ.  
բախրավակն։ (7) Կը յուզին. տակն ու վրայ կ'ըւ-  
լան։ (8) Մորփէի. քնոյ սատուած՝ ըստ դիցարա-  
նութեան։ (9) Սառուցիկ. շատ պաղ։ (10) Կարկառ-  
եալ. երկնցուցած։ (11) Ի՞ մոյր. մուրալու։ (12) Լի-

նութեան, դրան առջեւ սովամահ<sup>1</sup> և ցրտասա-  
ռոյց, Թշուառութիւն, հակակողմն<sup>2</sup> միտալին, մարդ-  
կային ընկերութեան մի ուրիշ երեսն, զիշերն՝ օ-  
րուան, ողբերգութիւնն՝ կատակերգութեան քով,  
անդունդն մթին՝ ծաղկազարդ գետնին տակ, դրախ-  
տին տակ դժոխքն։ Թշուառութիւնն ներկայացաւ  
ինձ իւր ամեն երեւոյթներուն տակ, և մտածեցի  
թէ հրչափ մութ կայ այն լուսոյն ետեւ՝ ուր կը  
ժպտին ու կը խայտան<sup>4</sup> առանձնաշնորհեալ<sup>5</sup> ողի-  
ներ, թէ՝ այդ ծիծաղք ինչ արտասուաց ծովու վե-  
րայ կը թռչախին, թէ՝ այդ շղարշը և ծիրանիք ինչ  
մերկութեանց հետ կը հակապատկերին<sup>6</sup> եւ թէ՝ այդ  
կեանքն առոյգ<sup>7</sup> ինչ մահեր կը ծածկէ<sup>8</sup> . . . :

¤. 8. Պերպերեան

ութեան. առատութեան։ (1) Երանութեան. եր-  
ջանկութեան։ (2) Սովամահ. անօթութենէ մե-  
ռած։ (3) Հակակողմն. հակառակ կողմ։ (4) Կը խայ-  
տակ. կուրախտանան։ (5) Առանձնաշնորհեալ. որ  
միայն կրնայ բան մը ունենալ, բարիք մը վայեկել  
եւլ։ (6) Կը հակապատկերին. հակառակ պատկեր  
կը ցուցնեն։ (7) Առոյգ. զօրաւոր։ (8) Դարուս ա-  
հագին երջանկութիւնը եւ աշուելի չուառութիւնը  
քով քովի՝ ասկէ աւելի ճշգրիտ երանգօք, սրաթուիչ  
երեւակայութեամբ, ճոխ բացարութեամբ ան-  
հնարին էր նկարագրել։ Ա. յօ եւ ասոր նման բարձր  
շարադրութեան վերաբերող հատուածներ դիտմամբ  
տեղ տեղ գրինք հաւաքած ոյլիս մէջ, գիտնալով որ  
հասակաւոր ուսանողները որք ընդհանրապէս իսխտ

ՀԵԾԵԾԱՆՔ

Ի ՇԻՐԻՄ ՎԱՐԴԱՆ ԼՈՒԹՖԵԱՆԻ

Ո՞հ, երկնքի ժապաւէններ<sup>1</sup>,  
 Ճառազայթներ՝ միացուցած  
 Եին սրտերը մեր միմեանց՝  
 Մեր սրտերը սիրանըւէր<sup>2</sup>:  
 Նորա միմեանց համար քանի  
 Եին անհուն<sup>3</sup> բաց մատեաններ<sup>4</sup>,  
 Հոն ամեն բառ խորք մը<sup>5</sup> ուներ  
 Իր ներքեւը սիրոյ՝ ցաւի :  
 Ո՞հ, կը լիշես Զամլըճայի<sup>6</sup>  
 Սարը նստած՝ լուռ մըխայինք<sup>7</sup>,  
 Ուր շուք տային մեզի նոճիք՝  
 Սեւ հովանոցը վլշտահարի :  
 Բատամպօլի կապոյտ զօտւոյն՝  
 Վոսփորի ծուփը<sup>8</sup> դիտէինք,

---

Հատ կը գտնուին միջին կարգաց մէջ՝ զանոնք մեծ  
 Հաճութեամբ կը կարդան, եւ անոնցմէ կրնան օդուտ  
 Քաղել: (1) Ժապաւէն. fonskew: (2) Սիրանուէր. սիրոյ  
 նուրուած: (3) Սնիուն. չափ, սահման չունեցող:  
 (4) Մատեան. գիրք: (5) Խորֆ. գաղտնիք: (6) Զամ-  
 լըճա. իւսկիւտարի-լեռն է՝ որ իւր սքանչելի գեր-  
 լլնա. իւսկիւտարի-լեռն է՝ որ իւր սքանչելի գեր-  
 լլնա, տեսարանովը խիստ անուանի է: (7) Մխա-  
 քովը, տեսարանովը խիստ անուանի է: (8) Մխա-  
 քովը. մուլս հանել, այրիլ, մրկիլ: (9) Ծուփ. ա-

Ուսկից և մերթ զ'անամպ երկինք,  
 Ո՛ւ ախորժներ<sup>1</sup> լուռ մեր հոգւոյն:  
 Այն հիւսկէնները<sup>2</sup> երկնքին՝  
 Այն ամպերը ձիւնաթորմի<sup>3</sup>:  
 Մինչ երեկոյ, ոհ, մի առ մի  
 Մեր նայուածքը զըրաւէին<sup>4</sup>:  
 Զէինք խօսիր, խօսքն մեր հոգւոց  
 Անհունութիւնը կը պղծէր<sup>5</sup>,  
 Մենք զերթ երկու տժգոյն<sup>6</sup> բոցեր  
 Իրարու մէջ կ'այրէինք սոսկ:  
 Մեր հոգիքը նոճիններու  
 Թուլս թիթեռներ էին տրտում,  
 Սեւ ծըծէինք<sup>7</sup> սուզ անհատնում,  
 Նայէինք միշտ երկրէս հեռու :  
 Անյուառութիւն, զերեզմանի  
 Այդ սեւ կաթը<sup>8</sup> շատ ըմպեցինք,  
 Քեզ արբեցուց այդ ըմպելիք,  
 Եղար երկնից տժգոյն որդի:  
 Քու դալուկը<sup>9</sup> զիս ցաւցուց շատ,  
 Եւ նայուածքը վերցին նըւաղ<sup>9</sup>,  
 Զոր ուղղեցիր ինձի, աւաղ,

---

Աք, ծփծփալը: (1) Ս.խորժներ. հաճոյքներ, փա-  
 փաքներ: (2) Հիւսկէններ. բանուածներ, թանքելա-  
 ներ: (3) Զիւնարումի. ձիւնի գոյն: (4) Գրաւէին.  
 իրենց կը քաշէին: (5) Պղծէին. կ'աղտոտէին: (6)  
 Տժգոյն. գոյնը նետած, դեղնած: (7) Սեւ կար-  
 այս ձեւը խորթ է, սեւ կաթ չըսուիր: (8) Դալուկ.  
 դեղնութիւն, մարած գոյն: (9) Նուաղ. հատած,

Բեւեռացուց՝ յիս յիշատակդ։  
Երջանիկ ես հոտ՝ թէ թշուառ,  
Զուարթնոց՝ թեւով լուր մ'ինձ դրկէ,  
Ա՛հ, այս աշխարհս միշտ տաղտուկ է<sup>3</sup>. . . .  
Յաւերու մեծ մայր մ'է աշխարհ։  
Ո՛հ, եթէ հոտ ծառի մը շուք  
կայ և նորա քով մէկ վըտակ<sup>4</sup>,  
Եթէ կայ հոդ սէր անապակ<sup>5</sup>,  
Կան ազատ օդ, ազատութիւնք,  
Ո՛հ, կը թօթվեմ ես այս աղտոտ  
Չործը<sup>6</sup> հոգւոյս՝ կեանքս՝ մինչ իսկ այսօր,  
Հող կը հազնիմ, հող սըզաւոր . . .  
— Ա՛հ, ուզածներս, Վարդան, կան հոդ<sup>7</sup>:

Պետքոն Դուրեհան



մարած։ (1) Բեւեռացուց. բեւեռի պէս գամեց։  
(2) Զուարթնոց. հրեշտակներու։ (3) Տաղտուկ. ձանձ-  
րութիւն։ (4) Վասկ. աղբիւր։ (5) Անապակ. մէջը  
բան չխառնուած։ (6) Չործը. հագուստ։ (7) Ա. յս  
հատուածը մին է այն մելամաղճոտ բանաստեղ-  
ծութեան գլուխ գործոցներէն՝ զորա գրեց քսան  
եւ մի ամեայ հասակին մէջ ի հոդ մտնոլ հեղի-  
նակն։

## ՃԸՐՈՒԻՐՆ ԵՒ ՄՐՁԻՒՆ

Յատքըտան ու շատզըրուց ճըպուռը  
Ճըռնըրալով անցուց բոլոր ամառը,  
Այնպէս որ ինքն ալ զրեթէ չիմացաւ,  
Թէ ձըմեռը յանկարծ ինչպէս վըրայ հասաւ.  
Դեղնեցան ու թօշնեցան<sup>1</sup> դալարագեղ դաշտերը,  
Ուր մնացին ամառուան տաք ու պայծառ օրերը,  
Երբ ամէն մէկ տերեւի ներքեւիկ  
Պատրաստ էր մեր ճըպուռին հացն ու բարձիկ.  
Վաղուց անցան զընացին այն բաները,  
Ցուրտը կոխեց, սովու երեւցուց ճանկերը,  
Սըստըւեցաւ<sup>2</sup> ճըպուռ՝ ձայն չէր հաներ.  
Քաղցած փորով նվ կերպէ՝ որ նա երգէր.  
Խեղճը նեղն ինկած, հոգին բերանը,  
Սողալով<sup>3</sup> զընաց մըրջիւնին տունը .  
« Սանամար, ըսաւ, սիրուն դըրացիս,  
Զեռքէ մի թողուր զիս նեղ ատենիս .  
Ճար մը ճարակ մը, քաղցած կը մեռնիմ,  
Մինչեւ որ զարնան օրերուն հասնիմ,  
Քըշճիկ ապրուստ տաքուք տեղ մը տուր։ »  
— « Կընքամար քուրիկ, կարմըննամ ատոր,  
Ըսաւ Մըրջիւնիկն, ինչ է պատճառը,

(1) Թօշնեցան. թոռմեցան, լսկեցան։ (2) Սատե-  
ցաւ. ձայնը իրեն քաշեց։ (3) Սողալով. գետնի վը-

Ի՞նչ ըրիր հապա բոլոր ամառը »:  
— « Ախ հոգիս, ըստ, ատեն ունէի.

Ես բոլոր օրը խաղ կանչելու հետ էի.

Պարտէզները, այզիները անդադար ֆեփ կընէի.  
Այնպէս որ մինչեւ հիմայդեռ զըլուխըս կը պըտըտի:»  
— Եա, ուրեմքն դուն . . . — Ես ամառն ի բուն՝  
Խաղեր կանչեցի մէկ մէկէ սիրուն : »  
— « Խաղ կանչեցիր հա, ատ ալ զէշ բան չէ ,  
Ուրեմն այժմ ալ պարէ ու ցատքէ » :

•Քոիով

Թարգ. Գ. Ե. Այլազեան

15

## ԶԵՓԻՒՌՔ

Մերթ, յորժամ այգ՝ լուսոյ աղջիկ՝,

բայ քսուելով: (1) Ամառն ի բուն . բոլոր ամառը :  
(2) Ճըպուռին պէս կ'ըլլան այն շատախօս տղաք՝  
որոնք ժամանակին չեն աշխատիր: (3) Այդ լուսոյ  
աղջիկ . Հոմերոս ալ ըստծ է . Այգածին մինչ ա-  
ռատօս: Բանաստեղծական գեղեցիկ ասացուած մ'է  
յաճախ գործածուած . ասոր ծնունդ տուողն է  
դիցարանական սա գիտելիքը . « Արշալոյս դիցու-  
էին ամէն առտու կ'ելնէր եւ իր վարդէ մատներով  
երկնից դռները կը բանար արեւու կառքին առջեւ »:

Նորազարթոյց գուրս զայ մահնէն<sup>2</sup>,

Վարդ ոտներով՝ ոսկեբըբիկ<sup>3</sup>

Բլրոց ի ծագ<sup>4</sup> նազելամեմ<sup>5</sup>,

Չերդ կուսական նորա բարձէն

Թուած անբջոց<sup>6</sup> հոյլ<sup>7</sup> փափկաթեւ ,

Պար յօրինել իւր առջեւէն

Յաւետաւոր ի քայլ թեթեւ .

Մերթ ծառոց զիրկն երթալ օրրիլ,

Իբր մօրն ի ծոց մանկիկ զուարթուն<sup>8</sup>,

Եւ սաղարթուց<sup>9</sup> բիւր լեզուներ՝

Շարժել ի մեղմ յերգ թրթըռուն<sup>10</sup>,

Է զի<sup>11</sup>, որպէս կուսին ճակատ

Գզուէ մի խոհն սիրազրգիռ ,

Շոյել առուին լզկուրծն արծաթ

Որ մայրեաց<sup>12</sup> մէշ հեւայ ի նիրհ<sup>13</sup>.

Է զի, այերց<sup>14</sup> երոսք<sup>15</sup> կայտառ<sup>17</sup>,

(1) Նորազարթոյց . նոր արթնցած : (2) Մահնէն .

անկողնէն : (3) Ուկերըբիկ . ոսկիկ բիր ունեցող :

(4) Ծագ . ծայր : (5) Նազելամեմ . նազելով , կո-

տըրտուելովք քալող : (6) Անբջոց . երազներու : (7)

Հոյլ . բազմութիւն : (8) Զուարթուն . հրեշտակ :

(9) Ամարթուց . տերեւներու : (10) Թրթուն . փա-

փուկ , թրթուացող : (11) Է զի . երբեմն : (12) Խոհ .

մտածմունք . կ'ըսուի նաեւ խոկ : (13) Մայրեաց .

անտառներու , բարձր ծառերու : (14) Նիրհ , քուն :

(15) Այերց . օգերու . յունարէն՝ այեր : : (16) Երու

կամ կուպիտոն . սիրոյ աստուած (ըստ դիցա-  
րանութեան ) : (17) Կայտառ . ուժով , զուարթ :

Ծաղկէ ծաղիկ թռչել տարփող<sup>1</sup>,  
Զամօթազեղ<sup>2</sup> վարդին հրավառ  
Այտն<sup>3</sup> համբուրել, ծծել ըզգօղ,  
Էզիափիկամէջ զրկել շուշան,  
Գիշերազուարճ յասմկին<sup>4</sup> ի ծոց  
Թալանալ<sup>5</sup> հեշտ<sup>6</sup>, և երբ վայրկեան  
Փոխի՝ փոխել զզուանք<sup>7</sup> և բոց<sup>8</sup>,  
Ապա ծաղկանց ի բիւր համբոյր  
Խնկեալ<sup>9</sup> համակ՝ անուշահոտ  
Բախել զթեւս<sup>10</sup> և համասփիւռ<sup>11</sup>  
Խայտալ<sup>12</sup>, ցանել բուրմունս<sup>13</sup> ընդ օդ.  
Եւ կամ իբրեւ ոզի սփոփիչ,  
Գալ փայփայել ի շունչ ձեր զով  
Ըզնուր ճակատն՝ և ցողալից  
Աշերն սրբել զըթոտ ձեռքով.  
Կամ թէ Նոնեաց մէջ սեւաստուեր  
Պահ մ'առնուլ կանգ՝ և տապանաց<sup>14</sup>.

(1) Տարփող. սիրով, սիրով լցուած: Տարփող՝ տարփողել կը նշանակէ նաեւ փող հնչեցընել, ձայնը հեռուն լսելի ընել, երգել: (2) Ամօրազեղ. ամշկոտ գեղեցկութիւն ունեցող: (3) Այտն. երես: (4) Յասմիկ. Տմ. եասէմի: (5) Թալանալ. մարմըրել: (6) Հեշտ. հեշտութեամբ, սիրով լցուած, հանգիստ: (7) Գրգուանիք, շցելը, սիրելը: (8) Բոց. սէր: (9) Խնկեալ. անուշահոտ: (10) Բախել զբեւս. թեւերը իրար զարնել, թօթուել, թռչել: (11) Համափիւռ. ամէն կողմէ: Այս բառի համ մասը պարսկերէն է եւ կը նշանակէ ամէն: (12) Խայտալ. ուրախանալ: (13) Բուրմունս. անուշ հոտեր: (14) Տապանաց. գերեզմաններու:

Վերայ տըխուր երգ մ'յօրինել  
Իբրու հրեշտակ սըզոյ ի լաց,  
Կայտուել, <sup>1</sup> պարել, երգել, սիրել,  
Զեփիւռք, զարնան մանկունք զուարթ,  
Ահա ձեր կեանք. ըը նախանձել  
Ընդ ձեր նըսեհ<sup>2</sup> իցէ ինչ մարթ:<sup>3</sup>

Թ. Յ. Պետքերեան

## 16

### ԽՕՍՔ ՎԼԵՄ. Գ. ՕՏԵԱՆԻ

ԱՐՏԱՍԱՆՈՒԱԾ ՇԱՀՆԱԶԱՐԵԱՆ ՎԱՐԺ. ՊԱՐԳԵՒԱԲԱՇԽՈՒԹԵԱՆ ՕՐԸ

### Մրգազան Հայր<sup>4</sup>

Գիպուածը անանկ բերելով որ ազգային վարչութեան միակ ներկայացուցիչ զտնուիմ հոս, պարտք կը համարիմ յանուն ազգին մէկ քանի խօսք ընել:

Ձեր սրբազնութիւնը շնորհակալութիւն կը յայտնէր ներկայ զտնուող հանդիսականաց. ես կը զարմանամ թէ ինչպէս շատ աւելի չէ բազմութիւնը: Դպրոցական տօնախմբութիւններն՝ ազգին այսօրուան վիճակին մէջ՝ միակ ճշմարիտ ազգային հան-

(1) Կայտուել. ցատկըտել: (2) Նսեհ, բաղել: (3) Իցէ ինչ մարք. կարելլ<sup>5</sup> բան է: (4) Ներսէս Արքազան Վարժապետեան, արդի Պատրիարք:

դէսներն են, այն հանդէսներն ազգին ապագային նախատօնակներն են. հոս պէտք է խոնին<sup>1</sup> հազարաւոր ազգայինք, իրենց կեցցէները հնչեցնելու. մանաւանդ այս վարժարանին՝ որ միակ զիշերօթիկ վարժարան է ազգին մէջ, կղերին<sup>2</sup> և ժողովրդին կրթութեանը միանգամայն նուիրեալ՝ դասի նստարաններու վրայ միացնելով զանոնք՝ զգացմամբ ու սկզբունքներով միացեալ կ'ընծայէ աշխարհի :

Սրբազն հայր, դուք՝ որ այնքան լաւ կը զործադրէք վարժարանիս բարերար հիմնադրաց կամքը, իրաւունք ունիք պարծենալու, իրաւունք ունիք ազգին շնորհակալութիւններուն : Ազգին մէջ Ներսէս մ'ըլլալ փառք է, այլ քանի առաւել փառք է Ներսէսներ յարուցանել<sup>3</sup> :

*Աշակերտ,*

Դուք պիտի ըլլաք այս Ներսէսները : Զեր ընկերակիցներէն մէկ քանին քիչ մը առաջ իրենց խօսած ճառերուն մէջ լրյս կ'աղաղակէին ու ի մեծագործութիւն կը հրաւիրէին զձեզ, մանաւանդ վերջին երկուքը. առաջինը իր հասուն ու խորհրդածեալ լեզուովը, երկրորդը որոտման պէս զուացող լեզուովը : Ի նոյն կը հրաւիրէմ ես ալ զձեզ. այս դարուս մէջ նշմարիտ մեծագործութիւնը

(1) Խոնին. լեցուին: (2) Կղեր. եկեղեցական. Յունարէն է: (3) Յարուցանել. հանել, առաջ բերել: (4) Մեծագործութիւն. Այս բառը կը գործած-

լրյս ծաւալելն է. լրյս ծաւալեցէք, խաւարն ու թշուառութիւնը մէկտեղ կը հալածին և մարդկութեան վրայ ծանրացող ամեն չարիք լրատվ կ'անհետանան. լիյս ծաւալեցէք ամեն տեղ, և մինչև յետին հիւղակը<sup>4</sup> ուր արեւը կը զլանայ իր նշոյլները<sup>5</sup>: Լիյս ծաւալեցէք, հիւղակը պալատ կ'ըլլայ, և արեւը մարդուն ձեռքը զործիք կըլլայ զիտութեամք :

Երանի թէ այս հրաւերը՝ զոր կը համարձակիմ ըսել՝ բոլոր հանդիսականք իմ բերնովս կը կարդան ձեզի՝ արձանացած<sup>6</sup> մնար ձեր սրտին ու մըտքին մէջ :

17

ԵՐԳ Թ Ռ Չ Ն Ո Ց

Սրտուտիկն դընէր վեղար  
Զերդ աբեղայ<sup>5</sup> աղօթարար :

ուի խիստ երեւելի չէնք չինող արքայից եւ իշխանաց գործերը նշանակելու համար. մեծագործութիւն կըսուին Եգիպտասի բուրդերը՝ որոց մէկ քանին քսան, երսուն տարիէն լմնցած են: Նոյնպէս Բարելոնի, Նինուէի, Յունաստանի եւ Խոսլիոյ անուանի հին չէնքերը: Բայց ընդհանրապէս երեւելի գործ մը, նշանաւոր բարիք մը մեծագործութիւն կըսուին: (1) Ծաւալել. ատրածել չորս կողմ:

(2) Հիւղակ. պզտիկ տուն, աղքատի խրճիթ: (3) Նշոյլներ. ճառագայթներ: (4) Արձանացած. անխիստ, գամուած: (5) Աբեղայ, նոր ձեռնադրուած,

Յանձըն հազէր կարմիր կապայ<sup>1</sup>  
Եւ ի ներբուստ<sup>2</sup> դեղին աստառ .

Զազուկն ի բունկին

Զայնէր քաղցրազին :

Ազուան ոտիւք քորէր զգետին  
Գոռալը ձայնիւ զվազն իւր դարձին :  
Կարդան երգ հաւը<sup>3</sup> քաղցրաձայն  
Լընուն զանտառն ամենայն :  
Իսկ թրիկատարն<sup>4</sup> ի զազաթուն<sup>5</sup>  
Ունի վեղար սեւազունեան :  
Իսկ լրսեռնիկն իրը խելազար<sup>6</sup>  
Տայ զվիզն ի շուրջ<sup>7</sup> ինքն անդադար :  
Սալամըն զայր իբր զիաքաւ  
Պէս պէս պուտիւք<sup>8</sup> զարդարանաւ :  
Ցոպոպիկն էր զարդարեալ  
Գըլուխն ունէր թազ ու կատար<sup>9</sup> :

Քազմավեպ

(Հեղինակն անձանօր)

առանց աստիճանի պարզ վարդապետ : (1) Կապայ .  
Վրայի երկար հագուստ . միւպակ : (2) Ի ևերդուս .  
տակէն : (3) Երգիւալ . երգող թռչուն : (4) Թիվա-  
սար . թռւխ կատարով : (5) Ի գազարուն . գլմուն  
Վրայ : (6) Խելազար . խենդ : (7) Տայ զվիզն ի շուրջ .  
Ճիւը կը դարձընէ : (8) Պուտիւֆ . պիներով :  
(9) Կատար . Տձ . Իսկիկ :

ՔՆԱՐ

Զմեռուան ցուրտ իրիկուն մ'է՝ և կուսմար ան-  
տառէն իր միայնակ խրճիթը կը դառնայ : Կուզէ  
տղոցը կտոր մը հաց եփել , բայց ոչ ալիւր ունի՝  
և ոչ ցորեննոցը՝ հատ մը ցորեն :

Երկու տղաք դէմը կ'ելլիկն<sup>1</sup> . անօթութենէ երես-  
նին զոյն չկայ : — Հայրիկ , մեզի հաց տուր , փո-  
րերնիս անօթի է . պզտի կտոր մ'ալ տաս՝ մեզի  
բաւական է : — Ո՛վ որդեակը իմ , բան մը չունիմ .  
Աստուած մեզի ողորմի :

— Երբոր մայրերնիս այն սեւ ձաղին մէջ դրած  
ասկէ տարին ու եկեղեցւոյն քովի ձորը<sup>2</sup> թաղեցին ,  
մեզի հաց մը տուիր՝ որ բոլոր արցունքով թրջած  
էր . ըսէ մեզի , հայրիկ , այն վերչի հացն էր որ  
մեզի կուտայիր :

— Ո՛հ , որդեակը իմ , այսօր ամենեւին բան մը  
չունիմ որ ձեզի տամ : Վաղը Աստուած ողորմած է ,  
իրեն օգնութեանն սպասենք : Ո՛հ , թէ որ կարելի  
է՝ դուք ալ ինձի պէս սրտերնիդ ամուր բռնեցէք :  
Գուցէ վաղը ուտելու բան մը զտնէք : Եւ այս ը-  
սելով՝ քնարը պատին վրայ կախուած տեղէն վար  
կ'առնու , որ զօրաւոր ձայն մ'ունէր<sup>3</sup> . իսկ տղաքն

(1) Կեղեն . կելնեն՝ աւելի լաւ է : (2) Զոր . Տձ .  
skrki : (3) Այս տողը լաւ շարադրուած չէ . ուէտք  
էր ըսել , պատին վրայ կախուած տեղէն վար կ'առ-

ալ բերան չեն բանար : Քնարին ձայնը անօթութիւննին մոռցընել կուտայ և կամաց կամաց երեսնին ուրախութեան ինտում մը՝ կը ծագի :

Հայրը՝ երեսը մէկդի կը դարցունէ որ արցունքը  
չի տեսնան ու սրտին ցաւը չիմանան, և ուրա-  
խութեան եղանակ մը զարնելով տղաքը բոլոր ի-  
րիկուն կը խաղան, ինչուան հոգնած դադրած  
կ'իյնան կը քնանան :

Վշտագնեալ հայրը խեղճ տղոց յարդէ անկող-  
նին կը մօտենայ՝ ձեռքերը բացած . — Աստուած  
իմ, կը կանչէ, դու որ վշտացելոց հայր ես, ազա-  
տէ գիրենք իրենց նեղութիւններէն :

Եւ Աստուած լսեց իրեն աղօթքը. մահը վրայ կը  
հասնի՝ ու տղաքը մէյ մ'ալ չեն արթըննար :

(Բազմավեպ Թարգմ.)

19

## ԱՆՑՈՐԴՔ ԵՒ ՇՈՒԽՔ

Երկու հոգի իրիկուան դէմ  
Տեղմը ելեր կ'երթային ,

Առ վեհարձու որ զօրաւոր ձայն մ'ունիք: Յարաբերա-  
կանը իր մասերով անմիջապէս ետք դնելու է յա-  
րաբերեալէն: (1) Ուրախութեան խնօսում, խորթ-  
է, աւելորդ կրկնութիւն է. պէտք էր ըսել. ուրա-  
խութեան նշոյլ: (2) Վշտագնեալ. սաստիկ վշտա-  
ցած:

Աւ հարկաւոր բանի վերա

Կը խօսէին մէջերնին :

Մէյմ'ալ յանկարծ՝ հառ', ըրաւ  
Տան մը դըրանը տակէն.

Խոշոր շուն մը դուրս ցատկեց ,  
Վըրայ վազեց հաջելէն .

Միւսն անդիէն ձայն ձըգեց ,  
Ետեւէն մէկն ալ ելաւ ,

Որն ալ փողոցն էր պառկած,  
Խսկոյն՝ տեղէն վեր թըռաւ,  
Վերջապէս մէկ բոսկէի<sup>ս</sup> մէջ  
Սյնքան շուն դուրս թափեցան  
Մանր ու խոշոր՝ որ չներով

**Բոլոր ճամբան լրցուեցաւ :**

Մարդկանց մէկուն կիրքն ելաւ,  
Դարձաւ դէպ այն շներուն,

Վար ծըռեցաւ որ առնու  
քայ մը նետէ գիշունուն :

Քար մը սետէ զլատուաւ :

« Թող տուր , աղբայի , բաս չուր և  
թուր նմիկոր .

Հսաւ նորա ընկերը ,  
ԵՌ աւ էկածի առ

ԵՒՂԲ ՀԵ ՃԵՐԲԻԴ ՈՐ ՔԱԼՈԾ

(1) Խալոյն . շուտ մը : (2) Ռոպկ . Վայրկեան . ՏՀ .  
Տաֆիֆի : (3) Մարդկանց . աւելի լու էր ըսել մար-  
դոց . վասն զի արգէն մարդկան բառը ըստ ինքեան  
յոքնակի է , աւելորդ է անց մասնիկը աւելցընել  
վրայ : Այսպէս նաեւ կըսեն . սղափներ , մարդիկ-  
ներ , զորս պէտք է կրել սղաֆ , մարդիկ :

Վարես՝ դու այդ լիրբերը .  
 Եռն ըստը իսրատելուն  
 Ամենէն լաւ հընարքը  
 Անոր երես չտալն է ,  
 Զը զիտե՞ս շան բարքն ու վարքը :  
 Իրաւ , հազիւ տասը բայլ  
 Մարդիկն առաջ որ զնացին  
 Ելներն իրար նայելով՝  
 Զայներնին ալ կըտրեցին :  
 Այսպիսի են աւասիկ  
 Զարախօսներն՝ ամէն տեղ ,  
 Ի՞նչ ալ տեսնեն լաւ ու նոր՝  
 Պէտք է հաջեն ունայն տեղ :  
 Դուն քու ճամբէդ անխոտոր՝  
 Ըրէ հանդարտ ըզբարին .  
 Թող որ շըները հաջեն ,  
 Հաջեն հաջեն՝ կը դադրին :

•Բախով

Թարգ. Գ. Ե. Սյլազեսն

Թէ փոխած հրեշտակ

(1) Վարես . վանտես : (2) Զարախօս . ուրիշն ոէց  
 զուրցու (անիրաւ տեղ) :

Թուար ի՛մ քնքուշ<sup>1</sup> ,  
 Մօրըդ կաթն անուշ  
 Ո՞վ ծըծէ՝ սոխակ<sup>2</sup> :  
 Թէ մեղրի ծորան<sup>3</sup>  
 Վարդ նորափեթիթ  
 Գոց է քո բերան՝  
 Ո՞վ տայ ինձ ժըպիտ :  
 Թէ հողուն հաւսար  
 Ծածկէ քեզ ցուրտ վէմ<sup>4</sup> .  
 Թէ մօրմէդ փախար ,  
 Ես զո՞վ համբուրեմ :  
 Ի՞նչ պէտք մարգարիտ  
 Արցունքներ առատ  
 Վազցընեն վըճիտ  
 Քո զոյգ հարազատ :  
 Գարեզին , Միհրան  
 Ելեն ժողվեն վարդ ,  
 Յասմիկ ու շուշան  
 Ազնիւ զիխոյդ զարդ :  
 Հարցընեն ինձ «Մայր ,  
 Ո՞ւր է մեր Սիսակ ,  
 Մեր սիրուն եղբայր  
 Զենք թողուր մինակ » :

(1) Քնքուշ . փափուկ : (2) Սոխակին կաթ . ծծելլքիչ մը օտար կը հնչէ ականջի եւ ճաշակի : (3) Ծորան . հոսանք : Մեղրի ծորան . մեղր վազցընող , մեղրի հոսանք : (4) Վէմ . քար :

Եւ ահա զարուն  
Ծաղկունք ալ չքնաղ<sup>1</sup>  
Թիթեռնիկ փայլուն,  
Քեզ կանչեն ի խաղ.  
Դու ո՞նց<sup>2</sup> շուտ չորցար  
Չը ծաղկած տերեւ,  
Ա՛խ , քեզի հետ տար  
Էրած սիրտըս սեւ :  
Ննջէ իմ սիրուն  
Քունդ անուշի՛կ է ,  
Չեմ տար քեզ հողուն  
Գրկիս մէջ պառկէ :  
Ննջէ իմ տատրակ<sup>3</sup> ,  
Քեզի զերեզման  
Իմ կուրծքըս ճերմակ  
Սեւ հողեր դառնան:

Մ. Անձնան

21

ԶԵՐԲԱԿԱԼՈՒԹԻՒՆ

Հազար ութ հարիսր բան՝ հոկտեմբեր 13 ուր-  
բաթ օրը Միլանի մէջ բռնուեցայ և Սանմա-Մար-

(1) Չինաղ . Նմանը չունեցող: (2) Ո՞նց . Բնչպէս ,  
Պարսկահայ բառ: (3) Տատրակ . ՏՃ . գումրու:

կէրիթա<sup>1</sup> տարուեցայ : Կէս օրը երեք ժամ անցած  
էր : Երկար հարցաքննութիւն մ'ըրին ինձ այն օրը  
մինչեւ իրիկուն և ուրիշ օրեր ալ : Այն ձախող  
ուրբաթին իրիկունը ժամը իննին՝ ուտիկանու-  
թեան դիւանաղպիրը<sup>2</sup> զիս բանտապետին յանձ-  
նեց . նա ալ ինձ յատկացեալ սենեակը զիս տա-  
նելով՝ բաղաքավարութեամբ առաջարկեց որ ժամա-  
ցոյցս , ստակս և զրպանիս մէջ ի՞նչ որ ունէի՝ իրեն  
յանձնեմ՝ ժամանակին նորէն ինձ տրուելու պայ-  
մանաւ : Յետոյ յարզանօք բարի զիշեր մաղթեց  
ինձ : «Կեցի՛ , սիրելիս , ըսի , ես այսօր ճաշ չեմ  
ըրած . քիչ մ'ուտելիք բերել տուէք ինձ : — Հի՛-  
մա , պանդոկն հոս մօտ է , և պիտի տեսնէք ,  
պարո՞ն , ինչ պատուական զինի :

— Գինի<sup>3</sup> , չեմ խմեր :

Այս պատախանիս վրայ սինեօր Անմէլինօ ապ-  
շեցաւ ու երեսս նայեցաւ , յուսալով թէ կատակ  
կ'ընէի : Բանտապետները՝ որ զինետուն կը բըռ-  
նեմ՝ զինի չխմող բանտարկեալները մահու չափ  
կ'ատեն<sup>4</sup> :

— Ստուզիւ չեմ խմեր :

— Կը ցաւիմ վրանիդ , միայնութիւնը ձեզ կըրկ-  
նապատիկ պիտի վշտացնէ . . . :

Եւ տեսնելով որ մտքիս վրայ հաստատ եմ  
դուրս ելաւ : Կէս ժամ չ'անցած՝ ճաշս եկաւ : Քա-

(1) Խտալիս մէկ քաղաքը : (2) Դիւանաղպիր .  
Պրագիր : (3) Պանդոկ . լօֆաներա , խան : (4) Մահու

նի մը պատառ կերայ, զաւած մը չուր խմեցի, և  
զիս մինակ թողուցին :

ԲԱՆՏ

ՍԵՆԻԿԱԿԱ գիտնին հաւասար էր և բակին վրայ  
կը նայէր : Մէկ քովս բանտ, միւս քովս բանտ,  
վրաս բանտ, զիմացն բանտ : Պատուհանին վրայ  
կրթնած՝ քիչ մը ժամանակ պահապաններուն եր-  
թեւեկը<sup>4</sup> և բանտարկելոց ումանց կատաղի երգերը  
մտիկ ըրի : Կը մտածէի : — Ասկէց դար մը<sup>5</sup> ա-  
ռաջ՝ այս տեղ կուսանաց վանք էր . հոս բնակող  
սուրբ և ապաշխարող կուսանք կրնային երբէք  
երեւակայել՝ թէ իրենց խուցերն այս օրուան օրս  
ոչ թէ կանացի հեծութիւններով ու սաղմոսերգու-  
թիւններով պիտի հնչէին, այլ հայոյութիւն-  
ներով և ամօթալի երգերով : Ասկէց դար<sup>6</sup> մը  
ետքն ալ՝ ով զիտէ՝ ով պիտի բնակի այս խուցե-  
րուն մէջ : Ո՞վ արազասահութիւն<sup>7</sup> ժամանակի : Ե-  
րեկ աշխարհի ամենէն երջանիկ մահկանացունե-  
րէն մէկն էի ես . այսօր զիս կենաց կապող քաղց-  
րութենէն մէկն ալ չունիմ, ոչ ազատութիւն ու-  
նիմ, ոչ կարելից<sup>8</sup> բարեկամներ և ոչ յոյս : Այն,  
անիսելքութիւն է յուսալը, ես ասկէց չպիտի դուրս  
ելլեմ, բայց եթէ առաւել սոսկալի բանտերու մէջ  
ձգուելու՝ կամ դահճի ձեռք մատնուելու<sup>9</sup> համար :


Հայի. վերջին աստիճան : (1) Երբեւեկել. Երթաւ. դա-  
ւլ : (2) Դար մը . հարիւր տարին դար մ'է : (3) Ա-  
րազասահութիւն . շուտով անցնիլը : (4) Կարելից . մէ-  
կուն վրայ ցաւող : (5) Մատնուելու . յանձնուելու,

Ուրեմն մահուանս հետեւեալ օրը՝ ես պալատի մը  
մէջ վախճանած և փառաւոր յուղարկաւորու-  
թեամբ<sup>10</sup> գերեզման տարուած մարդէ մը տարբե-  
րութիւն չունիմ :

Ժամանակի փախուատին վրայ ըրած այս մը-  
տածութիւններս սիրտս կը զօրացնէին : Բայց եր-  
բոր միտքս եկան հայրս, մայրս, երկու եղբարքս,  
քոյլերս՝ և ուրիշ ընտանիք մը զոր իմինսիս պէս  
կը սիրէի՝ փիլխոփայական խորհրդածութիւններս  
չկրցան ուժ ունինալ վրաս : Սիրտս ելաւ և տղու  
մը պէս լացի :

Սիրիկո Ռէլիխօ<sup>11</sup>

Թարգ. Ա. Ա. Վարդակեան



տրուելու : (1) Յուղարկաւորութիւն . թաղման հան-  
դէս : (2) Սիլվիօ-Յէլլիխօ . իտալիոյ ամենէն երեւե-  
լի գրագէտներէն մին է՝ 19րդ դարու : Սա Աւրա-  
տրիոյ կառավարութեան հրամանաւ բանուելով նախ  
կախաղմնի եւ ատլոյ կայսեր մասնաւոր չնորդիւը  
տասն եւ հինգ տարուան բանտարկութեան դատա-  
պարտուեցաւ, վասն զի անգամ էր Գառաջօնափի  
կոչուած ընկերութեան՝ որուն նպատակն էր Ա-  
ւրստրիոյ բոնակալութենէն ապատել զիտալիա :  
Սիրիկո շատ գործքեր ունի՝ որոց մէջ նշանաւոր են .  
Բանիք իմ եւ Յաղագս մարդկային պարտուց, Գըր-  
քերը եւ Ֆրանչեսկաս Ալիմինի ողբերգը :

ԱՌ ԱԶՆԻՒ ՕՐԻՈՐԴ Ե. Յ. ԶՈԹԱՆԵԱՆ

Նորափրթիթ<sup>1</sup> նոր ծաղիկ Հայկայ Բուրաստանին<sup>2</sup>  
մէջ՝

Վարդի մանուշակի հետ նոր փայլ կուտաս դու  
անշէջ,

Քո տասներեք թերթերն հազիւ թէ նոր բացեր են<sup>3</sup>,  
Բնութենէն երփներանգ<sup>4</sup> գոյներով պճնուեր<sup>5</sup> են :

Թերաբաց<sup>6</sup> դու պերճ կոկոն<sup>7</sup> մեր չանքերին մըր-  
ցանակ,

Կանգնես հասակ նազելի , բուրես նեկտար<sup>8</sup> անու-  
շակ .

Կեցցէ քո բաշ և արի<sup>9</sup> ձեր և հմուտ<sup>10</sup> պարտիզ-  
պան ,

Եւ նորանոր ծաղկօք միշտ հիւսէ փունչեր զանա-  
զան :

Գովելի է նորա չանք անշնչելի է մեր սրտում ,

- (1) Նորափրիթ . նոր բացուած : (2) Բուրաստան .  
պարտէզ : (3) Քո տասն երեք թերթերն հազիւ թէ նոր  
բացեր են . Հազիւ թէ տասն երեք տարեկան կաս :  
Այս ձեւին՝ գրագիտութեան մէջ կ'ըսուի փոխարե-  
րութիւն : (4) Երփներանգ . տեսակ տեսակ գոյն :  
(5) Պանուեր են . զարդարուեր են : (6) Թերաբաց .  
Կէս բացուած : (7) Կոկոն . չբացուած վարդ կամ  
ուրիշ ծաղիկ . ՏՃ . դոնչէ : (8) Նեկտար . անուշահոտ  
ըմպելի մը՝ որ անմահութիւն կուտար (ըստ դիցարա-  
նից ) : (9) Արի . քաշ : (10) Հմուտ . շատ բան գիտցող :

Որոյ շնորհիւ տեսաւ ազգն այդ նոր ծաղիկ իւր  
անդում<sup>1</sup>

Սյդպիսի մի գեղարուեստ<sup>2</sup> մեծ զիտութեան ար-  
դիւնք է ,

Հանճար կուզէ , ջանք կուզէ , եռանդ կուզէ հաս-  
ցընէ :

Ի՞նչ կը լինէր որ մեր ազգ քեզ պէս շատեր ու-  
նենար՝

Որ դըրախտի այդ ծաղկունք խընամեին քաջա-  
բար :

Մ. Յ. Թժէկեանց

ՅԻՇ ԱՏԱԿ

Բանտին մէջ առաջին զիշերն արթննալը սոս-  
կալի . բան է . « Ըլլալիք բան է , կ'ըսէի ես ինձ ,  
ուր ըլլալս յիշելով , ըլլալիք բան է : Ե՞ս հոս : Ե-  
րազ չէ արդեօք : Բայց վերջապէս երէկ էր որ  
բռնուեցայ . երէկ էր որ այն երկար հարցաքննու-  
թիւնն ինձ եղաւ , որ վաղն ալ պիտի շարունա-  
կուի և մինչեւ Երբ , մարդ չզիտէ : Երէկ իրիկուն  
էր ուրիմն՝ որ ննջելէս առաջ այնչափ լացի , ծնող-  
քըս միտքս բերելով : »

Հանգիստը , խորին լրութիւնը , կարճ բունը

(1) Անդ . արտ : (2) Գեղարուես կ'ըսուին՝ բա-  
նաստեղծութիւն , նկարչութիւն , քանդակ , երա-  
ժշտութիւն , ձարտարապետութիւն :

մտքիս զօրութիւնը կազդուրելով<sup>1</sup> տրտմութեանս ուժն ալ հարիւրապատիկ աւելցուցած կ'երեւէին : Միտքս զբաղեցնող ուրիշ բան չզտնուելով՝ անհաւատալի ազդուութեամբ<sup>2</sup> մ'երեւակայութեանս առջեւ կը նկարուէր<sup>3</sup> իմ ամէն սիրելիներուս՝ մանաւանդ հօրս մօրս զգալիք դառն ցաւը՝ երբ իմ բանտարկութիւնս իմանային :

Հիմա դեռ հանգիստ կը ննջեն , կ'ըսէի ես ինձ , կամ թերեւս<sup>4</sup> նստեր զօրովանօք զիս կը մտածեն՝ առանց ուր ըլլալս կասկածելու: Երանի՛ թէ դըքաղութեանս լուրը Թօրինօ չհասած՝ Աստուած վերցնէր զանոնիք աշխարհէս . ովզ պիտի զօրութիւն տայ անոնց այս հարուածիս<sup>5</sup> դիմանալու :

24

ԶԱԽՈՂ ԴԷԹՔՅԱԸ

Առաջին շաբթուան վերջը ձախորդ<sup>6</sup> դէպք մը պատահեցաւ՝ որ զիս շատ վշտացուց : Խեղճ Բիերո բարեկամս՝ փափաքելով ինձ պէս՝ որ հաղորդակցութիւն մը<sup>7</sup> մէջերնիս հաստատենք՝ տոմսակ

(1) Կազդուրելով , ուժովցընելով : (2) Ազդուուրեամբ . ուժով : (3) Կը նկարուէր . պատկերի պէս կերեւէր : (4) Թերեւս . կարելի է որ , գուցէ : (5) Հարուածիս . դժբաղդութեանս : (6) Զախորդ . գէշ , անյաջով : (7) Հաղորդակցութիւն . երարու հետ տեսնուելու

մը<sup>1</sup> զրեր ու ինձ զրկեր էր , ոչ թէ պահապաններէն մէկուն ձեռօք՝ այլ դժբաղդ բանտարկեալի մը որ մեր սենեակներուն մէջ ծառայելու կուզար պահապաններուն հետ : Վաթուն հօթանասուն տարեկան մարդ մ'էր , չեմ զիտեր բանի ամիս բանտարկութեան դատապարտեալ : Վրաս զըտնուած զնտասեղով մը մատներուս մէկը ծակեցի , արիւնովս բանի մը տող պատասխան զրեցի՝ և այն տոմսակը բերող մարդուն տուի՝ դժբաղդաբար խեղճը զիտուելով՝ բռնուեցաւ , տոմսակը վրայէն գտնուեցաւ , և եթէ չեմ սխալիք՝ չարաչար ծեծ կերաւ: Լալու աղաղակ մը լսեցի և ինձ այնպէս եկաւ որ այն դժբաղդ ծերունիին ձայնն էր . ալ անկէ ետեւ մէկ մ'ալ չտեսայ զայն :

Ատեանը կանչուելով՝ սարսափեցայ՝ երբ ինձ ցուցցին գրած տոմսակս , գոհութիւն Աստուծոյ որ մէջը մեզ համար վտանգաւոր բան մը չկար , այլ պարզ ողջունի<sup>2</sup> պէս բան մ'էր : Հարցուցին ինձ թէ ինչնվ հաներ էի արիւնս . զնտասեղս առին և ծիծաղեցան վրանիս՝ որ ասանկ ինքինքնիս ձեռք տուինք : Բայց ես , ո՞հ , չէի ծիծաղեր , աչքիս առջեւն էր միշտ ծեր թղթաբերը<sup>3</sup> : Յօժարութեամբ յանձն կ'առնուի<sup>4</sup> պատժուիլ անոր տեղ

միջոց : (1) Տոմսակ . պատի նամակ : (2) Ողջոյն . բարեւ : (3) Թղթաբեր . նամակ բերող : (4) Առնում՝ կ'առնեմ , եւ առնեմ՝ կ'ընեմ , երկու տարբեր բայեր են զրաբառի համար . բայց քանի որ աշխարհա-

և երբ անոր լալուն ձայնը լսել կարծեցի՝ սիրտս  
փղձկեցաւ :

Քանի մ'անգամ փուժ տեղը լուր հարցուցի ա-  
նոր համար բանտապետին և պահապաններուն :  
Գլուխնին թոթուելով կ'ըսէին . «շատ ծանր եղաւ  
անոր . . . ալ մէկ մ'ալ չկրնար ընել . . . հիմա  
քիչ մ'առաւել հանգիստ է» : Ասկէց աւելի բան մը  
չէին հասկըցներ :

Արդեօք ըսել կուզէին թէ ողորմելիննեղ բանտի  
մը մեջ արգիլուած<sup>1</sup> էր , կամ թէ զաւազանին տա-  
կը կամ կերած ծեծին ցաւերուն չ'դիմանալով մե-  
ռներ էր :

### Սիրիօ Բէլիբօ

Թարգմ. Կ. Ս. Խւրիբեան

25

### ԵՐԴՈՒՄ

Մ Ա Յ Թ

Ո՛վ պատանիք , աւերց ներքեւ  
Ա՛լ մարեցաւ ձեր մօր արեւ . . .

բառի մէջ առնելմ բայը գրեթէ բնաւ չգործածուիր  
ընել նշանակելու մտօք , այլ բան մը առնելու հա-  
մար միայն . ուստի ըստ մեզ պատճառ մը չկայ առ-  
նում գործածելու . առնելմ գործածելն աւելի բա-  
նաւոր կ'ըլլայ , եւ աշխարհաբառի մէջ դժուարու-  
թիւն մը կը պակսի : (6) Արդիլուած . գոցուած :

Լանջը խոցու , ըստինքս<sup>4</sup> արիւն  
կաթին , և չիք ինձ փրկութիւն :

Ո Ր Դ Ի Ք

Օ՛հ , անուշ մայրիկ ,  
Մի քիչ համբերէ ,  
Թէ այսօր մըրրիկ՝  
Վաղ անդորըր<sup>5</sup> է ,  
Եւ մօտ է վաղն այն,  
Մերն է ապազայն ,  
Մայրիկ , հրճուէ<sup>6</sup> դուն ,  
Մ'օտ է փըրկութիւն :

Մ Ա Յ Թ

Զեռքս զարկի վերայ շիրմաց ,  
Եւ կարկեցնան<sup>4</sup> ըստուերք արեաց ,  
Դէպ կենդանիս դարձի զերես ,  
Կոյր , ձեւացան , լըքեալ<sup>5</sup> եմ ես . . . :

Ո Ր Դ Ի Ք

Ո՛չ , անհյշ մայրիկ .  
Լըքեալ չես ըընառ .  
Քեզ հետ մեր հոգիք  
Տըլսրին՝ կամ անձկաւ ,  
Օ՛հ , քեզ հետ խայտան<sup>6</sup> ,

- (1) Ստիլֆ: ծիծեր: (2) Անդորր. խաղաղութիւն:  
(3) Հրանիկ. ուրախացիք: (4) Կարկեցան. լուեցին:  
(5) Լիեալ. երեսէ ձգուած , մինակ թողուած: (6)  
Խայտան. ուրախանան:

Մերն է ապագայն,  
Մայրիկ, հըրճուէ դուն  
Մօտ է փըրկութիւն :

Մ Ա Յ Թ

Շատեր ինձ յոյս շըռայլեցին,  
Ամեն խոստում մոռցուց ոսկին,  
Եւ ես մնացի դարձեալ ի սուզ,  
Վախեմ, մանկունք, դըրմէք<sup>1</sup> և դուք . . . :

Ո Ր Դ Ի Ք

Անէծք մեր վըրայ  
Թէ անարդ ոսկին  
Մեր առջեւ շողայ  
Քան արտսուք բոյին .  
Երդնումք միաձայն՝  
Մերն է ապագայն,  
Մայրիկ, հըրճուէ դուն,  
Մօտ է փըրկութիւն : —

Մ. Զերապ

26

## ԱՆՈՒԷՍ ԵՒ ՀԱԿ<sup>2</sup>

Հաւ մը զիշերանց ձայն ձրգած կ'երգէր.  
Աղուէսին բերնի ըրերը կը վագէր<sup>3</sup>.

(1) Դրմէի, տուած խօսքերնիդ չափահէք : (2) Հաւ,  
Պաշուն, աքալալ. ՏՃ. Խօրօզ : (3) Ջրերը կը վա-  
զէր. պէտք էր լսել՝ կը վազէին, կամ չափի եւ

Ելաւ ու եկաւ, յետ բարեւ տալու՝  
Հրամէ, ըսաւ, վար իջիր, տիրացու,  
Մեր սուրբ թորոսի տօնն է վաղուան օր՝  
Մեծ հակում<sup>1</sup> ունինք, մեծ տօն, մեծ թափօր,  
Ուրիշ լաւ ձայներ չունինք քեզի պէս .  
Կաղաչենք, հրամէ՝ որ տօնը պատուես :  
Պատախանեց հաւն . «Աւրիշ բան մ'ալ կայ .  
Քիչ մ'ալ ըսպասէ որ քեռիս ալ զայ ,  
Ան բան զիս վարպետ զիտէ շարական<sup>2</sup>.  
Զայնն ալ՝ սեպէ քեզ՝ փող է Գարբիկեան» :  
Մէկ մ'ալ նայիս դեռ առաւօտ չեղած՝  
Աղուէսին վրայ շուն մը հասաւ կատղած,  
Երբ վըզէն առած քաշեր կը տանէր,  
Աղուէսն անօթի փորանց կը պոռչէր .  
«Ադ այրած ձայնովդ», հաւն բառ վերէն ,

յանդի չվիասելու համար՝ ցուրը կը ։ Աս տե-  
սակ սխալներուն կըսուի բանաստեղծուն ազա-  
տութիւն կամ թոյլտուութիւն (licence poétique).  
այս՝ ո՞րչափ քիչ ըլլայ՝ այնչափ յարգի կը ըլլայ զըր-  
ուած մը : (1) Հակում. գիշերային աղօթք, գիշե-  
րային երկարատեւ աշխատութիւն, արթուն մնալը :  
(2) Շարական. եկեղեցական երգեր : Մեր շարա-  
կաններուն մեծ մասը գեղեցիկ բանաստեղծու-  
թեան օրինակներ են՝ մեր բազմերախտ նախնիք-  
ներէն մնացած : Խորենացւոյ, Մեծին Սահակայ  
Պարթեւի, Մեծին Ներսիսի, Տէր կոմիտասի ըն-  
դայուածները մասնաւոր ուշադրութեան արժանի  
վսեմ հատուածներ են :

Տօնէ քու Թորոսըդ , ով անօրէն» :  
Քանի կեղծաւոր ասանկ աղուէսներ՝  
իրենց ըրածին մէջ չեն բռնըւեր :

Բազմավեալ

27

ԳԻՒՂԱԿԱՆ ԵՒ 02

Օձ մը եկաւ գեղացիին տընակը ,  
Կաղաչեր որ զինքը առնու իրեն քուլ .  
Պարապ կենալ՝ զուր հաց ուտել չէր միտքը ,  
Հապա կուզէր ապրիլ ճակտին քըրտինքով .  
«Ճըղաքըդ ես նայիմ՝ կ'ըսէր , զաւկիս պէս ,  
Դուք անուննիս զէշ էք հաներ՝ զիտեմ ես ,  
Օձ որ կ'ըսէք՝ ամենն ալ չար կը կարծէք ,  
Միշտ ապերախտ չարանընի կ'անուանէք ,  
Ոչ սէր ունին՝ կըսէք՝ և ոչ զըթութիւն ,  
Չեն խընայեր և ոչ իրենց զաւակնուն ,  
Վայ մեր զըլիուն , ճըշմարիտ է , ինչ ըսեմ ,  
Բայց ես՝ հաւտա որ բընաւին այնպէս չեմ ,  
Մինչեւ հիմա ես մէկ մարդ մ'ալ չեմ խածեր .  
Փոքրիկ վընաս մ'ալ ուրիշին չեմ ըրեր .  
Ես իմ խայթոցս՝ անզամ հանել կուտայի  
Թէ ողջ մընալս առանց անոր զիտնայի .

(1) Խայրոց . օձին , մեղուին եււն . Խայթելու

Զերկընցնեմ . պհչըս վըկայ  
Որ ինձի պէս լաւ օձ չըկայ .  
Ալ դուն զընա ու մտածէ , բարեկամ ,  
Թէ քու տըղաքդ ինչպէս սիրով կը հոգամ : »  
— «Քեզի բան մը ըսեմ , եղբայր ,  
Դարձաւ ըսաւ գեղացին ,  
«Խօսքերդ իրաւ ալ լինին ,  
Քեզ տունս առնուլ չեմ կրնար :  
Դընենք՝ որ քեզ իմ տանըս մէջ հաւնեցան ,  
Ո՞չ ապաքէն  
Բարի օձին ետեւէն  
Հարիւր չար օձ ալ տընէս ներս կը սողան ,  
Անշուշտ քանի մը օրէն  
Բոլոր իմ խեղճ տըղոց մուխը կը մարեն :  
Այս ալ ըսեմ , բարեկամ ,  
Քու հետդ ապրիլ ես չեմ կարծեր որ կրնամ .  
Չեմ լսած որ սոխին անուշը լինի .  
Օձին աղէկն ալ կըրողը<sup>2</sup> տանի : »

**Գործարանը :** (1) Դնենի՝ կամ դիցուի որ . սեպենք  
թէ : (2) Դեւի , յուշկապարկի կամ կրողի հաւատքը ,  
առասպեները գրեթէ ամէն հին ազդաց մէջ կա-  
յին : Արիսկան ազգեր տէկաս կ'անուանէին կարգ  
մըստորին աստուածներ կամ հրեշտակներ . ասկէ  
եկած է մեր դեւ բառը : Խսկ մեր նախնիք՝ պայ-  
կաց , յուշկապարկաց կամ սլարկաց համար այս  
մասնաւոր կարծիքը ունէին թէ անոնք ոգի-  
ներ են՝ որ երկրագործին արդիւնքին թշնամի են ,  
եւ գիշերանց կուզան զանոնք կը գողնան : Այս-

Միտքըս արդեօք լաւ հասկըցմք ,  
Հայրեր, մայրեր, դաստիարակք:

Քաիլով

28

## Ի ՄԱՀ ԲԻԹՈԾԻ ՄԵԾ ՄԱՐԴԱՍԻՐԻՆ

ԱՌ ՊԵՐՁՈՆ ԳՆԴԱՊԵՏ

Պարնև,

Զեր նամակն այսօր՝ դեկ. 2 ձեռքս կը հասնի:  
Շնորհակալ եմ, որ զիս այս աւուր<sup>2</sup> յիշատակէն  
կը կորզէ: Կը մոռնամ կայսրութիւնը և միտք Ամե-

պէս կըսէ Եգնիկ. « Անոնք անձ չեն, եւ ոչ աւ  
գրաստ ունին՝ որ կալերէն արդիւնքներ կրեն» :  
Ամկէ եկած է կարծեմք մեր աշխարհիկ գեղեցիկ բա-  
ռը՝ կրող, եւ ոչ թէ կրող կամ գրող: (1) Բիպօտի մե-  
ծահարուստ Ամերիկացին անթիւ բարիք ըրաւ Ամե-  
րիկայի եւ Անգղիոյ մէջ. ինք կը բնակէր յԱնգղիա,  
եւ երբ կը մեռնէր՝ կտակ ըրաւ որ զինք յԱմերի-  
կա տանին: Բոլոր Ամերիկա եւ Անգղիա սղաց այս  
մեծ մարդասիրին մահուան վրայ: (2) Դեկտեմբեր  
երկուքը Նաբոլցոն երրորդի հռչակաւոր պետական  
հարուածի օրն է՝ 1852 ին: Կայսրութեան օրովքու-  
նաչակաւոր աղատասէր Գաղղիացիք ապաստա-  
լոր հռչակաւոր աղատասէր Գաղղիացիք ապաստա-

րիկայի վրայ կը դարձնեմ: Մութին դարձեր էի,  
և հիմա լրւաոյն կը դառնամ:

« Ինձմէ խօսք մը կը խնդրէք ձօրճ Բիպօտիի  
համար: Զեր համակրական պատրանաց մէջ՝ ինչ  
որ ես չեմ՝ զիս այն կը կարծէք, այն է Գաղղիոյ  
մէկ ձայնը. ես աքսորի ձայն մ'եմ և ոչ Գաղղիոյ:  
Բայց հոգ չէ, պարոն, այլպիսի ազնիւ հրաւէր  
կ'արժէ լսուիլ. թէ և ես մեծ բան մը չեմ՝ բայց և  
այնպէս պէտք է պատասխանել, և ահա կը պա-  
տասխանեմ:

Այն, Ամերիկա իրաւունք ունի պարծիլ աշ-  
խարհի այդ մեծ եղբօր՝ ձօրճ Բիպօտիի վրայ:  
Բիպօտի երջանիկ մարդ մ'եղաւ՝ որ ամեն վիշ-  
տերն ու թշուառութիւնները կրեց, հարուստ մը՝  
որ աղքատաց ցուրտը, բաղցն ու ծարաւը կ'զգար:  
Իր տեղը Ռօչիլտի<sup>1</sup> բովն էր, բայց ինքը զայն  
Վէնսէն-տը Բօլի<sup>2</sup> մօտ տեղի մը փոխեց: Յիսուսի  
պէս իր կուշտը վէրք մ'ունէր, այն վէրքն ուրիշ-  
ներուն թշուառութիւնն էր, այն վէրքէն վազածն  
արիւն չէր՝ ոսկի էր, ոսկի՝ որ սրտէ մը կ'ենէր:

Այս աշխարհիս վրայ ատելութեան մարդիկ կան  
սիրոյ մարդիկ կան. Բիպօտի այս վերջիններէն ե-  
ղաւ: Այս մարդոց դէմքին վրայ կը տեսնենք Աս-  
տուծոյ ժպիտը: Ո՞ր օրինաց կը հետեւին. — Մի  
միայն եղբայրութեան օրինաց, օրէնք աստուծա-

(1) Ռօչիլտ. Եւրոպայի ամենէն հարուստ սեղա-  
նաւորը: (2) Գաղղիացի քահանայ մը որ նշանաւոր  
եղաւ իւր գթասիրական մեծ գործերովը:

յին, օրէնք մարդկային՝ որ օգնութիւնները թշուառութեանց համեմատ կը զանազանէ, որ հոս պատուիրաններ կուտայ, հոն ալ միլիոններ, որ դարերու մէջէն լուսոյ հետք մը՝ կը սփռէ մեր խաւարներուն մէջ, և աղբատ Յիսուսէն հարուստ Բիպօտիին կերթայ:

Թող Բիպօտի ձեր մէջ դառնայ՝ մեր օրհնութիւններովը: Մեր աշխարհը զայն կը նախանձի ձեզնէ: Իր հայրենիքն անոր մոխիրը, և մեր սըրտերն ալ անոր յիշատակը պիտի պահեն: Թող յուզեալ ծովերուն անհունութիւնը ձեզ դարձունէ զայն: Ամերիկեան ազատ դրօշակն այդ դազաղին զայն պարզէ՝ բաւական չէ:

Համեմատութիւն մը՝ որ չեմ կրնար զանց ընել: Ճիշդ տասն տարի է այսօր՝ 1859 դեկ. 2ին Հայքի թէրբիի դատապարտելոյն համար առանձին բէրս ամերիկան մ'ուղղեցի առ հոյակապ<sup>4</sup> ազգն ամերիկեան, այսօր փառատրութիւն մը՝ կուղղեմ իրեն: 1859էն ի վեր մեծ իրողութիւններ կատարուեցան՝ զերութիւնը չնշուեցաւ Ամերիկայի մէջ, յուսանք որ թշուառ աղբատութիւնն ալ՝ որ ուրիշ զերութիւն մ'է՝ նոյնպէս չնշուի օր մը բոլոր աշխարհի մէջէն և սպասելով որ այս երկրորդ յառաջադր:

(1) Հետք. ճամբար. ՏՃ. իզ: (2) Աւսդ պարզէ. Ամերիկեան դրօշը աստղապարդ է: (3) Աղերս. լուսի պաշառնք: (4) Հոյակապ. մեծ, նշանաւոր: (5) Փառատրութիւն. դոհաբանական աղօթք, գովեստ:

մութիւնն ալ զայ՝ և առաջինն ամբողջացնէ՝ երկուքին ալ առաքեալները մեծարինք, միւնոյն շնորհակալեաց և յարգանաց խորհրդի՝ մէջ զուգաւորելով: Ճօհն Պրարուն՝ զերեաց բարեկամը, և Ճօրմ Բիպօտի՝ աղբատաց բարեկամը:

Զեր ձեռքը կը սեղմեմ, պարոն,

Վ. Հիւկօ  
Թարգմ. Ա. Ս. Խըրիւնեան

29

ՈՐԴԵԿՈՐՈՅԱ ՄՈՐ ՈՂԲ

Լեռներ, լեռներ տան ողբերուս արձագանք՝ Զի կորուսի իմ մէկ հատիկ սփոփանք<sup>5</sup>.

Դեռ, նորատի, շիրիմն եղաւ իւր օրրան, Քնքոյշ զաւկէս ժառանգեցի ցուրտ դամբան:

Լեռներ, լեռներ տան արձագանք իմ ողբին՝ Զի կորուսի իմ որդին՝

իմ սիրտ, իմ կէսն, իմ հոգին:

Երկրագունդս էր, ծիծաղաստուեր<sup>4</sup> այն զլուխ, Ո՛հ, թէ զիտնաք, որբան ցաւով զնեցի սուլ.

(1) Կորհրդի. այսինքն մաղթանաց, պաղատանաց:

(2) Զուգաւորեկով. միացնելով: (3) Սփոփանէ. միսիթարութիւն: (4) Ծիծաղաստուեր այն զլուխ. սիրուն մաղերով ծածկուած, խնդուն չուք ունեցող գլուխ:

Այլ սիրաչերմ՝ զրկիս մէջ հրբ սեղմէի,  
Թըւէր՝ թէ մարց երշանկազոյնն ես էի:  
Լեռներ, լեռներ տան արձագանք իմ ողբին,  
Զի կորուսի իմ որդին՝  
Իմ սիրտ, իմ կէսն, իմ հոգին:  
Առաւօտուն՝ իմ զեղգեղուն՝ էր թռչնիկ,  
Լոյն աւետէր, փայփայելով զիս զողտրիկ,  
Ի զիշերի կապոյտ աշերն չի փակած՝  
Զէի զիտեր թ'արեւ իւր մարն է մտած:  
Լեռներ, լեռներ տան արձագանք իմ ողբին,  
Զի կորուսի իմ որդին՝  
Իմ սիրտ, իմ կէսն, իմ հոգին:  
Թըւէր Երոս թէ կը սըրէ իւր նետեր<sup>5</sup>,  
Մինչ «Մայր» բառը վարդէ բերնով կը հնչէր,  
Ո՛հ, մեղրակամ համբուրէի այդ շրթունք,  
Մօր մը սիրոյ մատենին թերթք սիրասունք:  
Լեռներ, լեռներ տան արձագանք իմ ողբին,  
Զի կորուսի իմ որդին՝  
Իմ սիրտ, իմ կէսն, իմ հոգին:  
Ծոցելիս մէջ քընէր՝ իբրեւ վարդ անփուշ,  
Պամոյր մազերս՝ վերմակ մարմնոյն էր քնքոյշ,

(1) Սիրաչերմ. սիրոյ տաքութիւն ունեցող: (2)  
Գեղգեղուն. երգոլ: (3) Թուեր Երոս թէ կը սրէ խւ  
նետեր. այս ձեւը անբնական է հոս, վասն զի չը  
վայլեր որ մայր մը Երոսին Սիրոյ աստուծոյն նետով  
զարնուի՝ իւր որդին սիրելու համար: Այս թերու-  
թիւնը ի բաց առեալ՝ մացեալ հատուածը ամե-  
նագեղեցիկ օրինակ մ'է եղերերգութեան:

Քաղցրաբուրիկ<sup>1</sup> չերմութենէն իւր շընչին,  
Բազմապատկէր բաղխիւնն<sup>2</sup> ուրախ իմ սրտին:  
Լեռներ, լեռներ տան արձագանք իմ ողբին,  
Զի կորուսի իմ որդին՝  
Իմ սիրտ, իմ կէսն, իմ հոգին:  
Թէ բնութեան մէջ ամենն արբայն իւր ունի,  
Իմ հրեշտակս ալ մանկանց մէջ էր արբունի.  
Զի ճակտին վրայ բնիկ իրեն թագ ունէր,  
Համբոյրներէս խոնաւ ոսկեայ իւր մազեր:  
Լեռներ, լեռներ տան արձագանք իմ ողբին,  
Զի կորուսի իմ որդին՝  
Իմ սիրտ, իմ կէսն, իմ հոգին:  
Երբ սպիտակ<sup>3</sup> տեսնեմ զամպիկ երկնից վրայ,  
Որ քամիէն<sup>4</sup> երկչոտ<sup>5</sup> փութով խոյս կուտայ,  
Որդիս յիւր ծոց կարծեմ բերէ<sup>7</sup>, այլ ցրուի.  
Եւ քայքայեալ<sup>8</sup> իւր դիակին նըմանի:  
Լեռներ, լեռներ տան արձագանք իմ ողբին,  
Զի կորուսի իմ որդին՝  
Իմ սիրտ, իմ կէսն, իմ հոգին:  
Այժմ թէ լսեմ երգ երամիշտ սոխակին,  
Այլում քաղցրիկ՝ այլ ինձ թըւի լալազին<sup>9</sup>.

(1) Քաղցրաբուրիկ. անուշաշոտ: (2) Բաղխիւն.  
Սրտի տրոփելը, զարնելը: (3) Սպիտակ. ճերմակ:  
Պարսկերէն կըսուի սիփրախ, եւ գաւառաբարբա-  
ռով ալ սիտակ: (4) Քամի. հոլ: (5) Երկչոտ. վախ-  
կոտ: (6) Խոյս կուտայ. կը փախչի: (7) Բերէ. կը  
կըէ, ունի: (8) Քայքայեալ, քակուած, մասերն ի-  
րարմէ զատուած: (9) Արդէն սոխակին երգը միշտ

Թէ մշտալաց սօսւոյն՝ վըրայ ալ թառի,  
Վայ քեզ, վայ քեզ, մայրիկ, գոչէ ու թըռի :  
Լեռներ, լեռներ տան արձազանք իմ ողբին,  
Զի կորուսի իմ որդին՝  
Իմ սիրտ, իմ կէսն, իմ հոգին:  
Դեռ մայրական չի վայրած սէրն ու ճաշակ՝  
Ճամաքեցան աչացս աղի ալ բաժակը<sup>2</sup>.  
Հոս իւր շիրմին անտաշ քարերը ցողեցի,  
Հոն մէկ քանի մեռեալ խոտեր մշակեցի :  
Լեռներ, լեռներ տան արձազանք իմ ողբին,  
Զի կորուսի իմ որդին՝  
Իմ սիրտ, իմ կէսն, իմ հոգին :  
Աստուած իմ, զի թողուցիր զիս անզաւակ,  
Ճաւոցըս հետ՝ մնացի յերկիր այս<sup>3</sup> դարտակ,  
Ո՞հ, երկնից մէջ հրեշտանկ պակսէր քեզ համար,  
Որ իմինս ալ ինձմէ առիր դու իսպառ<sup>4</sup>:  
Լեռներ, լեռներ տան արձազանք իմ ողբին,  
Խառն է զուարթ եւ տխուր եղանակներով: (1)  
Սօսի. Տճ. զավագ աղանը: Հին ատեն սօսեաց ան-  
տառ մը կար՝ մեր Արմաւիր քաղաքին մօտ, ուր կը  
Նուիրուէին տղաք, որպէս զի բարենշան ըլլան:  
Անտառներուն այս դիցական ազդեցութիւն ունե-  
նալուն հաւատքը Արիական ազգաց յատուկ էր: (2)  
Բաժակք. Խմելիք, գաւաթ: Հոս արտառւքի տեղ  
Գործածուած է: Այս տեսակ ձեւերուն կ'ըսուի փո-  
խարենութիւն: (3) Յերկիր այս. քերականութեան  
դէմ է, պէտք էր ըսել՝ յերկիրս այս: (4) Իսպառ.  
բոլորովին:

Զի կորուսի իմ որդին՝  
Իմ սիրտ, իմ կէսն, իմ հոգին :

Հ. Ադամեան

30

## ԾԱՂԿՈՒՆՔ

Մէկ պարտիզի մը մէջ ծաղկունք զանազան  
Կը ծաղկէին հոտով տեսրով աննըման.  
Ոմանք ծառոց փաթթըլելով կ'ելնէին,  
Խնչպէս բաղեղն ու պատատուկ:  
Եւ այլը ցածուկ կը բացուէին ի զետնին,  
Խնչպէս վէռվէռն ու հրանունկ.  
Հոն զըտնըլէր ամեն տեսակ,  
Բարդ բարդ<sup>2</sup> մեխակ<sup>3</sup>, կարմիր՝ ճերմակ,  
Խսկ շուշաններ՝ վայրի<sup>4</sup> ջըրի՝ և հովտաց  
Կը բացուէին ամեն օր նոր ի նորանց:  
Աղբերաց — արիւնըն Արաստանեայց՝  
Հոն տեղ կը փայլէր ի բոսոր<sup>5</sup> հազուած:  
Բուրաստանին<sup>6</sup> մէկ շուր տեղ՝  
Կ'ապրէր քաշուած և մանուշակն աչագեղ<sup>7</sup>:

(1) Բաղեղն ու պատուակ. Տճ. սարմաշը: (2)  
Բարդ բարդ. Տճ. խարմէրի: (3) Մեխակ. Տճ. զա-  
րանփիլ: (4) Վայրի. Տճ. եապանի: (5) Բոսոր. Կար-  
միր: (6) Բուրաստան. ծաղկանց պարտէզ: (7) Աչա-  
գեղ. գեղեցիկ աչք ունեցող:

Օր մի օրանց առողջապահութեամբ՝  
Դըլուխն ի վեր, շիփ շիտակ,  
Կայսած շուշանն ըսպիտակ՝  
Յոխորտաբար<sup>1</sup> մանուշակին զայս ասաց.  
«Քա Մանուշակ, հոր մըտեր ես,  
«Հոտըդ կառնում, դուն չըկաս,  
«Ափսոս չէ քեզ, դուն մեղք չես,  
«Այդպէս ինչնւ խեղճ մընաս . . . :  
«Թէպէտ հասակդ է փոքրիկ,  
«Այլ աչերդ են խորոտիկ<sup>2</sup>,  
«Դու մէկէ մ'ալ ամշնալու բան չունիս,  
«Կարճ հասակէդ քաշուիլ պէտք չէ քեզ, հողիս» :  
Այն շուշանին սընսպարձ՝  
Յոխորտանքին փոխաղարձ՝  
Մեր մանուշակն հեզ<sup>4</sup> ու խոնարհ  
Դարձաւ ասաց հանդարտաբար.  
— «Ազնիւ սըրտիդ, պերճ շուշան,  
«Շնորհակալ եմ քիւր անգամ,  
«Այլ կը խնդրեմ ինձ համար  
«Դու մի մաշուիր ու հոգար,  
«Իմ վիճակէս ես զոհ եմ.  
«Այս տերեւոց շուքին տակ՝  
«Ազատ կ'ապրիմ հովէն մրըրկէն» : —  
Այսպէս անցաւ այն առաւօտ .

(1) Յոխորտաբար . հպարտութեամբ : (2) Խորոնիկ .  
գեղեցիկ . գաւառաբառ է : (3) Մնապարծ . պա-  
րապ տեղ պարծենցող : (4) Հեզ . հլու , խոնարհ :

Բայց ահա տես կէս օրուան մօտ  
Մէկ տաք քամիմը փրչեց,  
Մեր ծաղկանց տեսք շնորհք խամրեց<sup>1</sup>.  
Յետոյ կարկուտ և յորդ<sup>2</sup> անձրեւ  
Լոյս ծաղկանց մութ բերին արեւ .  
Ոմանց տեղերն ալ չը մնաց<sup>3</sup>,  
Շատերն ընկան թոռմած դեղնած.  
Եւ այլք կախուած զըլիսի վայր  
Կերերային խեղճաբար :  
Խոկ մեր շուշանն որ առաւօտ  
Մեծ մեծ խօսէր յոխորտաբար,  
Զարդ բուրդ եղած, աղտոտ կեղտոտ,  
Ցեխերուն մէջ քաշ կուզար:  
Այն ժամանակ մանուշակ,  
Իւր ցօղազարդ<sup>4</sup> աչերով,  
Նայեցաւ մէկ մը չորս քով,  
Եւ ստեղծողին տալով փառք՝  
Սըրբեց աչքին ցող — արտասուք  
Հառաչելով խորունկ խորունկ :  
Ծաղկունք, շուշանն ու Մանուշակ թող մէկդի ,  
Խրաստա այս ձեզի է օրիորդք նազելի,  
Ո՛վ մանիշակը կենդանի.  
Չընաշխարհիկ<sup>5</sup> դուք մայրացուք հայրենեաց ,  
Մի սիրէք, մէջտեղ ընկած, ապրիլ բաց.

(1) Խամրեց . աւրեց, լիսկեց : (2) Յորդ . սաստիկ :  
(3) Փոխունակ՝ չմնացին : (4) Ցօղազարդ . արցուն-  
տքու : (5) Չնաշխարհիկ . չդտնուած, հազուագւտ :

Այլ սիրեցէք աւելի  
Զեր տունն ու անկիւնն հայրենի,  
Եւ մայրական հովանի,  
Ազատք յաղտից աշխարհի :  
Ըզձեզ զըտնել հոն կարնան  
Պարկեշտ աչեր սիրական.  
Կըլլաք ի կեանս բաղդաւոր,  
Նոյն՝ և սերունդք ձեր բոլոր,  
Ապա թէ ոչ, բա՛ղդ տըխուր,  
Դուք ալ կ'իյնաք առաթուր :

(Ծաղկաբաղ առակի)  
Քեր. Վ. Քուշեներեան

31

ԱՌԱՋԻՆ ԹՏՈՒՂ :

Քանի քաղցր և անոյշ են այն երախայրեաց  
պտուղները՝ զորս պարտիզապանը նորատունկ ծա-  
ռերէն կը քաղէ, և հրչափ յոյս կ'ընծայէն ազգին՝  
երբ մանուկներն՝ առաքինութիւնը մատաղ հասա-

(1) Նոյնը . Փոխանակ՝ նոյնպէս : (2) Առարուր .  
ստքի տակ կոխուած : (3) Ազգային պարտուց հան-  
գանակութեան մասնակցելու համար՝ Պէշիթաշի  
գարժարանին աշակերտք եւ աշակերտուհիք գու-  
մար մը զրկած էին Խրիմեան Սրբազանի որ պատ-  
րիարք էր յայնժամ:

կէն կսկսին. այդ նորատիհ՝ հասակը, այն, առա-  
քինութեան նախածաղիկն՝ է, որ ապազային առատ  
պտղաբերութեան նշան կուտայ այժմէն: Պէշիթաշի  
դպրոցական փարախին՝ մէջ մակաղուած՝ սիրուն  
զառներ, նվ ուսոյց կամ զզացուց Զեզ, որ Զեր  
դեռաբոյս կարճիկ բուրդէն անխնայ խուզելով՝  
ազգին լնծայէք : Առ ինչ արդեօք, դարմանել և  
պատել ազգին մարմնոյն վէրբը, որ պարտուց բե-  
ռան տակ նմխած ու բացուած էր, և որուն տակ  
կթուցեալ ծունկերով կը նկրտէր՝ դէպ յառաջ եր-  
թալ, և քայլերը չէին օգներ : Ո՞վ խրախուսեց՝ ըզ-  
Զեզ որ ձեռն տաք և Զեր անուժի բազուկներով  
հսկայ հարուստներուն հետ մրցիք՝ վարչական  
կառքին առջեւէն ի մի կողմ զլորել այն քարը՝ որ  
յառաջաղիմութեան ուղին փակած՝ էր : Ման-  
կինք, խոր զզացում տպաւորեցիք իմ և համայն  
ազգին սրտին վրայ, զոր չեմ կարող բացատրել :

Խրիմեան Հայրիկ.

(1) Նորատի. մատաղ : (2) Նախածաղիկ . առաջին  
ծաղիկ : (3) Փարախ . Տճ. աղլլ : (4) Մակաղուած .  
նստած : Ոչխարաց եւ հօտերու յատկացեալ բառ  
մ'է : (5) Խուզել . բուրդ կտրելուն կ'ըսուի : (6)  
կրուցեալ . հոգնութենէ, տկարութենէ դողդ լացող :  
(7) Կը նկրէր . կ'աշխատէր . (8) Խրախուսեց . քաջա-  
լերեց : (9) Զեռն տալ . օգնել : (10) Մրցիք . Տճ. ես-  
րըշ (ելնէք) : (11) Փակած . գոցած :

ԱՊՐԻՄ — ՄԵՌՆԻՄ<sup>1</sup>

Ապրիմ թէ մեռնիմ, տղայ մը կ'երգէր,  
Եւ դաշտի վրայ ակօս կը հերկէր .  
Դէմքով էր տրտում, մեռնիմ, կ'ըսէր, ահ,  
Մեռնիմ և երթամ, եկուր զիս առ, Մահ :  
Հայրիկըս մեռաւ և ալ չունիմ մայր,  
Անկողին ինկած կը հիւծի<sup>2</sup> եղբայր .  
Եւ ես գերի եմ ու սրտով անյոյս՝  
Թէպէտ հասակով ըլլամ նորաբոյս :  
Ապրիմ, Էհ, ինչո՞ւ, այս երկրի վերայ  
Ազնիւ ծընելով, ապրիմ ես ծառայ:  
Մառայի մը համար չկայ բնաւ կեանք,  
Անլուր վշտերու է այն մթին հանք<sup>3</sup> :  
Մեռնիմ, հ տերև, դուն արդ որոշէ,  
Կասկած վերքի չափսրտեր կը յօշէ<sup>4</sup> . . . :  
Եւ թշուառ որբը մատերով ըզգոյշ  
Կը փետէր մեղմիւ<sup>5</sup> ծաղիկը քնքուշ :  
Ապրիմ թէ մեռնիմ, վերջին թերթն՝ ապրէ,  
Կըսէր հէք որբին, ապրէ ուշաբրէ,

(1) Ապրիմ մեռնիմ . ծաղկի մ'անուն է՝ որ թեր-  
թատելով իրը թէ կիմպնան որ պիտի ապրիմն թէ  
մեռնին վերջի թերթին որոշմամբ : (2) կը հիւծի . կը  
հալի, կը մաշի : (3) Հանֆ . Տճ . մատեն : (4) կը յօշի .  
կը կտրտէ : (5) Մեղմիւ . ծանր ծանր :

Զի անյուսութիւն մեր առջի քայլէ՝  
Սյս երկրի վերայ վատին կը վայլէ :

Հեղինակն անձանօք  
Մասիս

ԵՂԵՐԵՐԳ

Թէպէտ ընտանեաց ի զիրկ փափկալի  
ինձ երանի տան՝ ես՝ ոհ կը զոչեմ.  
Եւ բիւր զզուանաց ի ծոց հեշտանամ<sup>1</sup>  
իոր հառաչանօք թշուառ զիս կոչեմ.  
Թէ հազար հազար ծաղկունք զունազեղ<sup>2</sup>  
Հովիտներ պճնեն<sup>3</sup>, անզարդ կը կոչեմ,  
Թէ բիւր արծանի վտակը կարկաչեն<sup>4</sup>  
Անձն իմ ծարաւի մաշեցաւ զոչեմ.  
Թէ ոսկեղենիկ չահեր վառ ի վառ  
Ճաճանչ արճակն՝ խաւար կը կոչեմ,  
Թէ սիրուն թունիկը երգեն սրտառուչ<sup>5</sup>,  
Ա՛հ, այս ինչ անհուն անսապնտ՝ զոչեմ.  
Թէ խորշոմ<sup>6</sup> ճակտիս պսակ մարգարտեայ  
Հիւսեն սրտազին<sup>7</sup>, ամօթ կը կոչեմ.

(1) Հեշտահամ . հանգխատ, փափուկ ապրիմ : (2)  
Գունազեղ . գեղեցիկ գոյնով : (3) Պճնեն զարգարեն :  
(4) Ճաճանչ . լուսոյ արճակած ճառագայթներ : (5)  
Սրտառուչ . տիսուր, սիրու շարժող : (6) Խորշոմ .  
թուռմակած : (7) Սրտազին . սիրով, սրտանց :

Թէ ընտիր երիվար<sup>1</sup> յոգնած ծունկերուս  
Պատրաստեն խանդիւ<sup>2</sup> դժբաղդ զիս կոչեմ.  
Թէ ի տան հարսին զիրգ օրիորդներ  
Քընար նուազեն՝ ես սուզ կը կոչեմ.  
Թէ քաղցրանուագ մանկունք ընդ առաջ  
Փեսային զնան՝ սեւ օր, կը զոչեմ.  
Թէ փոքրիկ կուսանք ի մենաստանի<sup>3</sup>  
Շար ու շար պարեն՝ եղնեկ, կը զոչեմ.  
Թէ ի սէր նոցա աշխոյժ պարմանիք<sup>4</sup>  
Աւիւնով<sup>5</sup> երգեն՝ աւաղ, կը զոչեմ.  
Բայց երբ միութեան ձեռքերն սրտազին  
Ընդ իրար կցին<sup>6</sup>, յ՞յս իմ կը կոչեմ.  
Եւ տղիտութեան սեւ սեւ վարազոյը  
Ցելու<sup>7</sup> 'ի միջոյ՝ կեանք իմ կը կոչեմ:

Տիգրան Ամիրեանեան

34

ԶՐԱԴԱՆԻ ՊԱԼԱՏԸ

Տեսամբ բընաւ զայն հրաշակերտ  
Որ ըսպիտակ կ'ամդրադառնայ

(1) Երիվար. ծի: (2) Խանդիւ. եռանդով, փափա-  
քով: (3) Մենաստան. վանք: Անատոլուի մէջ սովո-  
րութիւն կայ որ ամառն ի բուն՝ բանայիրի պատ-  
ճառով՝ չայ ժողովուրդը խուռն կը դիմէ վանքեր  
եւ կ'զբունու: (4) Պարմանիք. երիտասարդք: (5)  
Աւիւնով. եռանդով, (6) Ցելու, պատոի: (7) Ի  
միջոյ. մէջ տեղէն: Այս եղերերգութիւնը խիստ

Ծովուն յալիս կապուտաներկ՝  
Որ կը փշրին յափունա նորա:  
Ուր Քարրարան<sup>1</sup> և Մարմարիս<sup>2</sup>,  
Եւ ծովագեղ Պրոպոնդիտեանք<sup>3</sup>  
Ցղեն<sup>4</sup> նաւօք կճեայ<sup>5</sup> լերինս՝  
Որ կը դառնան հոս ապարանք<sup>6</sup>:  
Հարիւրաւոր դարուց շիրմէն  
Արթննալով ողիք ազգաց՝  
Իրենց զանձերը թափեր են  
Մէջ լուսարձակ այն սըրահաց,  
Յորոց բաւիղ<sup>7</sup> կամարակապ  
Լայն թեւերով կը թռչըտին  
Մըտածութիւնք ցընորականք  
Եւ արբայից ստուերք ահազին:

Գողարիկ է . սակայն փափաքելի էր որ շարունակ  
կոյեմ, զոչեմ բառերով չվերջանար: Այս տեսակ  
միօրինակ յանգերը դրուածը թէ տաղուկալի եւ  
թէ տղայական կընեն շատ անդամ: (1) Քարրարա.  
Խտալիոյ քաղաք, նշանաւոր ձերմակ մարմարիոնի  
հանքերով: (2) Մարմարիս. Մարմարայի ծովուն  
մէջ կղզի մը որ կըսուի նաեւ կղզի Մարմարի եւ  
ուստի ծովս ալ առած է իւր անունը: (3) Պրոպոն-  
դիս. Մարմարայի անունն է: (4) Ցղեն. կը խրկեն:  
(5) Կճեայ. մարմարէ: (6) Ապարանք. պալատ: (7) Բա-  
րիդ. Այնպիսի տուն կամ չենք՝ ուրկէ դուրս ելնելն  
անհնարին է դրեթէ: Այս բաւիղ, լարիւրինդոս  
կամ դեսալ անունը կուգայ մէյ մը հին Եգիպտացւոց  
եւ մէյ մ'ալ կրետացւոց երկու ահագին չենքե-  
րէն, որոց մէջ մոնողը պարտաւոր էր առաջնոր-

Ասորեստան և Բաքելոն՝  
 Սինէացին<sup>1</sup>, Արաստանեայն  
 Եզիպտականն՝ Հնդիկն ըզգօն<sup>2</sup>  
 Եւ նազելին Խոտակական<sup>3</sup>  
     Արեւելից մեծ Սուլթանին  
     Ընծայ բերեր են բիւրաւոր:  
     Հոն ձեռն ի ծնօտ<sup>4</sup> նայի ծովին  
     Եւ մըտածէ արքայն հըզօր:  
 Պաստառալիր<sup>5</sup> նաւք մինչ ի կայմ  
 Նորա շուրփին տակ ընկըղմեալ՝  
 Այն տեսլենէն յակճիռս կան<sup>6</sup>՝  
 Արեւելեան անուրջ՝ կարծեալ:  
     Քան զՅոնիխական և Դորացի<sup>8</sup>  
     Քան ըզԳոթաց ձեւ նորանշան,  
     Պարսն Արաքին<sup>9</sup> հոն կը կըցի,  
     Հայ հանճարոյ մը ի հրաման:  
 Ոլորահիւս լրւսանցից մօտ  
 ի վեր սլանան սիւնք մարմարոյ,

Դող թելովմը դուրս ենել՝ եթէ ոչ ներսը կը մնար:  
 (1) Սինէացին. Զինաստանցին: (2) Զգօն. ծան-  
 րաբարոյ: (3) Ձեռն ի ծնօտ. ձեռքը երեսին դրած:  
 (4) Պատառալիր. առագաստը լեցուն: (5) Յականու  
 կան. զարմացած են: (6) Անուրջ. երազ: (7) Յոնիխ-  
 ական եւ Դորացի. Յունական ճարտարապետութեան  
 ձեւեր: (8) Գորաց ձեւ. Գոյժական ճարտարապե-  
 տութիւնը հնոց ծանօթ չէր՝ նոր ժամանակաց  
 գիւտ է: (9) Պարսն Արաքին. ասոնք ալ ճարտա-  
 րապետութեան տեսակներ են:

Կը մոլորին արեւուն շողբ  
 Բիւր զարդերու մէջ մանուածոյ<sup>1</sup> :  
     Կապուտ ծովուն ւ'երկնից մէջտեղ  
     Անմահական ժըպիտ մ'է այն,  
     Եւ ամօթով է երկնագեղ  
     Կաստիլացւոյն<sup>2</sup> իսկ Ալհամպրայն<sup>3</sup> :  
 Եւ աստեղաց ի լրյս աղօտ<sup>4</sup>  
 Երբ ուրուազիծն իւր օդեղէն  
 Կը նըկասուրի երկնից յոլորտ<sup>5</sup>:  
 Շուրջ պարփակեալ անտառներէն,  
     Կարծես այդ վէմք հոգի առնուն  
     Եւ ի լրութեան զիշերային՝  
     Դաշնակաւոր երգ կը դառնան  
     Զոր երազոտ լըսէ հոգին:  
 Տեսնը բընաւ զայն հրաշակերտ  
 Որ սպիտակ կ'անդրադառնայ  
 Մովուն յալիս կապուտաներկ  
 Որ կը փշրին ափանցը վրայ:  
     Ո'չ կին է այդ, ոչ հող, ոչ վէմ,  
     Այլ մեծազօր Հայ հանճարին  
     Մտածութիւն մի է վըսեմ՝  
     Հոն տարրանիւթ հազած մարմին:  
     Թ. Թերգեան

(1) Մանուածոյ. Մէջէ մէջ անցած: (2) Կասիլիս.  
 Սպանիոյ գաւառ: (3) Ալհամպրա. Հոչակաւոր  
 պալատ Մաւրիտանացի արքայից՝ ի կոընատա  
 Սպանիոյ: (4) Ոլորտ. շուրջ:

## ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹԻՒՆ

Բնութիւնը՝ որ սոխակին տուաւ անոյշ գեղգեղանք<sup>1</sup> վարդենեաց ճապուկ<sup>2</sup> ոստերուն վրայ իր հեշտալուր դայլայլիկներն<sup>3</sup> յօրինելով վարդին զեղեցկութիւնը երգելու և իր սիրոյն խանդակաթ<sup>4</sup> զեղմունքը<sup>5</sup> հնչեցնելու համար, կը կարծես թէ մարդս անմասն թողուցեր է այնպիսի փառաւոր ձիրքէ մը<sup>6</sup>, կը կարծես թէ մարդուս սիրտը՝ որ աւելի վսեմ բարձրութեան մը կը ձկտի՛ բոլորովին դատապարտուած է մեռեալ ծովի մը պէս հանդարտ մնալով իր կարկաջասահ ալիքը չհոսեցնելու : Զննենք մեր սրտերը, երբոր յստակ զզացմամբ կսկսինք համատարած բնութեան սքանչելեաց վրայ յառիլ<sup>8</sup>, երբոր վայրկեան մը այս սոսորին մառախլապատ նահանգներէն մեր ոզւոյն թռիչը բարձրացնենք դէպի վեր, այս ինչ քնար է՝ որ անպատում երգոց մրմունջներ կը հնչեցունէ

---

(1) Գերգեղանի . երգ : (2) Ճապուկ . կակուլ, գիւղաւ ամեն կողմ ծռող . (3) Դայլայլիկներ . (թըռչնոց ) անոյշ ձայն : (4) Խանդակար . սիրով լի : (5) Զեղմունի . չափալանց եռանդուն զգացում, փաժաք : (6) Զիրք . ունեցած յատկութիւն, յարմաքութիւն՝ ինչպէս են, երաժշութեան, նկարչութեան, ճարտարապետութեան եւլն : (7) Զկիրքաշխատի : (8) Յառիլ . աչք տնկած նայիլ :

ի մեզ, եթէ, աւաղ, անոր լարերը թուլացած չեն երկրաւոր հոգերով՝ կամ բոլորովին կտրուած չեն վայրաքարշ<sup>7</sup> կիրքերով :

Երբ աշխարհ դեռ եւս նոր բացուած ծաղկանց հետ արեւուն առաջին ճառազայթիցը կը ժպտէր, երբ իր կոյս դալարեաց վրայ զառներն և ուլիկները արձակ համարձակ կ'արածէին, և երբ մարդուս միտքը իր նախնական պարզութեան մէջ ըլլալով՝ լեցուած չէր տակաւին բիւրաւոր խառնացիոթ զաղափարներով՝ այն ատեն ծնաւ բանաստեղծութիւնը, մարդուս առաջին և ազնիւ դայլայլիկը, անմեղ հովուաց ներդաշնակաւոր սրինգներուն ձայնովը :

Սակայն բանաստեղծութիւնը ամեն դայլայլիկներէ և ամեն ներդաշնակութիւններէ ալ գերազանց է. անոնք միայն մարդուս ականջը կզմայլեցնեն և վայրկեան մը ետքը օդին մէջ կը ցնդին անհետ կըլլան. մինչդեռ բանաստեղծութիւնը մեր սրտին կը խօսի և մեր ոզին կը դիւմէ<sup>8</sup>:

Թող ծանրաբարոյ փիլիսոփայները տղայական համարին զայն, այլ իրենց խոհուն<sup>9</sup> զլուխը մեր համակրութիւնը զգրաւեր բանաստեղծին փափուկ սրտէն աւելի : Բանաստեղծութիւնը բնութեան նկարիչն է զրականութեան մէջ՝ ինչպէս որ նկարիչը բնութեան բանաստեղծն է՝ արուեստից մէջ.

---

(1) Վայրաբարշ . ստորին : (2) Կը դիւրէ . Տճ . պիրյիւ կընէ : (3) Խոհուն . ծանր , լաւ խորհող :

մէկն, լնտիր խորհուրդները ընտրելազոյն լեզուով  
կը ճառէ. իսկ միւսը զեղեցիկ տեսարանները զե-  
ղեցիկազոյն պատկերներով կը նկարէ, բայց զու-  
գակշռն՝ մէջ դարձեալ չկրնար բանաստեղծու-  
թեան հաւասարիլ:

Ոչ թէ միայն բնութեան՝ այլ և մարդուս կենաց  
հաւատարիմ<sup>2</sup> նկարիչն է բանաստեղծը և անոր  
զրուածներուն մէջ կը պարունակուի իր դարուն  
ոգին, բաղաքակրթութիւնը, կրօնքը՝ սովորութիւն-  
ները և լեզուն: Ամեն դար և ամեն ազգ իր բա-  
նաստեղծներն ունեցեր է, այլ ճշմարիտ տաղան-  
դը<sup>3</sup> հազուազիւտ գոհարներէն աւելի նուազ է :

Պ. Պառնասեան

36

## ՄԱՅՐ ՄԸ

Ա.

Զըմրան տըխուր այն զիշեր  
Սեփ սեւ մըթնած էր երկին,  
Ցուրտ մէկ քամի կը փչէր,  
Եւ սառ պատեր էր զետին:  
Ծառոց ճիւղեր մերկ ու չոր՝

(1) Չուզակշիռ. բաղդատութիւն: (2) Հաւատարիմ.  
Ճշգրիտ, բուն: (3) Տաղանդ. բանի մը կարողու-  
թիւն, մեծ հմտութիւն:

Անպատըսպար<sup>4</sup> դողալով՝  
Շառաչէին սըգաւոր,  
Սոսկում ի սիրտ ազդելով:  
Զըմրան տըխուր այն զիշեր  
Երկնի ծագեալ էր արեւ,  
Զըմրան տըխուր այն զիշեր  
Հրեշտակ մարդիկ՝ թեւ ի թեւ,  
զԱստուածորդւոյն տօնէին  
Վայրաբերիկ<sup>5</sup> ի յաշխարհ,  
Փարեալ ի զիրկ սուրբ Կուսին՝  
Իբր զգմանհւկ մի խոնարի:  
Զըմրան տըխուր այն զիշեր  
Տըներ բոլոր մութ էին,  
Բայց տաճարին լուսանցեր  
Բոցաճաճանչ շողային:  
Բոլոր տըներ լուռ կային,  
Իբրեւ մէյմէկ զերեզման,  
Բայց բարձրազոչ թընդային  
Յարկը տաճարին Աստուածեան:  
Զըմրան տըխուր այն զիշեր  
Ամենուն սիրտ էր ուրախ.  
Փայլ շընորհաց երկնաբեր<sup>6</sup>  
Մերժեալ էր ցաւն ու ախ վախ:  
Կարծես յայն սուրբ տաճարին

(1) Անպատսպար. բաց, մերկ: (2) Վայրաբերիկ.  
Վար իջնել: (3) Փարեալ. փաթթուած: (4) Երկնա-  
բեր. երկնքէն եկած, երկնքի բերք:

Զերկրի սփոփմանց անապակ  
Մանկանացուք ըզզային  
Զոգեպարար<sup>1</sup> ըզճաշակ:

Բ.

Ալ հրեշտակային երզոց զուզահետ<sup>2</sup>  
Եւ եկեղեցւոյն օրնից բերկրաւէտ<sup>3</sup>  
Նաեւ վըշտալից ձայն մը այն զիշեր  
Հիւղի մը մէջէն կը թըռչէր ի վեր.  
Չայն մըն էր՝ մոռցըված բոլոր մարդկանցմէն...  
Բայց ոչ ընդհատ<sup>4</sup> քաղցր ալէլուներէն,  
Եւ զայն ձայն բեկրեկ<sup>5</sup> կը լաէր յերկնից  
Այն որ միակ յոյսն է կոտրած սըրտից :  
Թշուառ մէկ սրտի մրմունջ էր և այն,  
Մօր մը հառաշննք էր կողիողածայն<sup>6</sup>,  
Որ քըսան տարուան ի ծաղիկն հասակ  
Սյրի մընացած էր որդւով միակ<sup>8</sup>:  
Սրդ և այն մաստաղ գեղաբոյս որդին,  
Մօրը բոլոր զանձ և յոյս սըրտեկին,  
Դեռ հազիւ զարունն ըսկըսէր կենաց՝  
Ընկած էր զինչ վարդ ի շունչ փոթորկաց :

- (1) Ոգեպարար. հոգի սնուցանող, կշուացնող:  
(2) Զուգահետ. մէկտեղ: (3) Բերկրաւահետ. ուրախութիւն տուող: (4) Ընդհատ. սատրին, պակաս: (5) Ակելու. օրէնութեան երդ: (6) Բեկրեկ. կիցկտուք,  
կոտրած: (7) Կողկողածայն. տխուր, լալու ձայնով: (8) Միակ. մէկ հատիկ:

Մանկանն օրոցքին քով ծունկ ընկած մայր,  
Պաղեալ անդամոց նորա շունչ կուտայր,  
Փափկիկ նորա թաթ ի ծոցին ծածկէր,  
Զերմրիկ<sup>1</sup> արցունքովն ըզնա ողողէր<sup>2</sup>:

Խորէն Եսպ. Նար Պէյ

37

### ՎԱՐԴՆ ՈՒ ԳԵՐԵԶՄԱՆ

Գերեզմանը հարցուց վարդին,  
«Ի՞նչ կ'ընես դու երբ ծոցդ ընկնին  
Արշալուսոյ շինչ<sup>5</sup> արցունքներ »:  
Վարդն ալ հարցուց. « դու ինչ կընես  
Այն՝ որ զլորի ի մահաղէզ  
Քու մշտաբաց վիիդ<sup>4</sup> ի ստուեր »:  
Հսաւ վարդն. « ո՞վ նըսեմ<sup>5</sup> վիրապ<sup>6</sup>,  
« Արցունքներէն այդ սիրատապ<sup>7</sup>,  
« Հանեմ բուրում մեղրածորան »:  
Եիրիմն ըսաւ՝ « ծաղիկ թշուառ,

- (1) Զերմրիկ. տաք: (2) Ողողել. թրջել: (3)  
Զինչ. պայծառ, մաքուր: (4) Վիհ. խորունկ փոս:  
(5) Նսեմ. մութ: (6) Վիրապ. խոր անդունդ: (7)  
Սիրատապ. սիրով տաքցած:

«Հոգիքն որ ինձ զան մահավար,  
«Հրեշտակ շինեմ երկնից արժան »:

Ալիքրօր Հիւկօ  
Թարգմ. Հ. Աղամեան

38

## ՄԵԾՈՒԹԻՒՆ ԱՆԳԼԻՈՅ

Թէ ինչ հիման վրայ բարձրացած է Անգլիոյ մեծութիւնը՝ իւր յատուկ ճշդութեամբ նկարազրել՝ իմ փոքրութենէս շատ մեծ է. եթէ ոչ «Պրիիշ Միւզկումի» քանի մը միլիոն մատեանները թղթատել, գոնէ Լօնտոնի պարզ զրատան մը զրքերը կարդալ հարկ էր : Բայց որպէս զի ընթերցողին առաջ պարզերես մնամք, կը հրաւիրեմք զինքն՝ որ միանգամ աշխարհացոյց տախտակը ձեռք առնու, Մեծն Բրիտանիա ըսուած փոքր կղզիները դիտէ, անոր բնակիչ հողեղէն արարածոց թիւը համրէ, և ապա իւր աչքն համատարած աշխարհի վրայ շուրջ ածելով հիանայ՝ թէ ինչպէս մեզ նման միա ու ուկոր ունեցող այդ մահկանացուներն հրեղէն թեւօք սրացեր են երկրագնտիս չորս բոլորը և ամեն տեղ Անգլիական դրօշ պարզեր են : Անգլիական զրահաւոր և ոսկեբարձ<sup>1</sup> շողենաւներ ովկիա-

(1) Ոսկեբարձ. ոսկի բեռնաւորած :

նոսներ կը ծածկեն և կ'ողողեն տիրաբար<sup>1</sup> : Ալլանդիկէն Ամերիկա կը տիրեն, Գանատայի բարձունքներէն սկսեալ՝ կ'իշնեն Մեծին Ամազոնի ծոց, Պրազիիիոյ լեռնադաշտերուն կ'այցելեն և ապա կ'արշաւեն<sup>2</sup> Խաղաղական ովկիանոսի խորքեր և անոր խաղաղ սիրտը վրդովելով<sup>3</sup> կ'երթան անոր բազմաթիւ կղզիներուն կը տիրեն : Աւստրալիան այս կղզեաց մայրն է՝ և թագուհուն ոսկոյ մթերքներուն<sup>4</sup> մատակարարնէ : Անշուշտ Անգլիոյ մեծութեան և շնորհաց հետաքրքիր ընթերցողը աւելի պիտի զարմանայ՝ երբ Հնդկաստան հասնի, եւ անոր երկու հարիւր միլիոն խառնիճաղանձ և խառնակրօն խաժամուժը<sup>5</sup> տեսնէ, որ ափ մ'Անգլիացի զաղթականներու կը հպատակին, ինչպէս կը հնագանդի վիթխարի<sup>6</sup> փիղը զանամ<sup>8</sup> կենդանիի մը: Հնդիաստան՝ այս երբեմն վայրենեաց երկիրն՝ այժմ Ասիոյ հրաշալի ովասիսն<sup>9</sup> է, կամ Ռուսական զգացմամբ Մեծին Անգլիոյ զոհարազարդ սիրա-

(1) Տիրաբար. իշխանի պէս : (2) Կ'արշաւեն . կը վազեն : (3) Վրդովելով. տակն ու վրայ ընելով : (4) Մթերք. շտեմարան. տճ. անպար : (5) Մատակարար. տճ. Վեհիլիսարն : (6) Դիտէ այս երեք բառերուն բնական եւ ինքնեկ նմանաձայնութեան գեղեցկութիւնը : (7) Վիրխարի. սաստիկ մեծ : (8) Գանձամ. սաստիկ փոքր. տճ. Ճիւմէ : (9) Ովասիս. անապատի մէջ կանաչազարդ կղզի :

կան, ում սիրատոչոր<sup>1</sup> նախանձորդն է համբերա-  
տար<sup>2</sup> Ռուսիան :

ՏԵՎԿԱՆՑ

39

ՄԵՐ ՓՈՓՈԽԱՄՏՈՒԹԻՒՆԸ

Դարուս կէսին սկիզբը Խրիմի պատերազմն սկսաւ, և երբ միացեալ Եւրոպիոյ սուրն հազիւ ուրեմն<sup>3</sup> յաղթող հանդիսացաւ, Հայք սկսան Գաղղիոյ և մասնաւորապէո Սնգիոյ յարիլ<sup>4</sup> և անոր ոսկե-փոշոտ զգեստին քառիլ : Դպրոցներու մէջ Անգլիական լեզուի ուսումը բաւական յառաջացաւ, այն յուսով որ եթէ վերստին պատերազմ՝ ըլլայ՝ կարենանք յաջողակ թարգմաններ հասցնել : Սակայն 1860էն ի վեր մեր յուսոյ խարիսխը<sup>5</sup> Գաղղիացւոց սրտին՝ այն է Փարիզի մէջ նետեցինք : Երանելի Նարոլէոնի հետ սկանք կենակցիլ : Մեր ուսումնարաններուն մէջ Գաղղիերէնը Հայերէնէն նա-

(1) Սիրատոչոր. սիրով վառուած : (2) Համբերատար. շատ համբերող : (3) Հազիւ ուրեմն . դը-ուարաւ : (4) Յարիլ. մէկու մը կողմը բռնել, փակչիլ : (5) Խարիսխ. նաւու երկաթը որ ծովը կը նետեն նաւը կեցնելու համար :

խաղաս էր, մեր երիտասարդները ֆրանսական տաք արիւնով ու աւիւնով հրապարակը կը դդըրդէին<sup>1</sup>. Հայոց աշխարհի փափկասուն տիկնայր և օրիորդք իրենց կօշկաց կրունկին<sup>2</sup> երկայնութեան չափէն սկսեալ՝ մինչեւ զլիսարկին փետուրներուն ուղղութիւնն ու ձեւը՝ որ ըսել է՝ ոտքով զլսով, Գաղղիացի դարձան : Մեր խանութներուն մէջ և մեր ընտանեկան ծածկոցներուն<sup>3</sup> տակ Նարոլէոնի հազին ու հարբուխին վրայ խօսելով կ'անցունէինք մեր քաղաքակրթեալ ժամանակը, զի կոպտութիւն և ամօթ էր մեր բեռնակիր եղբարց վիճակին եւ անոնց լքեալ ու ամայի երկրին վրայ ակնարկութիւն ընել՝ որ թերեւս մեր շահուն հետ վերաբերութիւն չունէր...: Բաւական ընդերկար թափառեցանք այս անապատին մէջ<sup>4</sup>, մինչեւ որ մեր ամեն պաշարն հովին տալով սպառեցինք :

Մեր այս մոլորութեան յանկարծ սարսափելի հարուած տուաւ Նարոլէոնի անկումն և Գաղղիացւոց պարտութիւնը, և մենք թէև Գաղղիացւոց չափ վէրք ու ցաւ զգացինք՝ և այնուհետև սկսանք միապետական և հանրապետական կուսակցութեան

(1) Կը դդրդէին . կը թնդացնէին : (2) Կրունկ. տճ. տապան, հօֆչէ : (3) Ծածկոց. տուն : (4) Թափառեցանք այս անապատին մէջ . ակնարկութիւն հրէից թափառելուն անապատին մէջ՝ եգիպտոսի ելքէն յետոյ : Ա. յս ձեւին Ակնարկութիւն կ'ըսուի գրագիտութեան մէջ :

բաժնուելով մերթ զժտիլ՝ և մերթ սրտմտիլ՝ իրարու դէմ, բայց Բրուսիոյ յաղթող սուրը Գերմանական ուսման և դաստիարակութեան դրախտի նոր դուռ մը կը բանար մեր առջեւ, և մեք բախտախնդիր՝ և բնութեամբ անհամբեր՝ չէինք կարող միանգամ չնպիլ այդ զիտութեան ծառոյն։ Ուստի կամաց կամաց սկսանք մեր յառաջդիմութիւնը Գերմանական ուղղութեան մէջ փնտռել։ Պիզմարքի զանկը՝ կրկրտելու ելանք, Մոլթբէի սուրին պողովատը՝ զննել և եթէ չեմ սխալիր՝ մերթ հայացնել զայն, կիյօմի արքունեաց ներսն ու դուրսը թափառիլ։ Շիլէր, կէօթէ՛ և այլ Գերմանական հանձարներ շնորհ ունեցան ծանօթանալ մեզ։

Նոյն

---

(1) Գմտիլ. սրդողիլ։ (2) Սրմմիլ. բարկանալ, նեղանալ։ (3) Հպիլ զիտութեան ծառոյն. ակնարկութիւն է՝ Եւայի՝ գիտութեան ծառին մօտենալուն։ (4) Գանկը. գլուխը, գլխուն թասը։ (5) Կրկտել. քննել, փնտռատուք ընել։ (6) Պողովատ. պողպատ, երկաթ։ (7) Շիլէր, կհօթէ. երկու Գերմանացի հոչակաւոր բանաստեղծներ։ կէօթէ միայն բանաստեղծ չէ այլ գարութեան եւ գիտութեան գրեթէ ամէն ճիւղերը զարմանալի հանճարով մշակեց։ Անդամազննութեան մէջ նշանաւոր գիւտ մը ըրաւ, մարդու ծնոտային ոսկորը (օ մաքսիլէո) գտնելով։

## ՓՈՔՐԻԿ ՔՈՅՐ

Բարի անցորդ, ըսէ, խնդրեմ՝  
Տեսնր արդեօք, արտը դէս դէն՝  
Անտոռին մէջ՝ կամ թէ ճամբան,  
Տեսնր միթէ իմ փոքր եղբայր՝  
Որ մինակուկ անշուշտ ժուռ զար,  
Ո՛ Աստուած իմ, փնտռեմ ունայն։  
Դեղձան ունի զլուխ զանգուր  
Սեւ սեւ աչեր, ձեռներ գէր յոյր։  
Սիրուն մանկիկ մ'է լիովին,  
Ճամբուն վրայ թէ տեսնէիր,  
Անտարակոյս տի ճանչէիր՝  
Կըսեն նըման է ինձ զլխովին։  
Ա՛հ, կ'ողբամ ես անոր համար,  
Զի շաբթէ վեր ալ չէր խաղար  
Ինչպէս ինձի հետ սովոր էր.  
Խսկ երբ պատճառ հարցունէի՝  
Կ'ըսէին ինձ նա կը հանգչի,  
Եւ չը զիտեմ էր կը հանգչէր։

---

(1) Դէս դէն. ասդին անդին։ (2) Դեղձան. գեղձի գոյն, գեղնագոյն։ (3) Գանգուր. աճ. խըլքը մազերով։ (4) Յոյր. սաստիկ գէր։ (5) Գլխովին, բոլորովին։

Օր մը զացի իր սենելիկ,  
 Գտայ զինքըն իր անկողնիկ  
 Ճիշտ իր բարձին պէս ներմըլեկ՝  
 Իր տանքեկ նոր բարձին պէս.  
 Տուի անունը ես սիրապէս.  
 Բայց ինչ օգուտ միշտ հանգչէր հէք :  
 Հրեշտակի պէս էր նա սիրուն,  
 Զգեստ հազեր էր զարդարուն,  
 Ինչպէս տօնի օրերն ունի.  
 Իր բեհեզէ<sup>1</sup> գոգնոց կովիկ,  
 Եւ դեղնորակ աղւոր կօշիկ՝  
 Զոր դեռ նոր էր առեր անի:  
 Շիտակ զացի ես իր մահճիկ,  
 Պազի բերնէն ես անուշիկ,  
 Սահելով մեղմ վրայ եղրին,  
 Բայց նա անսաստ<sup>2</sup> իմ աղերսիս  
 Աչք չբացաւ որ նայի յիս...  
 Կ'երեւէր թէ ննջէր խորին :  
 Քիչ մը ետքը տեսայ շատոր  
 Մարդիկ տրտում ու սըզաւոր  
 Որ մի սև բան կը տանէին,  
 Ծանր ելնելով մեր տան դռնէն.  
 Արդ իմ մօր աչք արտսուք թափեն  
 Առաւոտէ ցերեկոյին :  
 Ալ չը տեսայ ես իմ եղբայր,  
 Բնկայ թէեւ ճամբայ տըկար,

(1) Բեհեզ. մետաքս; (2) Անսաստ. մոխկ չընոր.

Եւ բուրաստան պարտէզ ու բակ՝  
 Ամէն տեղ ուր միշտ միասին,  
 Կը խաղայինք տակ կաղնիին,  
 Դեռ կը փնտուեմ ես շարունակ:  
 Յուսացի որ զանի զտնամ,  
 Այս դաշտերըն որ միանգամ  
 Լեցուն էին ծաղիկներով,  
 Թիթեռներով՝ որոց թեւեր  
 Կարծես էին շողուն՝ կայծեր՝  
 Եւ ուզեցի երթալ իր քով :  
 Բայց ահա տես բոլոր մարզեր,  
 Խեղճ ծաղիկներ են թառամեր,  
 Թիթեռնիկներ լեղապատառ  
 Փախան զացին որ չը մըսին՝  
 Բոլոր երկիր կ'երեւի սեւ,  
 Զես զգար դու հրչափ է սառ :  
 Անտառի մէջ, ոհ, խաւարին՝  
 Եղբայրս կորած է եղկելին<sup>3</sup>;  
 Անշուշտ եմ որ դողի մէջ է,  
 Շատ կը մըսի, կուլայ, կ'ողբայ,  
 Կամ ծունր դրած յաղօթըս կայ  
 Առ Տէր Աստուած որ քոյրն կոչէ:  
 Պէտք է զտնել իմ եղբօր հետք,  
 Դեռ եւս չիմ վաստակաքեկ<sup>2</sup>,  
 Տէր լսած է անշուշտ իր ձայն:

(1) Շողուն. փայլուն: (2) Եղիկի. ուղրմելի,  
 խեղճ: (3) Վաստակաքեկ. հոգնած:

Ո՞րչափ իմ մայր տ'ուրախս՝ լինի  
Երբոր զուարթ իր քով հասնի  
Փոքրիկ որդին կորատական<sup>2</sup>։  
Ո՞հ ըսէ ինձ, ըսէ ինդրեմ,  
Տեսար արդեօք, արտը դէս դէն  
Անտառին մէջ կամ թէ ճամբան  
Տեսար միթէ իմ փոքր եղբայր  
Որ մինակուկ անշուշտ ժուռ զար,  
Ո՛ Սատուած իմ, փնտուեմ ունայն։

Պլան Վատէ

Թրգ. Մ. Մամուռեան

41

## ՍՈՍՈՒՆ ԵՒ ՊԱՅԹՈՒՆ

(ԱԽԱՆԴՈՒԹԻՒՆ)

«ԵՌ կը շրջիս  
Ի մէջ պրախտին<sup>3</sup>,  
Ով կոյս աղջիկ»։  
— Ելի յայս դրախտ  
Ճակտիս ի զարդ

(1) Տուրախս. ան ուրախս. ի գիրը զեղչուած է չա-  
փը պահելու համար։ (2) Կորատական. կորառած, կամ ան որ կը կորառէի։ (3) Դրախտ. պարտէզ, բռ-

Գտնել մէկ վարդ»։  
«— Դու ի նանիր<sup>1</sup>  
Կաս ի ինդիր  
Վարդիդ կարմիր,  
Ով կոյս ընտիր»։

— «Տես մէջ դրախտին

Վարդեր քանիս<sup>2</sup>

Փային վառ վառ

Ի զոյն պայծառ»։

— «Դոցա մէջ վարդ

Ճակտիդ ի զարդ,

Արժանաւոր

Զիք, կոյս աղւոր»։

— Զինչ կը խօսիս,

Նայէ թըփիս<sup>3</sup>,

Վարդեր քանիս

Կան, սիրելիս»։

— «Ո՞վ զեղանի,

Զեն արժանի

Զարդ զեղեցիկ

Դոքա ճակտիդ»։

— «Նայէ հիմիկ

Քաղեմ վարդիկ,

բաստան։ (1) Ի նանիր. սլարապ տեղ։ (2) Վարդեր յանիս. Աւելի լաւ էր ըսել քանի<sup>4</sup>, վասն զի ս գիրը հայցականի նշան իմացուելով քերականական թերութիւն մը կը կազմէ։ (3) Թուփ. Տճ. չալը։

Տես վայելուչ  
Զէ ճակատուս:»  
— «Ո՛վ օրիորդ  
Վարդիկդ է փշոտ,  
Քո քնքոյշ՝ մատ  
Յաւ կ'առնու շատ:»  
— «Հոգ չէ, հոգ չէ,  
Յաւ ի վարդէ  
Թող կոյս կըրէ՝  
Սիրելի է:»  
— «Այդ զարդ՝ աւաղ,  
Թառամի վաղ.  
Անթարշամ՝<sup>2</sup> վարդ  
Ճակտիդ մո զարդ»  
— Զայն ուր զտնեմ.  
Ո՞ւր ես քաղեմ:»  
— Այն վարդ կարմիր,  
Կհյս դու ընտիր,  
Ի մէջ սրտի  
Ծլի ծաղկի:»  
— «Ո՞ւր սիրտ զտնեմ,  
Ի՞նչպէս քաղեմ:»  
— «Երբ պատահ՝  
Տեսնես հեռուն՝  
Տնուր մէկ ողջոյն:»  
— «Ողջոյն՝ ինչպէս

(1) Քնքոյշ. Վարդուկ: (2) Անթարշամ. ՀՅ-ումով:

Տալ իշխեմ՝ ես  
Պատանեկին  
Անծանօթին:»  
— «Քո սիրակած  
Աչաց ակնարկ:  
Է պատանոյն  
Սիրոյ ողջոյն:»  
— «Եատ նայեցայ՝  
Բայց ինձ նոքա  
Ցուրտ նայեցան  
Ու մեկնեցան...»  
— «Երբ նայեցար՝  
Կհյս դու պայծառ,  
Տուիր օժիտ՝  
Քո նայածիդ:»  
«Երբ դու նայիս,  
Տուր մէկ ժըպիտ,  
Լոկ քո օժիտ  
Այն է, աղջիկ:»  
— «Փոխան ժպտիս՝  
Զինչ յուսամ ես  
Սիրելիէս:»  
— «Լոկ իւր սրտիկ,  
Կոյս գեղեցիկ,  
Հոն կայ վարդիկ

(1) Իշխեմ. Համարձակիմ: (2) Ակնարկ. Նայուածք:  
(3) Օժիտ. Տճ. մէհեղ, ընծայ:

Ի հիւս ճակտիդ:»  
Պայպուն ժպտեցաւ՝  
Սօսունն՝ օժտեցաւ:  
Աշեան վարզապես  
(Առակ)

---

42

## ԱՆՈՒԷՍ ԵՒ ԷՇ

— Աւսկից կուզաս կամկար կամկար՝

Խելօք աղբար —

Հարցուց իշուն Աղուէսը:

«Աւսկից կուզնմ, պատասխանեց մեր էշը.

Առիւծին քովին, առիւծին.

Ի՞նչ է քաշածը այն խեղճին:

Գիտես, ատենով երբ նա բարկանար կամ թէ մռնչեր

Բոլոր անտառը ինչպէս թունտ կ'ելնէր,

Կենդանիները իրար կ'անցնէին.

Վախերէն ծակէ ծակ կը մտնէին.

Երբեմն ալ ես

Խելքը զիսէս զացածի պէս,

(1) Սօսուն. գեղին եւ Պայպուն՝ կապոյտ ծաղկներ են՝ որք գարնան մէջ մէկ տեղ կը բուսնին։ Ծ. Վ. վարդապետի։ (2) Կամկար կամկար. գլուխը կախած, անձարակ անձարակ։

Աչքըս մութ կոխած,  
Ծիրտըս դող ելած,  
Ո՛ր դին փախչելս չէի գիտնար.  
Իսկ հիմաս տեսնաս մէյ մը, սանամար,

Ծերացած խըռֆած,  
Բոլորովին ուժէ ինկած,  
Իր այրէն՝ դուրս ոտք չի կոխեր,  
Մէկդին մէկալ դին կը թաւալի<sup>3</sup> էր:  
Կենդանեաց մէջ մէկն ալ չը կայ  
Որ առիւծէն վախնայ հիմայ,  
Էհ զարմանք չէ,

Ըրածներուն պատիքը պիտի զանէր ի հարկէ,  
Քովէն անցնող ու դարձող հրքան զազսնք որ կային  
Ի՞նչ կերպէրով որ կրցան՝ անոր հախը տեղը դրին,

(1) Այր. ՏՃ. մաղարա: (2) Կը թաւալի էր. կը թաւալէր. ստանաւորին յանդին եւ չափին համար բայը իր արմատէն բաժնսւած: (3) Հախը. տաճկերէն է: Գուցէ չափազանց մաքրասէր հայկաբաններ եւ հայասէրներ սարսափին Այվազովսքի յահճախ գործածած տաճկերէն բառերէն. բայց այնպիսիք գիտնալու են՝ որ գրացի ազգաց մէջ՝ մանաւանդ երբ անոնք տիրող եւ տիրեալ ըլլան՝ հընար չէ որ բառերու փոխառութիւններ չըլլան, ինչպէս եղած է երբեմն Պարսկերէնէն, զոր ցուցինք տեղ տեղ. պարզապէս այս նպատակաւ եւ ոչ թէ նորուս տղոց բանասիրութեան դաս տալու համար։

Ո՛րը ակռայով  
Ո՛րը կօտօշով՝ ...»  
Աղուէսը վըրայ բերաւ.  
— Սանահար, խօսքըդ մեղրով,  
Հեղէ դուն կարծեմ հարկաւ.  
Միրտ չըրիր մօտենալու անոր քով — :  
«Ի՞նչ հրամմեցիր, պատասխանեց մեր էշը,  
Միթէ պիտի վախնայի, չը հանէի վըրէժը.  
Ես ալ անոր աքացի<sup>2</sup>  
Բոլոր ուժովը զարկի.  
Թող առնու ըսի այն անըզզամը  
Իշու սըմբակին<sup>3</sup> կըսկիծն ու համը:»  
Քանի որ ուժով ես ու անուանի,  
Ցած մարդը աչքէդ անզամ վախ ունի,  
Բայց թէ վար իշար բարձր աստիճանէ,  
Առջի նախատինք քեզ ընտղն բնքն է:

(Քռիլով)  
Թարգ. Այլվազովսիի

43

ՀԻՒԿՈՒ ՄՈՒՏԻ Ի ՓԱՐԻԶ 1870 ՄԵԹԸ 6

Քաղաքացիք, ես ըսեր էի թէ այն օրը որ Հասարակապետութիւնը Գաղղիա մտնէ՝ ես ալ պիտի մտնեմ : Ահա մտայ :

(1) Կօօշ . ՏՃ . պույնուզ : (2) Ա. Բացի ՏՃ . թէֆմէնվ : (3) Սմբակ . ոտք : Սմբակ, Հաստ եղունդ (ծիու, իշու ) եւայլն :

Երկու մեծ բաներ զիս կը կոչեն՝ առաջին՝ Հասարակապետութիւնը, երկրորդ՝ վտանգը : Կուգամ հոս իմ պարտքս կատարելու :  
Ի՞նչ է պարտքս,  
Չեր ամենունը .  
— Պաշտպանել Փարիզ, պահել Փարիզ : Փարիզն ազատելը Գաղղիան ազատելէ աւելի է, աշխարհա ազատել է : Փարիզ մարդկութեան իսկ կեղրոնն<sup>1</sup> է, Փարիզ նուիրական<sup>2</sup> քաղաքն է : Ո՛վոր Փարիզի վրայ կը յարձակի՝ մարդկային ազգին վրայ կը յարձակի :

Փարիզ քաղաքակրթութեան մայրաքաղաքն եւ յեղափոխութեանց քաղաքը՝ պէտք չէ բռնաբարուի վայրազ յարձակումով մը : Փարիզ պիտի յաղթանակէ ամեն մտքերու միութեամբ և ամեն զժութեանց անհետանալովը :

Վիքրօր Հիւկօ  
Թարգմ. Կ. Ս. Խըբինեան

(1) Կեղրոն . մէջ տեղը , բուն տեղը : (2) Նուիրական . սուրբ :

ՔՆԱԱԴԱՏՈՒԹԻՒՆ . — Այս կտորը խիստ փայլուն ձարտարախօսութեան օրինակ է . սակայն եթէ լաւ քննենք՝ անոր հիմը խախուտ մոտածութեանց եւ մեծ ախօսութեանց վրայ դրուած կը տեսնենք : Նախ՝ Հիւկօ երբ հրաւիրուեցաւ օդապարիկով դուրս

ՌԻՒՄԱՆԱԿԱՐԱՎՈՐԻ

ԹԱՐԳՄԱՆՈՒԹԵԱՆ ԱՌԵՒԻ ԽՈՐՀՐԴԱԾՈՒԹԻՒՆՔ

Լուսաւորեալ դարուս մէջ՝ ուր կ'ապրինք՝ ժողովը

ԵԼՆԵԼ Փարիզէն եւ գտաւոները երթալով ոտք հանել ամրող գաղղիացիք Գերմանացւոց դէմ՝ Հիւկօ՝ ըստ թէ՝ « ես ծեր եմ, չեմ կրնար՝ » եւ միայն Փարիզի մէջ մնալով ճառեր գրեց առ Բրուսիացիս ուղղեալ՝ որոց պատասխանեցին Գրուբի թնդանօթներուն սուլու մները։ Ըսել է որ իրաւունք չունէր մեծարանելու թէ մեծ բան մը զինք կը կանչէր՝ այն է՝ ՎՃԱՆԳԻՑ։

Երկրորդ՝ միայն Գաղղիա, միայն Փարիզ մարդկութեան, քաղաքակրթութեան պատճառ, կեղրոն կարծելը աններելի չափազանցութիւն է՝ վասն զի քաղաքակրթութեան մէջ Անկլօ-Սաքսօն ցեղը ստորին չէ Գաղղիացւոցմէ՝ այլ շատ բանի մէջ անոնց-մէ գերազանց։

Անշուշտ Հիւկօ մարդկային ազգին մէջ երեւցող երկնային հանճարներէն մին է. բայց մեծ հանճարներն ալ թերութենէ զերծ չեն. ուստի լաւ կըլլայ ուսանողներուն միտքը կանուխէն քննադատութեան վարժեցնել, եւ այս կարգի ճաշակ մը տալու համար է որ համարձակեցանք դարուս ամենէն մեծ գրադէաներէն միոյն երկտողը քննադատելու։

(1) Վկիքթօռ Հիւկոյի մէկ նշանաւոր թատրեր-

դային կրթութեան ազդու և բիւրաբեղուն՝ միջոցն է Թատրը, չափահասից գլուխոց մը՝ ուր հրահանգը՝ ծպտեալ՝ է զուարձութեան ակնախտիղ՝ քողին տակ : Թատերաբեմին բարձրէն իբր քարավագէ մը՝ հեշտ կարկաչմամբ կ'իջնի ցիր ու ցան գետնայարկին վրայ՝ ալեակն իմաստից՝ որ կը բերէ բարոյական դաս, կենցաղօգուտ՝ խրատ, զրական և իմաստասիրական ճաշակ, ուստի անձնիւր՝ հանդիսական կ'առնու իր մասն ու կը ծաւալէ իր ընտանեաց ծոցը : Այսպէս ըմբռնելով Թատրային զրօսանաց նպատակը, ուրախութեամբ կը դիտեմք ազգայնոց այս մասին նոր արթնցած սէրք :

Մենք համոզեալ ենք սա ճշմարտութեան . — Ժողովուրդի մը համար չիր յառաջադիմութիւն՝ թէ բարոյական և թէ նիւթական՝ առանց մտային մշակութեան, չիր մտային մշակութիւն՝ առանց զրականութեան՝ եւ զրականութիւն ԱՄՈՒԼ<sup>9</sup> է, ուր որ ժողովուրդ և զրականք միևնոյն լեզուվ չեն խօսիր, կամ որ նոյն է՝ զրականք մարց խօսած լեզուն չեն զրեր : Մեծ է զօրութիւն մայրենի լեզուին, զի մարք են մարդկագութիւնը : (1) Բիւրաբեղուն. շատ տեսակ պտուղ տուող. խստ պտղաբեր : (2) Հրահանգ. խրատ : (3) Մաքենալ. կերպարանքը փոխած : (4) Ակնախտիղ. աչք չլացնող : (5) Քարավագ. ժայռ մը՝ ուրկէ ջուր կը վագէ : (6) Հեշտ. անոյշ : (7) Կենցաղօգուտ, ապրելու, կենաց օգտակար : (8) Անձիւր. ամէն մէկ : (9) Ամուլ. ան՝ որ չծնիր :

յին լեզուաց ի բնէ ուսուցիչները, անտնցմէ կը ծնի  
լեզուին ողին, զրականացմէ կ'առնու իր զարդն ու  
հարստութիւնը<sup>1</sup>: Ըստ մեզ ազգի մ'ընկերական  
վիճակը զոյզ<sup>2</sup> կ'ընթանայ<sup>3</sup> իր զրական վիճակին  
հետ, անանկ որ զրականութիւնն ամէն տեղ աս-  
տիճանացոյց կրնայ նկատուիլ ընդհանուր յառա-  
ջադիմութեան : Խորին է այս համոզումնիս, ուստի  
և մեր խարխափանըը<sup>4</sup> ռամիկ լեզուին մէջ՝ ժողո-  
վըրդային զրականութեան մը զարուստն աճապս-  
րելու եռանդն է և ոչ յաւակնութիւնը : Արդէն  
ըսած ենք, նոր զրիչներէն կ'սպասենք մենք և նո-  
րակիրթ մայրերէն՝ որ դպրոցներէ ելլելու վրայ  
վրայ են՝ այս զրական յեղափոխութեան պսակու-  
մը որ պիտի հանդիսանայ<sup>5</sup> արմենաբանութեան՝  
այսինքն մեր զործնական լեզուին զրականօրէն  
մշակմամբն ու աշխարհօրէն ծաւալմամբը :

Թուսինեան

(1) Լեզու մը զրականացմէ կ'առնու իր զարդն ու  
հարսութիւնը: Եւ մեք քայլ մ'ուելի յառաջ եր-  
թալով կ'ըսենք՝ որ գրականք շատ անգամ ուրիշ  
բան չ'են՝ բայց եթէ նոյն խսկ ժողովրդային զար-  
դին ու ճոխութեան հաւափիչները եւ աւանդապահ-  
ները. ասոր համար է՝ որ այն ամէն բան որ պարզ  
եւբնական է՝ աւելի ընթիր է եւ վսկեմ՝ զի ժողովրդա-  
յին է, քան այն՝ որ խիս նոյն է, զի արուեստա-  
կան է: (2) Զոյզ. մէկտեղ: (3) կ'ընթանայ. կը քա-  
լէ: (4) Խարխափանի. մութ աեղ երբ մարդ քա-  
լել ուզէ՝ զգուշութիւն մը կ'ընէ, անոր կ'ըսուի  
խարխափանի կամ խարխափ, տակէ կ'ելնէ խար-  
խափել: (5) Հանդիսանայ. կատարուի, յառաջ գայ:

ԾԱՂԿԱՁՈՐ

(ԱՒԱՆԴՈՒԹԻՒՆ)

Գարուն էր, ձիւնը, սառոյցը հալուած,  
Ամեն տան դռներ, երդիկներ<sup>1</sup> բացուած,  
Արեւը վերէն վար նայում էր հաշտ,  
Ծիծաղում էին ձոր, հովիտ ու գաշտ:  
Արեւելք աշխարհ սիրուն է զարնան,  
Նա եղեմական<sup>2</sup> զրախտի է նման :  
Սոխակ ու արտուտ թըփի, արտի մէջ՝  
Օրն ի բուն սաղմոս կարգում են անվերջ:  
«Քնյրիկ, խաղալու ձորն ի վար երթանք»,  
Ասացին իրար<sup>3</sup> անմեղ հայ կուսանք,  
Պահծու երփներանգ հազան նոքա շոր<sup>4</sup>:  
Պըճնազարդ զնացին ուղիղ դէպ ի ձոր:  
Գոյն զոյն հալաւով<sup>5</sup> ձորը փըռուեցան,

(1) Երդիկ, երդիյ. ՏՃ. բհնչերէ, պաճա. (2)  
Եղեմական. Ագամային, եղեմային: (3) Իրար.  
Փոխ.իրարու. Բանաստեղծական ազատութիւնէ այս:  
(4) Շոր. լաթ. (գաւառաբարբառ): (5) Հալաւ. լաթ:  
ԾԱՆՈՅ. — Այս երեսին մէջ կան բառեր՝ զորս  
չ'եմք բացատրած, վասն զի ուրիշ երեսի մէջ ըրած  
եմք նոյնը: Այսպէս իմանուլու է ամեն անգամ:  
Երբ հարկ չ'եմք տեսներ բացատրութեան:

Խաղով պարերով կուշտ զուարճացան,  
Պանիր, կաթ ու հաց հետերն ունէին,  
Խորտիկի<sup>1</sup> նըստան ժամ միջօրէին :  
Ինչպէս չար բազէն անմեղ թլո չնակին,  
Այնպէս դարանած<sup>2</sup> գունդ տըռփոտ<sup>3</sup> խուժին.  
Սկան Թօթափել<sup>4</sup> աղջըկանց վրրան  
Սուր ու զէնքերով արագ Խափեցան :  
Հայ պարկեշտ կուսանք՝ խոստման մըտերիմ,  
Որ տուեր էին Հայ եղբայրներին՝  
Մահաբեր սըրէն չի սարսափեցան,  
Սրիւնաթաթաւ գետնին զլորուեցան :  
Սրեւը իջաւ սարերի թիկունք<sup>5</sup>,  
Մայրերը ասին. «Ո՞ւր են մեր աղջիունք».  
Այսպէս հոգետանջ<sup>6</sup> ու մըտամոլոր  
Շուտ շուտ վազեցին նորա դէպի ձոր :  
Ամէն մի բլուր, ամէն մի առուակ՝  
Մածկել էր աղջկանց զարգարուն դիակ,  
Ամէն մի տերեւ, ծառի ամէն ծիլ  
Ներկել էր աղջկանց արեան շինչ կաթիլ :  
Ծընողը շատ լացին ու չի սփոփեցան,  
Էնկան գետնի վրայ ու խոր քընեցան  
Միւս առաւօտուն աշքերն որ բացին՝

(1) Խորտիկ. կերակուր : (2) Դարանած. պահուը-  
տած, (մէկը բռնելու համար) : (3) Տոփոտ. չար սէր  
ունեցող : (4) Ալսն քօրափել. աշք բանալ գոցե-  
լուն : (5) Թիկունք. կռնակ, եսեւ : (6) Հոգետանջ.  
մասմոռոք տանջուած :

Տրտմել դադրեցան ու էլ չի լացին :  
Ամէն մի բըրուր ամէն մի առուակ  
Մածկել էին վարդ, շուշան, մանուշակ,  
Ամէն մի տերեւ, ծիլ, բանջար ու խոտ,  
Բուրկէնի<sup>1</sup> նըման էին խընկահոտ :  
Ու այնուհետեւ ամէն նոր զարուն  
Զորն այն ծաղկունքով է միշտ զարդարուն,  
Եւ այդ չարաշունք<sup>2</sup> օրից մինչ այսօր  
Զորի անունը մընաց ծաղկաձոր :

(Քամառ Քարիպա )

46

ԲՐԻՑԱՆՍԿԱՆ ԴԱՍՏԻՄՐԱԿՈՒԹԵԱՆ ՆԿՄՐԱԳԻՐ  
ՄԸՆՐՈԵԱՆ ՎԱՐԺԱՐԱՆ

Երջեցանք պարտէզին մէջ՝ ուր մանուկներն կը կայտուէին<sup>3</sup> և կը ճէին : Երբ յետին ճաճանչն մարեցաւ հորիզոնին վրայ, Սկովտացի դաստիարակն աղբարարեց թէ երեկոյեան աղօթքի ժամն հնչած էր, և մանուկներն փութացին հետեւիլ իրեն ան-

(1) Բաւրկեն. խնկաման. ՏՃ. պուհուրան : (2)  
Զարաշունք. ՏՃ. ողորտուզ : (3) Կը կայտուէին. կը ցատկուէին :

շըշուկ եւ երկիւղած<sup>1</sup>: Եւ զնացինք դպրոցական մատուռին մէջ, ոյր միակ զարդն էր մի խաչ, երկու ծաղկալից թաղարներով<sup>2</sup>. տեսուչն իոխարկուեցաւ քահանայի, տեսչուհին ածեց<sup>3</sup> երգեհոն, և պատանիներն աղօթեցին չերմեռանդ՝ իրենց վարժապետներով, այցելուներով և սպասաւորներով :

Ընթրիքէն՝ յետոյ՝ հիւրընկալները պաշարեցին զիս և խնդրեցին տեղեկութիւններ մեր բնազաւառի վրայ : Պատմեցի շատ բաներ, Տիկին Մընրօ, տիպար<sup>4</sup> քրիստոնեայ մօր և իւր սրամիտ և համակիր<sup>5</sup> զաւակներ՝ յուզուեցան, և Պ. Մընրօ խընդրեց ինէ արտասանել յաջորդ առաւօտ մի դասախոսութիւն հայ պատմութեան վրայ, յարելով թէ իւր սաներ<sup>6</sup> անհամբեր էին լսել զայն :

Միւս օրն, սեպտեմբեր 26, հաւաքուեցանք մատուռին մէջ, առաւօտեան աղօթքի համար, և պատանիներն երգեցին մի ձայնով՝ ոյր քաղցրութիւնն էր վկայ իրենց անմեղութեան :

Նախաճաշեցինք զպրոցական ճաշարանին մէջ՝ սեղանակից ունենալով երէց եւ կրտսեր աշակերտներն՝ որք հաւասար ախորժով կը լափէին իրենց

(1) Երկիւղած . բարեպաշտութեամբ : (2) Թաղար ՏՃ . ասխախ : (3) Ածեց . ՏՃ . յալեց : (4) Տիպար . բուն պատկեր : (5) Համակիր . սիրուն , տաքարիւն : (6) Սաներ . աշակերտներ :

կաթնասուրճ : Այնուհետև մէկ սրահին մէջ հաւաքուեցան ուսանողներն, ուսուցիչներն, տեսչական զերդաստանն<sup>1</sup> և մի բանի դրացիներ ու դրացուհիներ, հարիւրէ աւելի այր և կին, և այս ներողամբ բազմութեան առջև երկու ժամ դասախոսեցի Անկլիերէն՝ ուրուազրելով<sup>2</sup> Հայ պատմութեան կատարներն<sup>3</sup>, Հայկէն մինչև Ներսէս Վարժապետեան : Գրատախտակին վրայ կասիճով նշանակեցի Թուականներն, Թուանշաններն և յատուկ անուններն, նաև մի բանի բառեր Հայ տառերով և ունկնդիրներն օրինակեցին զանոնք : Ամէնք յուզուած էին. Ոչ նուազ յուզուած էր<sup>4</sup> ատենաբանն, պանդուխտ երիտասարդ՝ որ զնացած էր աշխատիլ մի պանդուխտ ազգի համար : Երբ աւարտեցի, համականներն եկան շնորհաւորել և աղաչել որ յաջորդ օրն նորէն ճառէի նոյն նիւթին վրայ, և Մընրօեան զերդաստանն Թախանձեց<sup>5</sup> որ իրեն հետ անցունէի Ծնունդի արձակուրդն<sup>6</sup> (Յ շաբաթ) : Յայտնելով երախտազիտութիւնս այսքան ազնուութեան նկատմամբ, առարկեցի<sup>7</sup> թէ պարտաւորութեան ձայնն կը կոչէր զիս այլուր<sup>8</sup> և ակամայ անշատուեցայ<sup>9</sup>

(1) Գերդասան . տուն , ընտանիք : (2) Ուրուազրելով . գծելով , վեր ի վերոյ նշանակելով : (3) Կատաներն . գլխաւոր մասերը : (4) Յուզուած էր . սիրու ելած էր : (5) Թախանձեց . շատ ստիպեց . (6) Արձակուրդ . պարագ օրեր : (7) Առարկեցի . պատմառ բերի : (8) Այլուր . ուրիշ տեղ : (9) Անցատուեցայ . զատուեցայ :

այս օրհնեալ հոգիներէ և այս դրախտ՝ դպրոցէ:

Մընթեան վարժարանէն ուսայ թէ Բրիտանական դաստիարակութիւնն ունի կրօնական նկարագիր<sup>3</sup>, և ստէպ կը յիշեմ սա վեն տեսիլ. դաստիարակն՝ որ կը հանդիսանայ քահանայ, դաստիարակութիւն՝ որ կը նուազէ սուրբ տաւիղն, և հարիւր հրեշտակներ՝ որք կը ծնրադրեն Յաւիտենականին առջեւ :

Մինաս Զերազ  
Կրական դասեր

47

## ՀԱՄԲԱՒՆ ՈՒ ԲԱԽՏՆ

Համբաւ . — Ամենէն աւելի սիրածիդ վրայ կ'երգունցնեմ զքեզ, լսէ ինձ, ինչ կուզէ ինձմէ այս ԾիծԱՂԼ :

Բախտ . — Ինչ զիտնամ, միայն բարոյականի հետ աղէկ կը վարուի, միւս ամեն շուներուն հետ կը կռուի միշտ :

Համբաւ . — բարոյականէն ինչ սորված է, սիրուելու ինչ բան ունի. փոփոխամիտին մէկն է, մէկ կենդանիի վրայ ծաղրածն միւս կենդանիին վրայ կը զովէ, այս տարի պարսաւածն<sup>5</sup> զալ տարի

(1) Դրախտ . գեղեցիկ պարտէզ: Պարսկերէն Տիւրէխ: (2) Եկարագիր . բնութիւն, պատկեր: (3) Պարագաներ . պահանջմաններուն: (4) Օր մը միայն զայ զինք որ կը Պարսաւած . Վար զարկած :

կը պաշտպանէ, և միւնոյն արարքն այս զիւղին համար հարուածելի<sup>1</sup> է՝ կըսէ, իսկ միւսին համար պաշտպանելի. այս չէ բարոյական ըսուած անպիտան շունը, որ ամեն րոպէ կարծիքն փոխելու ենթակայ է :

Բախտ . — ԾիծԱՂԼ ալ զիտէ բարոյականին ինչ ըլլալն և օձիքը<sup>2</sup> ձեռք չտալու համար կ'աշխատի կարելի եղածին չափ մյն զեղծումներուն<sup>3</sup> վրայ միայն ծիծաղիլ որ յաջորդ տարիներու մէջ ալ պարսաւելի պիտի համարուին :

Համբաւ . — Բայց Թողունք այս խնդիրն, մեզի հետ այսպէս խստութեամբ վարուելու ինչ իրաւունք ունի :

Բախտ . — Ինձի հետ մլ աւելի Թշնամութեամբ կը վարուի, չտեսներ զիս կովի մը հետ՝ ինքիրմէն կ'ենէ, կը կատղի, բարկութենէն լեզուն կը խածնէ, ասդին անդին կը վազուըռտէ և փողոցներու մէջ «աս ինչ անիրաւութիւն է» ըսելով կոկորդը կը պատուէ:

Համբաւ . — Որու հոգ, իր անձին կը վնասէ:

Բախտ . — Եղբայր, քանի մ'անզամ իրեն ալ գացի, բայց չկրցի զտնել, օր մը միայն զտայ զինքն որ կը կարդար, ուզեցի ներկայանալ, մերժեց՝ ըսելով թէ «զիս ընդունելու ժամանակ չունի<sup>4</sup>»,

(1) Հարուածելի . գէշ, դատապարտելի: (2) Օձիքը . Տճ. եկազ: (3) Զեղծումներուն . պակասութիւններուն: (4) Օր մը միայն զտայ զինք որ կը

և այսօր կը փափաքի որ ուրիշներուն ալ չ'երթամ:

Համբաւ . — կը հասկընամ , չկրնալով զմեզ  
ունենալ , մեր պատիւն կոտրելու կ'աշխատի՝ մեզի  
շուներուն կարգը դասելով :

Բախս . — Անհասկնալի բնաւորութիւն մ'ունի ,  
կուզէ որ իւրաքանչիւր ոք իւր աշխատութեան  
պտուղն վայելէ՝ առանց դիպուածով հարստանա-  
լու կամ դրամով համբաւ գտնելու :

Համբաւ . — Բայց անհր է մնացեր աշխարհիս  
գործերը շտկել : Եղբայր , ես մինչև հիմա բազում  
ստակ կը վաստըկէի եթէ թողուր զիս գործել  
ուզածիս պէս , ամեն քայլափոխիս խոչընդոտն՝ կը  
յարուցանէ , թոյլ չտար որ անոր ասոր երթալով  
ստակ փրցունեմ :

Բախս . — Ինձի ալ թող չտար , մինչդեռ իմ  
միւս ընկերներս շատ դրամ կը վաստիկին :

Համբաւ . — Ես ալ համբաւներ կը ճանչնամ  
որ այսօր երջանիկ կեանք կ'անցունեն և ոչ թէ  
ինձի պէս այսպէս խեղճ կ'ապրին :

Բախս . — Ուրեմն երկուրնիս մէկ ըլլանք՝ և

կարդար եւ չուզեց զիս ընեղունիլ . պատուական եւ  
հանճարեղ այլաքանութիւն՝ որով սրամիտ հեղի-  
նակը կը հաստատէ սա ճշմարտութիւնը՝ թէ կար-  
դալու հետեւողները՝ այսինքն գրադէտները , գիտ-  
նականները գլութէ միշտ դժբախտ եղած են ամէն  
տեղ , մանաւանդ այս երկրի մէջ : (1) Խոչընդոտն .  
տեղ , մանաւանդ այս երկրի մէջ : (1) Խոչընդոտն .  
արգելք . — խոչ . արգելք . ընդ ուն . ուոքի առ-  
ջեւ , ոտքի տակ :

բողոքենք ԾիծԱՂԻՆ այս ընթացքին դէմ :

Համբաւ . — Անօգուտ բան է , որ մը կանուխ  
կ'ելնենք և կը փախչինք , ուրիշներուն քով շատ  
պատիւ կը վայելինք :

Բախս . — Այն , այն , վաղն առտու փախչինք :

Համբաւ . — Վաղն առտու :

Բախս . — Ես տգէտի մը քով երթալու միտք  
ունիմ :

Համբաւ . — Ես ալ միամիտի մը քով կրնամ  
հանգիստ ապրիլ :

Բախս . — Մնաք բարով :

Համբաւ . — Ի տեսութիւն :

Յ. Յ. Պարոնեան

48

ԽԵԼՕՔ ԱՂԲԱՐՆԵՐ ՈՒ ԿՐԱԿ

Օր մը երկու խելօք աղբար ,  
Որոց նըման նրչափներ կան ,

(1) Բախսի եւ համբաւի նկարագիրը խիստ գե-  
ղեցիկ կերպով գծած էին նախնիք՝ որ գրեթէ ա-  
մեն բանի մէջ նորերուն վարպետներն են : Կը  
նկարէին բախտը իբրեւ կոյր աստուած մը՝ որ ար-  
ժեմ չարժեմին կերթար անխարիք , եւ համբաւն՝  
հարիւր թերան աստուած մը՝ որ լսած բանը տիե-  
զերաց չորս ոլորտը կը տարածէր հարկաւ չափա-  
զանցելով :

Զիւնէ փախած ու ցրտահար՝<sup>(1)</sup>  
Կ'երթան պանդոկ մը կը մտնան :  
Պանդոկապետն արտորալով  
Ասոնց լաւ կրակ մը կը վառէ .  
Խնտումէն վեր վեր ցատկելով  
Խելօքին մէկը կը վազէ :  
Թեւերը բաց , ոտքը բռպիկ  
Կուրծքը տնկած կրակին վրայ ,  
Կարծես շամփրի<sup>(2)</sup> զարկած խորտիկ  
Խորովելու համար ըլլայ .  
Մէկ մ'ալ կանչել կը սկսի , « այ ,  
Ի՞նչ անըզզամ չար կրակ է աս ,  
Այրեց մրկեց զիս ասիկայ .  
Տանտէր , տանտէր , ինչ կրակ է ասա :  
Մէկալ խելօք աղբարն ալ հոն՝  
Բայց չորս հինգ ոտք կեցած հեռու՝  
Մէկդի թողած կրկնոց<sup>(3)</sup> բաճկոն՝  
Կը սկսի նոր կերպ տաքնալու՝  
Պաղած զլխուն պէս ձեռքերն ալ  
Կ'երկնցընէ կ'երկնցընէ ,  
Բայց անհնար կ'ըլլայ տաքնալ՝  
Սառ կը կտրի ինչ որ ընէ՝  
« Ո՞հ , կըսկսի պոռալ կանչել ,  
Ի՞նչ անըզզամ չար կրակ է աս .  
Ես կը սառիմ ձիւնէն եւել .

(1) Ցրտահար . սաստիկ մսած : (2) Շամփուր . Տէ-  
ֆէպապի շիշ : (3) Կրկնոց . վերարկու :

Տանտէր , տանտէր , ինչ կրակ է ասա :  
Պանդոկապետը կը հասնի  
Ծիծաղելէն ուժը կտրեր . —  
Կրակէս չէ աս զէնը ձեզի ,  
Կ'ըսէ , խելօք իմ աղբարներ .  
Դու երկու ոտք հեռու կեցիր  
Որ տաքնալու համար չ'այրիս .  
Դուն ալ երեք ոտք մօտեցիր .  
Որ տաքնալու տեղ չը սառիս » :

(Բազմավեա)

49

ԼՍԱՐԱՆ

Լսարանները թէ Միացեալ-Նահանգաց՝ թէ Եւ-  
րոպիոյ մէկ քանի զիսաւոր երկիրները բազմաթիւ  
են . թէպէտև դպրոցէն տարբեր յարկ՝ մը՝ այդ  
տեղէն նորանոր ծանօթութիւնք և կրթութիւնք կը  
սփռին<sup>(1)</sup> ժողովրդեան մէջ :

Հոն լսուած դասերը լրկ դպրոցական դասք չեն  
կրնար լինել , ոչ ալ անոնց նմանիլ :

Ի՞նչ որ ալ ըլլայ՝ ուր որ ալ փոխադրի ատե-  
նախօսութիւնը՝ ամեն ուրեք նպատակը նոյն է —  
ժողովրդեան կրթութիւնը ընդհանրացնելով զիտու-

(1) Յարկ . չէնք , հաստատութիւն : (2) Կը ափոխն .  
Կը տարածուին :

Թիւնը, միտքերը մշակելով, սրտերը վեր բարձրացնելով, կոշտ զուարձութիւններէ, նախապաշարումէ և մողութենէ խլելով<sup>1</sup> գժողովուրդը :

Ատենախօսութեան համար օտար նիւթ չկայ. զրագիտութիւն, փիլիսոփայութիւն, պատմութիւն, արհեստք, ճանապարհորդութիւնք՝ ամենն ալ կըրնան մտնել հոն, բաւական է որ ժողովրդեան հասկացմանը, վիճակին ու ճաշակին պատասխանեն :

Լսարանը Հայոց համար նոր բան մ'է. սկիզբը Թէոդոսիոյ Հայերն տեսան. հոն՝ շաբաթը հեղ մը՝ երկու գիտուն եկեղեցականք փոփոխակի կը խօսէին Խալիքեան վարժարանի մէջ : Թէպէտ սակաւաթիւ բնակութիւն կայ հոն՝ բայց ունկնդրաց թիւը շատ հեղ երկու հարիւրը կ'անցնէր. Թէեւ նիւթերը խիստ օգտակար էին՝ ինչպէս տիեզերական և ազգային պատմութիւնք, աշխարհազրութիւն, բայց կարզը՝ որ սահման մը կը դնէ եկեղեցականաց ձայնին, երկիրը<sup>2</sup>՝ որ նեղ շրջանակ մը կը զծէ խօսքին՝ պատճառ կ'ըլլային որ այն ատենախօսութիւնք աւելի դպրոցական կնիք<sup>3</sup> մը կրէին իրենց վրայ : 1860 ի ձմեռն անցաւ, անցաւ<sup>4</sup> իւր հետ անցաւ եւլն :

(1) Աւելի լաւ կ'ըլլար այս մէկ քանի անորոշ դերբայներու գործիականի տեղ ուղղականը գործածել։ (2) Ռուսիա։ (3) Կնիք. բնութիւն, նկարագիր։ (4) Հոս երկու անցաւ՝ ետեւէ ետեւ դըրուելով անախորժ եղած են. պէտք էր ըսել. իւր հետ անցաւ եւլն։

հետ այն նորութիւնն ալ Թէողոսիայէն : Յոյնք աւելի նախանձախնդիր կարծես ուսուցանելու եւ իրենց ժողովուրդը կրթելու, չէ թէ անշուշտ ցոյց տալու համար թէ ամեն բանի մէջ — բաց ի անխտրութենէ — մեզնէ բիւր անզամ աւելի յառաջ կը գտնուին՝ հարատութեամբ, գիտութեամբ, արուեստի, գործունէութեամբ, «Սիլոզս Փիլօլյոիքոս» բանասիրական ընկերութիւնը կը կազմէին՝ և ով զիտէ քանի հարիւրերորդ ատենախօսութիւնը կուտային հոն՝ երբ լսարանի նորութիւնը Պօլսոյ Հայ Թաղերուն սկսաւ կարգաւ իւր այցելութիւններն ընել՝ առանց տեղ մը կանգ առնելու<sup>5</sup> :

Փափաքելի է որ լսարանը իւր բուն նպատակին ծառայէ՝ այսինքն ժողովրդական ըլլայ :

Ժողովուրդ ըսելով կը հասկցուի ամեն հասակէ, դասէ, խելքէ, ճաշակէ մարդկանց՝ թէ կին թէ այր՝ խառնուրդ մը, խառնուրդ մը պէտք է ըլլայ նաև իմացական մննդրոց՝ ատենախօսութիւնը :

Ժողովուրդն Արգոսի աչքեր ունի և կուզէ տեսնել իւր ատենախօսին վրայ անկեղծութիւն և պարկեշտութիւն միացած քիչ շատ հմտութեան հետ, և ասոնք միացած մանաւանդ իւր բարուցը և պիտոյիցը և ախորժից ճանաչման հետ<sup>6</sup>:

(1) Հիմայ եւ ոչ մէկ տեղ մը մնաց . . . ; (2) Խիստ պատուական խրատ մ'է այս վերջի հատուածն՝ ուղղեալ այն խմաստակ ատենախօսներուն՝ որոնք միայն տաղանդ ծախելու համար կը խօսին ժողո-

Միտք մարդոյ ի խորն տղայական բան մ'ունի.  
ճարտար ատենախօսին տրուած է զայն հրապու-  
րել , տարցունել և աստիճանաբար՝ մեծ խորհրդոց  
և զաղափարաց հունտերը ցանել անոր մէջ :

Այսպիսի ատենախօս մը ահա կրնայ ժողովրդին  
մեծարանքը և համակրութիւնը վայելել : Իւր ար-  
հետը կարծուածին չափ դիւրին արհեստ մը չէ :  
Աղեքսանդր Տիւմա , հոչակաւոր վիպասան՝ որ  
տասնեւիններորդ գարու մէջ Գաղղիոյ սրաներուն  
փայլն ու պարծանքն էր իւր հանճարիմաստ խօ-  
սակցութիւններով՝ բնաւ չէր յաջողած ատենախօ-  
սել՝ կ'ըսէ զրագէտ մը :

Մ. Ն. Նորիկեան

## 50

### ԻՄԱՍՏՈՒՆ ԱՂՈՒԷՍ

Օր մը ձին , շուն , եզն ու իշուկ  
Մէկտեղ եկած կը խօսէին .  
Նախ շունն ըսաւ . «Երջանիկ դուք  
Որ չէք մատնած անզութ բաղդին .  
Ա՛հ , զիտնայիք ինչ կը քաշեմ ,  
Գիշերն արթուն պէտք է սպասեմ  
Իմ տէրերուս պահպանութեան ,

Վրդին այնափիսի նիւթերու վրայ՝ որոնք բոլորովին  
անհասկնալի են ունկնդիր բազմութեան :

Յորեկն երթամ փակուիմ զընտան ,  
Յանցաւորի պէս կապկըպած ,  
Այսչափ չարեաց ինչ կարծէք վարձ . —  
Քանի մը հատ չորցած ուկոր ,  
Քիչ մ'ալ մըքլոտ՝ հացի կըտոր ։  
«Ատիկա բան չէ , եզն ըսաւ .  
Դժբաղդութիւնն ինձի ընկաւ .  
Դու յոգնութիւնն՝ ինչ է չիյտես ,  
Աշխատութիւն՝ իմինըս տես .  
Կանուխ ելլալ՝ ու բոլոր օր  
Կամ սայլ քաշել կամ խիստ՝ արօր .  
Աս ալ հերիք չէ , կըռնակդ ալ  
Սուր խթանի մը պէտք է տալ ։  
«Բայց դուն զոնէ ձմեռն հանգիստ  
Ախոռին մէջ ծոյլ կը նըստի՞՝  
Ըսաւ ձին , ես բերանըս սանձ  
Ամառ ձըմեռ մարդ մը շալկած  
Դաշտեր , ձորեր պէտք է երթամ ,  
Պատերազմի մէջ ալ մըտնամ ։  
«Փառքով մեռնիլն ալ պարծանք է՝  
Ո՛վ բարեկամ , էշը կ'ըսէ .  
Իմ նեղութիւնս ինչպէս յայտնեմ .  
Այս բաւական է՝ որ ըսեմ՝

(1) Միլու . բորբոսած , ՏՃ . ինվլիւ : (2) Ցոզմու-  
թիւն թէ հոգնուրիւն . կարծեմք այս վերջին ձեւը  
միշտ է : (3) Ելլալ . լաւ էր ըսել , ելնել : (4) Խիս .  
գժուար : (5) Խրան , ՏՃ . պիզ .

Թէ մէկուն բաղդն որ աւրըլի  
Ա՛լ բեռնակիր էշ կ'անուանիւ:  
Ասանկ զանգատ ըրած ատեն  
Ծերուկ աղուէս մ'անցաւ մօտէն .  
Վարպետ աղուէս , ըսին , ևկուր  
Սա թըշուառացս ճար մը ցըցուր »,  
« Թէ որ կուզէք , ըսաւ աղուէսն՝  
Որ օգտակար խրատ մը տամ ձեզ՝  
Բաղդին ամէնքդ ալ զոհ եղիք՝  
Որ ալ զէշին չի հանդիպիք :»

(Թագմալէպ)

51

ԿՆՈՉ ԱԶԱՏՈՒԹԻՒՆ

Ստուգիւ չգիտեմ ինչ խորհրդով՝ զազատութիւն  
Փասակար կը համարին իզական սեռին կարգ մի  
մարդիկ՝ որք զայն անդուլ՝<sup>2</sup> արական սեռին համար  
կը պահանջեն :

Միւնոյն պատճառք միշտ միւնոյն արդիւնք կը  
ծնանին :

Գրեթէ միշտ ամեն բան ինչ որ է բնական կար-  
գին մէջ՝ նոյնն է նաև բարոյականին մէջ : Բնա-  
կան և բարոյական աշխարհներն միւնոյն օրինօք

(1) Խորհրդով . նպատակով , մոտածմամբ : (2) Ա. Ա-  
դուլ . անդադար :

կը վարին<sup>1</sup> , ինչ որ ճշմարիտ է միոյն համար՝  
չկարէ սխալ լինել միւսոյն համար :

Եթէ բոյսն , եթէ մարմինն , եթէ նիւթական մար-  
դըն անման և կատարելութեան համար ազատու-  
թեան պէտք ունին , նոյն պէտքն ունի նաև հողին ,  
նաև բարոյական մարդն իւր բարոյական զար-  
գացմանն ու կատարելազորդութեան համար : Եւ  
եթէ ճշմարիտ է սա արականին համար , հիմ<sup>2</sup> չը  
լինի նաև իզականին համար՝ որ միւնոյն Արարչին  
ձեռակերտն<sup>3</sup> է և կենաց միւնոյն օրինօք ստեղծեալ :

Մեղմէ տունկ մի . — այլ եւս չ'անի , կը թօշնի .  
Կապէ նորածին մանկան մի անդամներն՝ ու տձեւ ,  
տկար ու խեղ<sup>4</sup> կը մնայ . ճնշէ , կապէ հողին . —  
տնկոյն պէս կը խամրի , փոխանակ բարձրուղէշ<sup>5</sup>  
ամբառնալոյ<sup>7</sup> , և մանկան պէս հրէշ մի կը լինի  
ժանտատեսիլ<sup>8</sup> , փոխանակ զօրեղ և գեղեցիկ անելոյ :

Ի՞նչ է բարոյական ըսուածն՝ երբ մարդ չէ ան-  
կախ : Ի՞նչ է առաքինութիւն՝ երբ մարդն չէ ա-  
զատ զայն առնելոյ և զայն չառնելոյ : Կնոջ հա-  
մեստութիւնն ցնորք մի չէ , երբ բռնի է այն եւ  
ոչ ինքնիշխան կամաց հետևութիւնն : Վանդակներն

(1) Կը վարին . կը կառավարուին . (2) Հիմ . ին-  
չու : (3) Ձեռակերտ . ձեռքէշ շինուած : Ա. Ա. բառին  
մէկ մասը՝ կերտը պարսկերէն է : (4) Խեղ . քաշուած ,  
Տճ . սախար : (5) Բարձրուղիշ . միւղերը վեր , շիփ  
չիտակ : (6) Ամբառնալ . բարձրանալ : (7) Ժանտատ-  
եսիլ . տգեղ , ահոելի տեսքով :

Ինչ անբարոյականութեան ճիւաղներ կը ծածկեն իրենց ետև, և համեստութեան քօղոյն տակէն ինչ լպիրշ<sup>1</sup> աչեր կը հային շատ անգամ:

Կինն աւելի շատ անբարոյական է այն երկիր-ներուն մէջ՝ յորս արանց բռնապետութիւնն նորա համար բանտեր շինած ու բանտապահներ կար- զած է<sup>2</sup>, քան յայն ուր ազատ է և արձակ:

Եւ քանզի բնութեան մէջ չիք օրէնք որ չունե- նայ զիւր պատիմն իւրեան դէմ զործուած յան- ցանաց համար, բոլոր այս երկիրներուն մէջ, մարդն զկինն անբարոյական ընելով՝ կրած է իւր զործոյն ընդդիմազործութիւնն, այն է՝ ինքն եւս անբարո- յական է եղած: Քանզի ստրկացուցած է<sup>3</sup> զայն՝ որ միայն կարէ զինքն ազատ ու մեծ զործել՝ ըս- տրկացած է և ինքն, ու մարելով զայն ջահն որ իւր հոգւոյն լուսատուն է՝ կուրացած է ինքն իսկ և խաւարի մէջ կը խարխափէ: Կինն լուծած է զվրէժն<sup>4</sup>:

Կուզես զկինն բարոյական էակ մի ընել, ազատ ըրէ զկինն :

Կրթութիւնն առանց ազատութեան թերի է եւ մեքենայներ ու կապիկներ միայն արտադրելոյ յատուկ :

Երբ ազատութիւն կը միանայ կրթութեան հետ,

(1) Լպիրշ. Խըրք: (2) Կարգած. գրած, որոշած: (3) Ստրկացուցած. գերի ըրած: (4) Լուծած է զվրէժը. զրէժը առած է:

այն ատեն կինն կը բարձրանայ այն վսեմ ճակա- տագրին յոր սահմանած է զայն բնութեան Արա- րիչն, այն ատեն ընտանիքն կը վերաշինի<sup>1</sup> ու կ'ազնուանայ բարոյապէս՝ և մարդկութիւնն ի հի- մանց և ի խորոց կը յեղաշրջի ի լաւն, ի զեղեցիկն, ի ճշմարիտն :

#### Ո. 6. Պերպերեան

#### 52

### ՈՒՆԱՅՆՈՒԹԻՒՆ ՈՒՆԱՅՆՈՒԹԵԱՆՑ

(Ճեզայիրեան Ամիրային դամբանականին յառաջարանը)

Միայն Առտուած է մեծ, եղբարք<sup>1</sup>, մանաւանդ աս մահուան ժամուն՝ երբ աշխարհիս մեծամեծ աշխարհականերու՝ երբ փառօք պերճացեալ մե- ծապանծ իշխաններու մեծութիւնը մահուան ցուրտ շիրմին տակ կը պաղի: Հնա, այս մահահամբոյր դազաղին մէջ ամեն մեծութիւն և ամեն փառք կը մարին և կը լուն: Աշխարհիս մեծութեան և հա-

(1) Կը վերաշինի. Նորէն կը շինուի: (2) Dieu seul est grand, mes frères եւլն. այսպէս կսկսի նաեւ Մասիլիոնի դամբանականը՝ արտասանուած ֆազդիոյ լուի ժԴ. մեծ արքային վրայ: Սակայն մեծ պարծանք է Հայ սրբազն ճարտարխօսին՝ որ Մասիլիոնի հաւասարած է իիթ այս պերճ դամ- բանականին մէջ: Եւ կարող ևնք ըսել աել տեղ գերազանցած իսկ:

բատութեան սահմանը հին է, ասկից անդին չ'անց-  
նիր: Աստուած միայն է մեծ, եղբարք և հարք  
պատուականք. մանաւանդ այս ատեն կզգանք ա-  
նոր մեծութիւնը՝ երբ ահա այսպէս մեծեր անշն-  
չացեալ կը տեսնեմք: Հոս աշխարհիս ամեն փառ-  
քերովը պերճացեալ Սողոմոն՝ այս տիսուր դազաղին  
մէջէն՝ «Ունայնութիւն ունայնութեանց» կը պոռայ.  
հոս՝ այս ցուրտ շիրմին տակէն՝ մեծն Արտաշէս՝  
«Աւաղ փառացս անցաւորի, կ'աղաղակէ»: Ո՞հ,  
աս յաւիտենականութեան դրան մուտքին մէջ  
մարդս հրչափ կը պզափինայ. այս կէտին ամեն  
ինչ որ Աստուած չեն՝ կոչնչանան . . . :

Աստուած միայն է մեծ, եղբարք, և միայն  
անփախճան: Երանի այն քրիստոնէից՝ որ Աստու-  
ծոյ նման մեծ ըլլալու երջանկութիւնը ունին: Այն,  
այս տկար մահացուն, այս հողազանգուած մար-  
մինը, որ աշնան հողմերէն տարութերեալ ազազուն  
տերեսի մը կը նմանի, որուն օրերը ստուերի պէս  
կ'անցնին կ'երթան, որ իր բաղձանքներուն ծայրը  
գերեզմանին ցուրտ քարը կը գտնէ, որ ուրախու-  
թիւն փնտուելով՝ այս սևերը և արտմութիւնները  
կը գտնէ, այս մահացուն ալ մեծ է . . . :

Երանի այն մարդոց՝ որ աշխարհէս շատ մեծ  
են: Այն, ով Քրիստոնեայ, աշխարհս քու մեծու-  
թեանդ առջին ոչինչ է. նայէ որ սա յաւիտենա-  
կան տունէն անցած ատենդ փոքրկացած չ'ըլլաս,  
քու ազնուականութեանդ կնիքն ճակտէդ սրբուած  
չ'ըլլայ:

Քրիստոս մեծ էր. Անոր սիրտը ահաւոր ժայռ  
մ'էր աշխարհիս արկածներուն մէջը տեղը զետեղ-  
եալ՝ որուն վրայ ամեն ալիք՝ ձախողութիւն եւ  
յաջողութիւն, հարստութիւն և աղքատութիւն կը  
փշրուէին ու կը խորտակուէին. ինքն անշարժ ու  
անխախտ կեցած: Անոր աստուածային աչքերը  
անմահութեան կայծակներ կը ցոլացնէին, ու այն  
կայծակնացայտ աչքերը միայն տառապեալ մարդ-  
կան հոգեւոր և մարմնաւոր թշուառութեանց վրայ  
արտասուաց կաթիւներ կը թափէին, անմահ ար-  
տասուք՝ որ իր դժուարընտել խաչին վրայ զվիխն  
փուշ պասկէն և ձեռացն ու ոտից բնեռներէն  
թափմբիած պատուական արեան կաթիւներուն  
հետ խառնուելով՝ շոգին երկինք Հօր Աստուծոյ  
զահը բարձրացաւ, ուր մեր կորստեան ձեռագիրն  
եղծեց:

**Ներսէս Վարդապետ Վարժապետեան**  
(Արդի Ս. Պատրիարք)

58

**ԵՐԿՈՒ ՔՈՅՑ**

(Ժողովրդական վեպ)

**Մեզնից շատ առաջ կար մի թազաւոր,**

(1) Անոր սիրտը ահաւոր ժայռ մ'էր աշխարհիս  
արկածներուն մէջեւու զետեղեալ: Ասկէց աւելի վը-  
սեմ խօսքով չէր կրնար յայտնուիլ Քրիստոսի մե-  
ծութիւնը:

Հոգւով դեռ արի<sup>1</sup> , զիսով ալեւոր<sup>2</sup> ,  
Մեծ ծով էր պատել նորա աշխարհը ,  
Ուկի ասացին զիտունք այն դարը<sup>3</sup> :  
Ունէր նա երկու մատաղնաս աղջիկ ,  
Մինը խիստ տըգեղ , միւսն զեղեցիկ :  
Մի օր տըգեղը ասաց միւսին .  
«Երթանք ծովի ափ , քուրիկ , միասին »:  
Սիրունը զընաց առաջից տրտում ,  
Տըգեղը ետնից ոխ պահած սրտում ,  
Հազիւ թէ ծովի ափին էր հասած ,  
Իր սիրուն քրոչ<sup>4</sup> զըլորեց նա ցած :  
Կանչեց կիսամեռ սիրունը ըըրից .  
«Քուրիկ իմ , քուրիկ , փրկէ ինձ մահից .  
Ես ունիմ տունը զեղեցիկ մանեակ ,  
Առ , էն քեզ լինի , պարզեւէ ինձ կեանք» . . .  
— Էն առանց քեզ էլ կարող եմ ստանալ ,  
Ինձնից փրկութիւն դու բնաւ մի յուսալ<sup>5</sup> :  
— «Քուրիկ , թէ այդ էլ քեզ չէ բաւական

(1) Արի . քաջ : (2) Ալեւոր . ճերմակ , ծերու (3) Ուկի ասացին զիտունի այն դարը . Բատ դիցաբանից ոսկեղար կ'ըսուէր աշխարհիս այն ժամանակն երբ Սատուռնոս եւ Յանոս կ'իշխէին իտալիոյ Լատիում դաւառին վրայ , եւ այն երկրին բնակիչները երջանիկ , անմեղ կեանք կը վարէին : Բայց յետոյ Պանդորայ տուփը՝ որուն մէջ վակուած էին չարիք՝ բացուելով՝ ամէն տեսակ թշուառութիւնք լցին զաշխարհ : Գրագէտները յաճախ կ'ակնարկեն ուկեղարը : (4) Քրոջ . փոխ . յոյրը : (5) Մի յուսալ .

Կուտամ քեզ ուկի պըսակ պատուական ,  
— Էն առանց քեզ էլ կարող եմ ստանալ  
ինձնից փրկութիւն դու բնաւ մի յուսալ : —  
Տըգեղի սիրտը դարձել էր մեռ<sup>1</sup> քար ,  
Քրոջ խնդիրքը թողեց անկատար :  
Զկնորսը ծովը ձըգեց մեծ ուռկան ,  
Բըռնեց մարմինը սիրուն աղջըկան ,  
Զըրիցը հանեց , զըրեց ափի մօտ ,  
Շատ ծաղիկ ցանեց վըրան ու շատ խոտ :  
Մի աշուղ<sup>2</sup> անցաւ՝ տեսաւ աղջըկան<sup>3</sup> ,  
Լացեց ու առաւ զըրեց ուսի վըրան .  
Տարաւ իրաւ<sup>4</sup> տուն ալդ անգին զիտը ,  
Զորացուց նորա մարմնի դիմի<sup>5</sup> հիւթը :  
Գեղեցիկ տաւիղ շինեց ուկերից ,  
Քաղցրաձայն լարեր հիւսեց մագերից .  
Երբոր ամեն բան պատրաստեց կարգին ,  
Գընաց արբունիքը տաւիղ ձեռքին .  
Երբ մըտաւ դամիճ ըըքեղ զարդարած ,  
Տեսաւ տըգեղին վեսի մօտ կայնած .  
Բացեց բերանը , լարերին խըփեց<sup>6</sup>  
Հիւրերի առջեւ քաղցրաձայն երգեց .  
«Հընչէ իմ տաւիղ , հնչէ համարձակ ,  
Հարազատ քոյրը խըլեց իմ պըսակ .

Փոխ . մի յուսար : (1) Ճեռ . ապառաժ : (2) Աշուղ . ժողովրդական երգիչ , բանաստեղծ : (3) Աղջկան . Փոխ . աղջիկը : (4) Իրաւ . իր : (5) Դիմի . խեցիկ կեցւ (գաւառաբարբառով) : (6) Խինց . զարկաւ :

«Լըսէ իմ ծընօղ , լըսէ , սիրական ,  
«Հարազատ քոյրը խըլեց իմ փեսան .  
«Լըսէ , ժողովուրդ , լըսէ անխըռով ,  
«Հարազատ բոյրը զըլորեց ինձ ծով » :  
Միւս օր դահիճքը խարոյկ շինեցին ,  
Մահապարտ քըրոջ մէջը զլորեցին :  
Հուրը պըլպըլաց , աղջիկը կանչեց .  
«Իմ մեղաց համար Աստուած ինձ պատմեց» :

Թամառ — Թարիպա

(1) Այս ժողովուրդական գէղեցիկ վէպին նման  
անթիւ զրոյցներ կան արեւելեան ազգաց մէջ՝ ո-  
րով այս լուսոյ որդիք կը կրթեն իրենց զաւակունք ,  
եւ կամ կ'զբօսնուն ընտանեկան յարկին տակ՝  
ձմեռ գիշերներ՝ բոլորուած վառարանին շուրջ , եւ  
ամառ՝ արծաթափայլ լուսնակին կամ աստղազարդ  
կամարին ներքեւ : Այս վէպերով կը բացատրեն Ա-  
րեւելեայք մարդկային ամեն կիրք եւ անոնց ար-  
գասիքը՝ խիստ սրտաշարժ եւ յաճախ այնպիսի տե-  
սիլներով՝ որոց աշաւոր վսեմութիւնը կը միցի ա-  
մենէն մեծ քերթողաց երեւակայութեան արտադ-  
րածներուն հետ : Ասոնցմէ ոմանց սկիզբը ծած-  
կուած է ժամանակին անթափանց մթութեան մէջ .  
կան այնպիսիք ալ՝ որ արիական ցեղերուն գրեթէ  
հասարակ ըլլալով՝ գուցէ այս ցեղերուն բաժան-  
մանէն իսկ առաջ կը պատմուէին իրենց մէջ Բամի-  
րի այն խորհրդաւոր սարահարթին վրայ՝ որ մարդ-  
կութեան այս մեծ որդւոց գրեթէ նախնական  
բնակավայրն եղաւ : Այս վէպերուն մեծ մասին մէջ  
գլուաւոր գեր կատարողներն են Տէվի կամ Դէվի ,

54

ԾՈՎՔ ԳԻՒՂ

Տիգրանակերտէն ի Զերմուկ և ի Զընքուշ վե-  
րադասծ էի , ուստի՝ Խարբերդու վրայօք պիտի  
անցնէի զայի : Զընքուշէն ինն ժամ եկած էինք ,  
կարաւանը՝ իւր օթևանք ըրաւ Քէյտուն զիւղը .  
Ես անցայ և ուղիղ արահետէն՝ խոտորելով՝ բարակ  
ուղիով մը՝ շատ բարձր լեռ մը եւանք . Կուզէի  
անպատճառ այն զիշերը ԾՈՎՔ զիւղը կամ ըստ  
թուրքաց ԿէՅԼՃԻԻՔ իջևանել : Բոց ու կրակ ե-  
ղած էր փափաք սրտիս մէջ , կը տոչորէլ հոգիս

որ ինչպէս գիտենք՝ արիական ստորին գիք էին ;  
Այս ժողովուրդական վէպերէն մեծկակ հաւաքա-  
ծոյ մը գրած են Բերայի Նարեկեան վարժարանի  
նախնական դասերու աշակերտք՝ իրենց իսկ գիտ-  
ցած կերպովը , իրեւ նիւթ սկզբնական շարադ-  
րութեան : Գոհութեամբ տեսած եմ որ տղայք  
մեծ ախորժով կը գրեն զանոնք եւ շատ աւելի օ-  
գուտ կը քաղեն այս կերպին՝ քան թէ կարդ մը  
վերացական նիւթերէ՝ զորս ոմանք կուտան փոք-  
րիկ աշակերտաց՝ եւ որոնք՝ անոնց գրելու ախորժը  
կը գոցեն ու միտքը կ'սպաննեն : Նոյն իսկ նախըն-  
թաց ոտանաւորի արձակ զրոյցը գտած եւ գրած  
են մեր աշակերտք :

(1) Կարաւան . Տէ . Ինվրան : Խումբ մը մարդիկ՝  
որ ցամաքէն կը ճամփորդեն միատեղ : (2) Արահետ .  
ուղիղ ճամբայ :

և մարմինս. այնպէս կզզայի՝ եթէ նոյն օրը չհասնիմ, չտեսնեմ, չհամբուրեմ այդ ջուրն ու հողը, պիտի մեռնիմ կաթօտակէզ՝ աչքս բաց մնալով :

Արդէն հնար չէր ձի նստել. կը քալեմ, կը փակեմ, կը թուիմ<sup>1</sup>, և ահա պաղ հով մը, բայլ մի ևս և ահա ԾՈՎՔԻ իւր ցանկալի երեսը ցըցուց . . . կարկամեցայ<sup>2</sup> . . . : Ո՞վ կարող է նկարագրել այն բուռն և խոր յուզմունքն որ տիրեց իմ հոգեկան և մարմնական բովանդակ մասանց վրայ: Ո՞վ իմ պաշտելի Շնորհաւոյն տուած առած, օրինուած ու օրհնած, աղօթած ու երգած տեղի, տեսարան ու հանդիսարան . . . : Այժմ կզգամ թէ մարդ ո՞ր աստիճան յափշտակութեան մէջ կը գտնուի՝ երբ իւր ամենէն աւելի սիրածին հանդիպի: Քարերու զլուխը քարացած մնացեր եմ, և ապա զետինը թաւալեցայ երեսացս վրայ: Կը փարիմ, կը զրկեմ, կը պագեմ, կսթափիմ, և այլ աչերս չվերցուցի երկինք: Երկինքէն բարձր փառք մը գտած էի:

Աչքովս ի ծովն, միշտ ի ծովն, շեշտ ի ծովն:  
Մհկ, դու էր չես ծիծաղիր:

#### ԾՈՎՔԻ

Բաներ կ'որոնեմ իւր մէջ՝ չցուցներ, հարցումներ կ'ընեմ իրեն՝ չպատասխաներ: Իւր ափանց

(1) Կը բալեմ, կը վագեմ, կը բոխիմ. Ինչ գեղեցիկ եւ ինքնեկ աստիճանաւորութիւն: (2) Կարկամեցայ. վրայտ կտրեցայ, քաշուեցայ:

ալիքներ՝ որ կը ծիծփան առանց հողմակոծութեան՝ առանց փոթորկի՝ նշան է թէ փոթորիկը զանի այնքան վեր ու վայր յուզած է, որոյ կուրծքը ուռչած է՝ և ծոցոյն խորերը կոծով լի, նման թըշուառ դշխոյի<sup>3</sup> մը՝ որոյ զլուխն ու դէմքը փայլուն երկի աղամանդներով, ուկեհուռ<sup>4</sup> նեղենակներով<sup>4</sup>, բազմեալ բարձրաշուք փղոսկրէ<sup>5</sup> զահոյից վրայ, արտաքուատ երեւոյթ երանելի և նախանձելի, բայց շարունակ արտասուեն իւր աչերը, ցաւն ու կնկիծն կրծէ ներսէն անոր սիրտն, լայ և հեծեծէ, բանզի կորուսած է նա իւր երկու աչաց լոյս երկու զաւակները, երկուքն ալ թազակիր զլուխներ, մին՝ փառք եկեղեցւոյ, միւսն փառք դիւցազնութեան: Ծովիկն աչքի ձեւ ունի, կոյսի մը աչքին՝ պիտի ըսէի, բայց ալ ճիշդ՝ մանկամարդ<sup>6</sup> այրւոյ՝ մը կը նմանէր. խորհրդաւոր զեղեցկութեամբ եւ շնորհքով զեղուն ախանողի մը, զոր արտասուքն աւելի հրապուրիչ կը զործեն, լերանց շրջանակի մը մէջ ամսիփուած, և ինչպէս սև ոսպ մը՝ աչքին բիբը, այնպէս կը մնայ ու կերևայ սև ու քայլայուած շէնք մը այս ծովուն մէջ, կղզեակ—դղեակին վրայ՝ Ս. Նշանի տաճարին աւերակն:

Գար. Ա. Մրուանձնեանց

(1) Հողմակոծ. Հովք ծեծուած: (2) Դշխոյ. արքայի կին: (3) Ուկեհուռ. ուկիապատ, ուկիով գործուած: (4) Ճեղենակ: Տճ. սօրդում: (5) Փղոսկր. Տճ. ֆիշիչի. (6) Մանկամարդ. Երկտասարդ (կնոջ կըսուի): (7) Այրի. այր չունեցող:

## ԾՈՎԻԿԻ ԿՂԶԻՆ

Գիշերն անքուն անցուցինք, արշալուսին նաւ նստանք կղզին երթալու, աւաղ աչերուս, ոև ու սպիտակ քարեր ցիր ու ցան՝ խարխալեալ<sup>1</sup> որմունք<sup>2</sup> ևեթ կան :

Համբնյը քարերուն, համբնյը հողերուն, համբնյը փլատակաց վրայ բուսած խոտերուն; Եւ ցօղն՝ մեր ԵՐԿՐԻ հոգւոյն արցունքն որ ամեն առաւօտ կ'իշնէր շաղախել կղզեկիս փոշիներն ու քարերու խմանքնէն: ծլած թուփերը, լզեցի, կրծեցի, ճաշակեցի, իմ ալ ցողերս թափելով հոն: «Դեռ յիսուն տարի յառաջ աստ կը բնակէինք ծովեցի Հայք, և նախ թերակղզի էր. մեզմէ շատերը այս աւագանը մկրտուած են» կ'ասէին իմ նաւիչներս: Լուսատիպ<sup>3</sup> մը պէտք էր ճիշդ այս պահուս, սոյն Աստուածաբնակ աւերակին և Աստուածաբեալ Ծովիկին տիսուր ու վսեմ տեսիլն տպէր, պատկեր՝ զոր աւելի կը կենդանացնէր արևուն ծագման քնքոյշ ճառագայթն, և լերանց ու ծառոց ստուեր-ները կը կախէր երկնափայլ ծովուն բիւրեղեայ ծոցոյն մէջ, այս պահուս՝ երբ ձկունք երամով կը

(1) Խարխալեալ. Փլվլած: (2) Որմունք. պատեր: (3) Եիմերին. Տճ. չազըլ քաշը: (4) Լուսատիպ. Լուսանկար, ֆօրօկրաֆ:

կայտոէին, երբ թոշունք թիու թիու կը թոէին: Բայց ինչու ամէնքն ալ անձայն էին: Վահ, երբ լոեր էր Ներսէսին բնարը «Զարթիք փառք իմ» երգելէն, զոր կը նուազէր Զուարթն հոգւով «ընդ Զուարթունա նոր երզս առեալ նորոգողին», եւ կը կրկնէին այս թեաւոր ալախօսիկ տիրացուք՝ «Ալէլուիա»՝ այն օրէն ալ լոած էին թոշնոց դայլայլիկք:

Ո՞վ կրնար բաժնուիլ ձենք ափ ու աւեր Ս, Նշանայ, ով կրնայ թողուլ զձեզ, քարինք և ալիք ԾՈՎՔ:— դղեկիս: Արդեօք որքան պիտի ապրինք դուք կամ ես, տայր ինձ երկինք այն երջանիկ առիթն կրկնելու անյագ համբոյրս և անհատ<sup>4</sup> արցունքս ի ձեզ:

Լերինք և եթերք ծովիկիս, ձեզ՝ որ արձագանգ տուած ու առած էր շնորհալի երգոց և մեղեղեաց Շնորհալոյն, ջուրք և թոշունք, ձեզ, որ զուարթ խայտանօք ազդած ու շարժած էր երկնային Աշուղին զզացմանց քնարին հոգեղէն թելերը:

Աստեղը և արեզ, ձեզ, որ պայծառ և շքեղ ճառագայթներով ոգեւորած էր պայծառ հոգին Հոգենուագին. «Առաւոտ լուսոյ, արեզակն արդար, առ իս լոյս ծագեամ» զեղգեղողին<sup>5</sup>:

Նոյն

(1) Անհատ, անսպառ, անհատնում: (2) Շնորհալոյն:

ԹՈՐՈՍ ԱՆԲԱՐ

Դեռ ցամաք չելած՝ հաւք մը կը տեսնեմ, սեւո-  
րակ փետուրով, բարակ վզիկով, զլորիկ զլխով՝  
զոր ծոած էր մէկ քով, թխորակ աչերով, սպիտակ  
լանջով ծնկները ծաղած զրոյն ալեաց վրայ կերե-  
րայ. սգաւորի մը կամ անզին կորուստ ունեցողի  
մը կը նմանի, բնութեան և առաւօտեան բոլոր  
զեղեցկութիւնն ու զուարթութիւնը իրեն վրայ  
չազդեր, անփոյթ հայեացը մը կը ձգէ աչքի ծայ-  
րով դէպ ի մեզ երբեմն : Մինակ՝ միայնակ է ինքն  
բոլորովին: Յանկարծ ծովուն յատակը կ'իջնէ կ'ան-  
հետանայ<sup>1</sup>, խորերը կը յուզէ, և ահա զրոյն երեաը  
կ'ելնէ պարապ և ունայն, միւնոյն տխուր տիպով  
ու դիրքով . . . :

Ի՞նչ կորոնես<sup>2</sup>, խեղճ հաւուկ:

— Ի՞նչ է այս թռչնոյն անունը, հարցուցի Ծո-  
վացի ընկերներէս : —  
Պատասխանեցին. «ԹՈՐՈՍ ԱՂԲԱՐ է իւր ա-  
նունը» :

Թորհս աղբար, առ նոր զարկ մը սրտիս . . . :  
Արդեօք որոյ անձնաւորութիւնն էր այն:

Գար. Վ.ր. Մրուանտեանց

(1) Կանիւտանայ. կը կորսուի: (2) Կ'որոնես. կը  
փնտուես:

ՎԵՏԱՀԱՐ ԱՄՈՒՍԻՆ

Առ վաղամեռիկն նազեկի<sup>1</sup>

Եկուր՝ այս պայծառ լուսնի տակ  
ի՞նչ անոյշ է երազել.

Մի տրտմիր, դեռ շատ մատաղ ես՝  
Մեռնիլ չէ այդ՝ այլ ննջել:

Եկիւր, նատինք ծովափին մօս,  
Զեռքդ թող ձեռացս մէջ,

ՔէՄՊէ՛, ըսէ անուրջներու<sup>2</sup> ինձ՝  
Ամփոփէ վարսրդ յել եւ էջ :

Լսէ՛, ՔէՄՊէ՛, ծովեզեր քով  
կը տենչան ապարանքներ,

Որոնց սեանց օդաթոիչ շարքը,  
Կրկնեն կապոյտ ալիքներ :

Կը բաղձան, անմեղ աղջիկ դու,  
Նորաթև իմ քովս եկած՝

Լուսարձակ սրահներու մէջ՝  
Ականջել տրտում նուազաց :

Կամ ի նիւս<sup>3</sup> հրաշունչ նաւու մը՝  
Ալեհերձ<sup>4</sup> արշաւելով

Այգեւէտ<sup>5</sup> տեսնել կըղղեակը՝

(1) Թակոր պէջ առ իւր կինն վաղամեռ: (2) Ա-  
նուրջ. երազ: (3) Նիւս. կոնակ: (4) Ալեհերձ. ա-  
լիքներ ձեղքելով: (5) Այգեւէտ. շատ այգի ունեցող.

Յանձանօթ ուրեք ի ծով :  
 Կամ ննջես՝ ճերմակ ճակտիդ վրայ  
 Ոլորուն վարսրդ ցանուած ,  
 Ու ձեռն ի ծնօտ քովդ հսկեմ ես՝  
 Հեշտ ցնորօք յափշտակուած :  
 Այլ վահ , այդ կիսատ ժըպիտը  
 Որ այտիդ վրայ կը պլալայ ,  
 Երկնաթոփէ հոգւոյդ մէկ հետքը  
 Մէկ ցոլմունքն ինձ կ'երևայ :  
 Այլ դու դեռ մյնչափ մատաղ ես ,  
 Այնչափ դալար ու սիրուն ,  
 Որ՝ չէ մահու՝ այլ քնոյ մէջ  
 Ընկդմեալ թուիս համբուն :  
 Եւ աղէխարշ կսպասեմ ես  
 Ոտնաձայնդ սանդուխն ի վեր ,  
 Եւ արծաթիկ քնբոյշ ծիծաղդ որ  
 Հրեշտակաց արծագանքն էր .  
 Կը դիմեմ անձկաւ սենեակըդ՝  
 Սրտարեկ դէտակն ընդ դուռն  
 Ո՞հ , Աստուած իմ , . . . հնս էր բոյնըդ  
 Բայց դու նւր ես , նւր՝ թոչուն :  
 Գլխիկոր օրորոցին վրայ  
 Դեռ մանկիկդ չպազիր՝  
 Որ հետն երկինք տանելու զքեզ  
 Կարծես իջաւ լոկ յերկիր :

(1) Համբուն . բոլորովին : (2) Աղեխարշ . աղիք-ները այրած , տրտում : (3) Տիկին Բէմպէ մեռաւ ծննդաբերութեամբ :

Եւ իսպառ մինակ թողեր զիս ,  
 Գիրկս անշունչ մարմինըդ կայ ,  
 Եւ երկնից դալուկ կապոյտը  
 Այտերուդ վրայ կը ցոլայ :  
 Սէրդ այն ծիածան կամուրջն էր ,  
 Որ երկրէս յանհուն սլացած՝  
 Անրջոց աշխարհներուն մէջ  
 Կ'առաջնորդէր իմ մըտաց :  
 Այլ փշրեցաւ , ու ստուերաց մէջ  
 Կը դանդաչեմ <sup>1</sup> թշուան կոյս ,  
 Արիւնոտեցան քայլերս ալ  
 Ընդ ժայռ և փուշ թաքթաքուր <sup>2</sup> :  
 Կոթնելով ապառաժի մը  
 Յոգնած ու անյոյս կը խորհիմ՝  
 Թէ ինչու երբ դու գնացիր՝ ես՝  
 Քաղցր հոգի , ես դեռ կ'ապրիմ :  
 Ի՞նչ , կենաց յանդնդախոր վիհ  
 Հազիւ բոյնըդ ոլորեցիր՝  
 Լնյս ճակատ հրեշտակ՝ մրրիկ մը  
 Քայլքայեց զայն ցան եւ ցիր :  
 Ի՞նչ , Հիւրի , երբ վարդերով լի՝  
 Պատմուածն քո օդային՝  
 Թռչուէիր զուարթ՝ կայծակ մը  
 Իջաւ կապոյտ քո ճակտին :  
 Ի՞նչ , Բէմպէ , կարօտցած սիրտը

(1) Դարտկ . գեղնագոյն , տժգոյն : (2) Դանդաշնեմ . կոյր գկուրայն , խարիսափելով քալել : (3) Թաքթաքուր . ծածկուած :

Երբ կոչէ զքեզ, մըթասքօղ՝  
Երբ զքեզ խնդրեն աչքերը՝  
Դարձնեմ պէտք է ի հող :  
Եւ ամայի սրահներուն մէջ  
Որ քեզմէ զուրկ մըթընցան՝  
Երբ յեղեղեմ՝ քաղցր անունը՝  
Շիրմէն տի զայ պատասխան :  
Դեռ երէկ գալկահար դէմքըդ  
Բազկացըս մէջ հանգուցած՝  
Մայր կուսան, կը մպտէիր ինձ՝  
Հոգիդ սիրով առլցուած :  
Եւ կ'ըսէիր ինձ. « Գարուն նոր  
Երբ վարդեր ցանէ չորս դին՝  
Դու, զաւակս ու ես՝ մէկ բոյն մը  
Առանձնանանք միասին,  
Նստինք հետդ ու հեշտ ցնորից մէջ  
Մեր հոգին թող ընկղմի ,  
Ու երկնախօս թոթովանօքը  
Թող մանկիկս ինձի մպտի . . . .  
Թէ զոնէ անշունչ մարմինըդ  
Գրկերուս մէջ թողուին ,  
Խաբէի թերեւս ինքինքըս  
Թէ դու իմս ես տակաւին :  
Բայց զքեզ՝ հի անպատում ցաւ՝  
Կը տանին ինձմէ՝ թէմպէս ,

(1) Մթասիօղ, մթնցած, մութ կոլսած: (2) Յեղեղեղ. կրկին կրկին յիշել, կանչել:

Ա՛հ, կզզմս թէ սեւ հողին տակ  
Մենիկ մնչիկ կը ննչես . . . :  
Եւ շիրմէդ անօսր ամպի պէս  
Դուրս կը խուժեն յիշատակք՝,  
Իրենց վարդաներկ այտերն  
Ըսքօղած՝ ի մութ դիմակ՝:  
Եւ զիսոյս վերեւ պտոյտքին՝ շուրջ  
Իբրեւ ծիծունք տարմատարմ՝,  
Ու զմայլած՝ կարծեմ հոգւոյդ հետ  
Դեռ ապրիլ մի քանի ժամ .  
Թէ անցինչ է այս վըճիոը  
Թէ անդարձ զնացիր ինէ ,  
Թէ հոգիդ հրեշտակներու հետ  
Ու մարմնիկդ ի սեւ հողն է ,  
Թէ ողջամբ երթ . . . որ աստղիկն ալ  
Քնքուշ տեսքդ արդ կը վայէ ,  
Տրտմակոծ նոճիներուն տակ  
Քունդ անուշ ըլլայ՝ թէմպէ :

Թ. Թերգեան

(1) Շիրմէդ անօսր ամպի պէս դուրս կը խուժեն յիշատակք, գեղեցիկ նմանութիւն Հոմերի՝ « ի մնականանց սլացեալ ծովուն զերդ շամանդալ ». վեեւ նկարագիր դից արագընթացութեան եւ նրբութեան: (2) Մթողած. գոյած: (3) Դիմակ. երեսը գոցելու քօլ, կեղծ դէմք: (4) Պոյշին. կը դառնան: (5) Տարմատարմ. խմբովին:

ԵՐԳ ՊԱՆԴՈՒԽՏ ՊԱՏԱՆԵԿԻ

Ծիծեռնակ , ծիծեռնակ ,  
Դու զարնան սիրուն թոչնակ ,  
Դէպի հւը , ինձ ասա՝  
Թոչում ես այդպէս արագ :  
Ախ , թըռիր , ծիծեռնակ ,  
Ծընած տեղս Աշտարակ՝  
Անդ շինիր քո բունը  
Հայրենի կտուրի՝ տակ :  
Անդ հեռու՝ ալեւոր  
Հայր մ՝ունիմ սըզաւոր՝  
Որ միակ իր որդուն  
Սպասում է օրէ օր :  
Երբ տեսնես դու նորա՝  
Ինձնից շատ բարեւ արա ,  
Ասա , թող նստի լայ  
Իւր անբաղդ որդու վրայ :  
Դու պատմէ թէ ինչպէս  
Աստ անտէր ու իւեղճ եմ ես՝  
Միշտ լալով , ողբալով  
Կեանքս մաշուել եղել կէս :  
Ինձի համար ցերեկը  
Մութ է շրջում արեղը՝

(1) Աշտարակ զիւղ . Ներաէս Ե . Երեւելի կաթո-  
ղիկոսի ծննդավայրը : (2) Կտուրի . չէնքի :

Գիշերը թաց աչքիս մինչ մըքարձ  
Քունը մօտ չը զալիս :  
Ասիր , որ չի բացուած  
Թառամեցայ մենացած՝  
Ես ծաղիկ գեղեցիկ՝  
Հայրենի հողից զրկած :  
Դէհ , սիրուն ծիծեռնակ՝  
Հեռացիր , թըռիր արագ ,  
Դէպ ի Հայոց երկիրը  
Ծնած տեղս Աշտարակ :  
(Քնար Հայկական)

ՍԷՏԱՆԻ ՊԱՏԵՐԱԶՄ

ԵՒ ՆԱԲՈԼԵՌՆԻ ԱՆՁՆԱՏՈՒՈՒԹԻՒՆԸ  
Կիյում արցայ առ Օկիւսքա Թագուհի

Պատերազմը կանուխ սկսաւ Պազէյլ զեղին կող-  
մէն՝ թէս թանձր մէզ՝ կար , և քիչ քիչ սաստկա-  
ցաւ : Հարկ եղաւ Պազէյլի ամեն մէկ տուները մի  
առ մի առնուլ . այս պատերազմը զրեթէ քոլոր  
օրը տևեց : Երբոր ժամ ութին Սէտանի առջեւ  
հասայ՝ մեծ թնդանօթներն սկսեր էին Սէտանի  
բերդը ումբակոծել : Այն ժամանակ թնդանօթի պա-

(1) Մէկ . ՏՃ . բուս : (2) Ռմբակոծել . թնդանօ-  
թի ոռոմբով ծեծել :

տերագին ամեն կողմ տարածուեցաւ և քանի մը  
ժամ տևեց՝ որոյ միջոցին մեր զօրբերը ոտն առ  
ոտն առաջ կերթային։ Թշնամւոյն բռնած զեղերը  
մի առ մի առնուեցան, և կրակի շրջանակը հետ-  
զիետէ Սէտանի բոլորտիքն ամփոփուիլ սկսաւ։  
Մեր կեցած բարձր դիրքէն նայելով՝ շատ ահա-  
ւոր էր պատերազմին տեսարանը։ Թշնամւոյն  
դիմադրութիւնը քիչ քիչ թունալ կսկսէր, զոր  
կրնայինք հասկնալ՝ անոր վաշտերուն զահավիժա-  
բար՝ զեղերէն ու անտառներէն ետ քաշուիլը  
տեսնելով։

Գաղղիացւոց հեծելազօրը քանի մը անզամ մեր  
հետևակազօրաց<sup>2</sup> գունդերուն վրայ յարձակեցաւ  
և անոնց մէջտեղերէն անցաւ դարձաւ։ բայց մեր  
զօրքերն իրենց դիրքն պահեցին, այնպէս որ պա-  
տերազմի դաշտը մարդոց և ծիոց դիակներով  
ցանուեցաւ։ Քանի մը կէտերու վրայ թշնամւոյն  
նահանջը<sup>3</sup> վախուստի կերպարանք առած էր.  
հետևակ, ձիաւոր, թնդանօթաձիգ՝ խառն ի խուռն  
իրար մղելով՝ քաղաքը և անոր շրջակայ տեղերը  
կը դիմէին՝ բայց դեռ նշան մը չէր երևնար հաս-  
կնալու թէ թշնամին այս յուսահատական վիճակէն  
դուրս ենել կուզէր անձնատութեամբ։ Ուստի  
հարկ եղաւ մեծ թնդանօթներով քաղաքը ոմբակո-

(1) Գահավիժաբար. ՏՃ. ամէկով։ (2) Հետեւակա-  
զօր. ուսքով քալով զինուոր. ՏՃ. բիստէ ասմէրի։  
(3) Նահանջ. ետ քաշուիլը։

ծել։ Քասան վայրկենի չափ ետքը քաղաքը շատ  
կողմերէն բռնկեր էր՝ որ պատերազմի դաշտին  
Ընդարձակ տարածութեան մէջ բռնկած քանի մը զե-  
ղերուն հետ զարհուրելի տպաւորութիւնը մը կընէր։  
Այն ժամանակ ոմբակոծութիւնը դադրեցնել  
տուի, և տեղակալ զնդապետ Պրօնսարը պատզա-  
մատոր դրկեցի ներմակ դրօշակով՝ որպէսզի անձ-  
նատուր ըլլալ առաջարկէ։ Ճամբան՝ Պրօնսար  
Պավիէրացի պաշտօնակալի մը պատահեցաւ՝ որ  
կուզար ինձ ծանուցանելու թէ Գաղղիացի պատ-  
զամատոր մը երևցէր էր քաղաքին դուռը՝ ներմակ  
դրօշակով։ Պրօնսար քաղաքն ընդունուեցաւ, և  
երբոր զլիաւոր հրամանատարը տեսնել կուզէր՝  
զինքը կայսեր ներկայացուցին՝ ի մեծ զարմացում  
իւր։ Կայսրն ինձ համար նամակ մը տալ ուզեց  
Պրօնսարի և հարցուց թէ ինչ պաշտօնով եկեր էր։  
«Քաղաքն և զօրքն հրաւիրելու որ անձնատուր  
ըլլան» կըսէ Պրօնսար։ «Որեմն, ըստ կայսրը,  
պէտք է Վիմբֆէն զօրապետին ներկայանաք՝ որ  
վիրաւորեալ Մաք-Մահոնի տեղ զօրաց հրամանա-  
տարութիւնն իր վրայ առած է»։ Իսկ ինքն իր  
օգնական Բէյլ զօրապետը պիտի դրկէր ինձ իր  
նամակովը։

Ժամը եօթն էր՝ երբոր Բէյլ և Պրօնսար քովս  
հասան։ Պրօնսար՝ Գաղղիացի պատզամատորէն  
քիչ մ'առաջ հասնելով՝ անկէ կրցայ ստուգիւ ի-  
մանալ թէ կայսրը Սէտանի մէջ էր։ Կրնաս զա-  
տել այս լուրին՝ իմ վրայ ըրած մեծ տպաւորու-

Թիւնը: Բէյլ վար ցատկեց ձիէն և իր կայսեր նամակը ինձ տուաւ՝ աւելցնելով՝ որ ուրիշ պաշտօն չունէր: Նամակը բանալէ առաջ ըսի անոր, «քայլ ես իբրև առաջին պայման կը պահանջեմ որ զօրքը գէնքերը վար դնէ:» Կայսեր նամակը այսպէս կ'սկսէր, «չկրնալով իմ զօրացս զլուխը մեռնի՝ սուրս ձեր վեհափառութեան կը յանձնեմ:» Մնացեալին համար ինքզինք իմ տրամադրութեանս կը յանձնէր: Պատասխան զրեցի թէ մեր մէջ այս կերպ տեսակցութիւն մը դժնդակ<sup>2</sup> էր ինձ, և կը փափաքէի լիազօր պատզամաւոր մը զրկել անձնատուութեան պայմանները որոշելու համար: Նամակն Բէյլ զօրապետին տալէ ետև քանի մը խօսք ուղղեցի անոր՝ իբրև հին ծանօթի՝ և այս դէպքն այսպէս վերջացաւ: Լիազօր<sup>3</sup> իշխանութիւն տուի Մոլթքէի՝ անձնատուութեան պայմանները որոշելու և կնքելու և Պիսմարքի ալ պատուիրեցի որ ներկայ գտնուի՝ երրոր քաղաքական խնդրոց վրայ բանակցիլ պէտք ըլլայ, յետոյ ձիով զացի կառքս նստայ և հոս եկայ (Պանտրէս՝ Սէտանի մօտ)<sup>4</sup> բոլոր ճամբուս վրայ հուրրաներու փոթորիկէ մ'ողջունուելով: Ամեն կողմէ մեր ազգային երզը կը լսուէր և ամեն անցած տեղերս լոյսեր վառելով՝ յանպատրաստից լուսավառութիւն<sup>5</sup> մը

- (1) Տրամադրութիւն. Հրաման, իշխանութիւն: (2) Գծնշակ. չափազանց դառն, Խիստ: (3) Լիազօր. Կատարեալ զօրութիւն ունեցող: (4) Լուսավառութիւն. Տէ. տօնանեան:

Ծրած էին: Միրալի<sup>1</sup> էր տեսարանը: Ժամը 11ին հոս հասայ և բանակին կինացը զինի խմեցի՝ որ այսպիսի յաջողութիւն մը ձեռք բերեր էր: Սեպտեմբեր Զին առաւուուուն՝ ժամ 8ին պատերազմի դաշտը զացի, ինչպէս որ ժամադիր եղեր էինք, և Մօլթքէ դէմս ելաւ առաջարկեալ անձնատուութեան պայմաններուն վրայ հաւանութիւնս ստանալու, միանգամայն իմացուց ինձ թէ կայսրն առաւուուն Սէտանէն ելեր Տուշէրի եկեր էր: Եւ որովհետեւ Նաբոլէոն ինձ հետ խօսելու կը փափաքէր՝ և Տուշէրիի մօտ փոքրիկ ապարանք մը կար պարտէզով, այն ապարանքը որոշեցի մեր տեսակցութեան համար: Կէս օրին Մօլթքէ, Պիսմարք քովս հասան ստորագրեալ դաշնագրով: Ժամը 11ին Ֆրիցի հետ ճամբայ ելայ և նշանակեալ ապարանքը զացի՝ ուր կայսրը զիս դիմաւորեց: Այցելութիւնը քառորդ մը տեսեց, երկուքիս ալ սիրտը ելած էր՝ իրար այսպէս տեսնելուս վրայ: Ասկէց երեք տարի առաջ Նաբոլէոնն իր զօրութեան կատարը<sup>2</sup> տեսնելէ ետև՝ այս մլոցիս սրտիս մէջ զզացածս չեմ կրնար բացատրել . . . : Ալ մնաս բարով կ'ըսեմ քեզ, սիրտս փղձկած<sup>3</sup> վերջացնելով այսպիսի նամակ մը<sup>4</sup>:

Թարգ. Կ. Ս. Խըբիւնեան

(1) Միրալի. Խիստ փափուկ, որտաշարժ: (2) Կատար. ծայր, գլուխ: (3) Փղձկած. ելած, տակն ու վրայ: (4) Որպիսի վեհ զգացում յաղթող զինուորի մը բերան: Ազնուական սիրտ ունեցող միայն կրնայ հասկնալ զայս:

60

## ՇՈՒՇԱՆ ՇԱԽԱՐՇԱՆԱՅ

Կուսանք Հայոց, նոր շուշանի, պար զազոյ  
 Տեսէք ի դաշտ Շաւարշան: մեծ Հայոց Ա  
 Պայծառ պատկեր կուսանաց  
 Հայոց պսակ պարծանաց  
 Ճակատն ի քող խորոտիկ՝  
 Ի հով տըւած խոպոպիք,  
 Տատրակ տոտամբ<sup>5</sup> մանտրուքալ  
 Ման զայ ի դաշտ ցօղափայլ:  
 Մեղըր կաթէ շըրթներուն<sup>4</sup>  
 Փայլկըտան աչքն սիրուն:  
 Կուսանք Հայոց նոր շուշան  
 Տէսէք ի դաշտ Շաւարշան,  
 Հիւսիսային մեր աստղիկ,  
 Արաւտանեաց գեղեցիկ,  
 Արեւնըման հայելի,  
 Արբայ դըստրիկ նազելի  
 Սիրասընունդն սանդուխտ  
 Որում արեւ ելքն ու մուտ՝

(1) Խորոշիկ. գեղեցիկ ( գաւառաբարբառու ) : (2)  
 Խոպոպիք. Տճ. զիւլիսիք. (3) Տուսամբ. ուղբով. տո-  
 սիկ կամ տոտին բառին հոմանիշ: (4) Շրթներուն: տի-  
 տիս. շըրթներէն: Այս տեսակ բացառական շատ  
 կայ գործ ածուած գաւառաբարբառաց մէջ:

Փափաքէին սրտմաշուկ՝ մաս պառ  
 Հասրն է եկիր շնորհաշուք: Ա թիժան  
 Կուսանք Հայոց, նոր շուշան՝ ուն  
 Տեսէք ի դաշտ Շաւարշան: պահան  
 Քանց զարուսեակ պսպղուն՝ մեթան  
 Ի մէջ մանտրիկ ամպերուն զազոյաք  
 Քանց վարդապրու արեւակ ու զան  
 Ի խնծորի տերեւակ,  
 Քանց երասխայ նունուֆար  
 Գլխիկն ի ցող շար ու շար ու զառ  
 Քամենն այլ զեղեցիկ  
 Նազի Սանդուխտըն բամբշիկ:  
 Կուսանք Հայոց, նոր շուշան  
 Տեսէք ի դաշտ Շաւարշան:  
 Սիպտակ սարերն յայնոր տես<sup>3</sup>  
 Հալին լինին կարմրերես:  
 Ծառք ու ծաղկունք տան պըպլուկ<sup>4</sup>

(1) Պապղուն. փայլուն. (գաւառաբարբառ): Ա յս  
 եւ հետագայ հինգ տողերուն աննման գեղեցկու-  
 թիւնը դիտեցէք. ինչներդաշնակութիւն, որպիսի  
 բնական գոյներ, ինչսրտագրաւ նկար առանց բըռ-  
 նազրուման՝ խուռն իրար մղելով եկեր են անզու-  
 գական բանաստեղծինդրչին տակ: Ա յս Շուշան Շա-  
 ւարշանայ քերդուածը՝ ըստ մեզ՝ Դ. Ալշան վար-  
 դապետի գլուխ գործոցն է՝ փափկութեան մասին:  
 (2) Բամբշիկ. թագուհի, տիկին: (3) Յայնոր եկ։  
 Վորս. ի տես նորա: (4) Պըպլուկ. բողբոջ. գիլիզ:

Խոսի ամեն պըլպըլուկ ,  
Նարկիզ՝ աչեր բիւր հանէ ,  
Ուր որ Սանդուխտ անցանէ .  
Յայնոր շլնչէն հաւասար  
Մածկեն ծաղկունք ձոր ու սար :

Կուսանք Հայոց, նոր շուշան  
Տեսէք ի դաշտ Շաւարշան :  
Բարձրապսակ ճակատներ՝  
Հողու հաւասար են եկեր,  
Ուսկի գոհար հատ ցանած՝  
Չորն են լերին հասուցած ,  
Եւ մարզբրտէ բարկ աւազ,  
Ուր որ անցնի հեզանազ<sup>1</sup>  
Հայոց օրտորդըն Սանդուխտ  
Տոտանց հետիին<sup>2</sup> զան ի յուխտ :

Կուսանք Հայոց, նոր շուշան  
Տեսէք ի դաշտ Շաւարշան :  
Բայց Սանդըխտոյ արժանի  
Չըկայ մին տեղ արքունի ,  
Յայնոր աչացըն կամար՝  
Յած զայ երկիրս ու խոնարհ ,  
Երկինքն ասէ . « իմ զահի՝  
Սանդուխտ պիտէք թագուհի »,  
Ծովն՝ « իմ ծըփանցըս ծիրան՝<sup>3</sup>  
Սանդուխտ պիտէք տայր հրաման » :

(1) Հեզանազ . անուշիկ նազելով ; (2) Հետկ . գոյս .  
Հետք . ՏՃ . իզ ; (3) Սիրան . գոյս . ծիրանի . դի-

Կուսանք Հայոց նոր շուշան

Տեսէք ի դաշտ Շաւարշան :

Բայց կայ մի մեծ քան զերկիր՝

Լայն՝ քանց ծովուն ծրփան ծիր ,

Եւ քան զերկիր բարձր անհուն ,

Պայծառ քանց լոյս արեւուն

Կայ մի ահեղ թագաւոր

Որում չըկայ չափ սինօր ,

Այն , եւ միայն այն պիտի

Փեսայ կուսին Սանդըխտի :

Կուսանք Հայոց նոր շուշան

Տեսէք ի դաշտ Շաւարշան :

Իւր լոյն դարպասն՝ է պատրաստ ,

Կարմիր կանաչ առագաստ<sup>2</sup> ,

Եւ աստղագարդ կապուտակ

Տատրակ տոտանցն է յատակ<sup>3</sup> ,

Ճապուկ<sup>4</sup> նորտերն են հրեղէն ,

Ուր որ նային՝ կայծ թափեն ,

տեցէք այս սքանչելի նմանաձայնութիւնը : Հոմերոս  
ալ ըսած է .

« Ելից հողմ զառագաստին ծոց՝ եւ ծըփանըն ծիր  
րանիք »

« Առ կողիւք նաւուն ուժգին գոչէին շուրջ ի գնալ  
իւրում : »

(1) Գարպան . պալատ , արքունիք : (2) Առագաստ .

Հարսի սենեակ : (3) Յատակ . քալելու տեղ : (4)

Ճապուկ . արագ , դիւրաշարժ : (5) Ճորժ , սերունդ ,

զաւակ , սպասաւոր :

ինչ որ իսուին՝ երգ է այն, և ամենայն .

կուտանք Հայոց նոր Շուշան

Տեսէք ի դաշտ Շաւարշան :

Ի Սանիրայ՝ սուրբ սարէն  
Փութայ փայեկն՝ Թաղէն,  
Երկնախօսիկ փեսաւէր՝  
Օրիորդին տայ հրաւէր,  
«Տէրն այն երկնուց եւ երկրի՝  
«Զոր պաշտէ քո մեծ քեռի՝  
Միրեց ըզբեզ, սըրբիկ կոյս,  
եկ, հարսնացիր ի Յիսուս» :

Կուտանք Հայոց, նոր Շուշան

Տեսէք ի դաշտ Շաւարշան :

Սանդուխտ ելաւ դարպասէն  
Ապշեց Հայոց տունն ամեն :  
Սանատրուկ հայրն որ լրսեց՝  
Ցուկի քաղտէն վայր վազեց,  
«Սանդուխտ, սիրուն իմ դստրիկ,  
«Ուրաննս դու քո հայրիկ .  
«Ուրաննս դու զԱնահիտ» ,

(1) Սանիր Պաղեստինի՝ Թաղէսս առաքելց հայութենիք : (2) Փայեկ . նախընթաց : (3) Փեսաւէր . Հարս առնող, հարսնեւոր : (4) Անահիտ . Հին Հայոց դիցամայր, պաշտպան պարկեշտութեան, առատութեան, ուստի եւ կանուանէր Ոսկիամայր, Ոսկիածին՝ սքանչելի անուններով :

«Պաշտէս զԱստուածն Հրէիդ»:

«Աշացըս լոյս ուկեթել ,

«Դեռ աչքս արտառուք չէր կաթել ,

«Քեզ համար՝ դուստր աննըման ,

«Գետեր յաշերս ի վայր զան . . .

«Սանդուխտ, ուզէ ինչ կուզես ,

«Արամազդաւ՝ քեզ տամ ես .

«Թէ Մեր երկիրն է պըզտիկ՝

«Զէնքս ու զօրքերս են հերիք .

«Թէ հրամես՝ դհւար իմ աղոր ,

Հայրիկդ ըլլամ քեզ զինուոր .

«Անոնւմ աղեղս ու երթամ

«Բոլոր աշխարհս քեզ որսամ,

«Զիսաքանն՝ ուզես թէ զկեսար ,

«Բոնեմ բերեմ քեզ հաւսար .

«Թէ ծովոն մէջն ուզենաս՝

«Բիւրեղ կանգնեմ քեզ դարպաս :

«Սանդուխտ, քու հայր քու զերի,

«Լուկ ի Հրէիդ կաց հեռի,

«Լրսէ ինձ, դուստր իմաստուն ,

«Լոյս իմ աչացս արեւուն ,

«Օտար հաւատոք մի պաշտեր ,

«Քու հօր զիսու սեւ մ'ուզեր .

«Սանդուխտ դստրիկ իմ սիրուն ,

(1) Հրէիդ . Թաղէսս առաքեալէն : (2) Արամազդ . Հայր աստուածոց՝ ըստ առասպելից : (3) Զիսաքան . Հոնաց արքայն :

«Ողորմէ հօրդ աչերուն»:  
 Կոյսըն կեցաւ լուռ յուշիկ,  
 Հապա հառչեց անուշիկ.  
 «Հմյր, քան ըզբեզ սիրելի անուն»,  
 «Զը կայ ոքիկ մ' ինձ յերկրի»:  
 «Բայց երբ զԱստուած իմ ճանչցայ»:  
 «Սէր՝ քան. զամեն մեծ զըտայ»:  
 «Պաշտէ զԱստուած քո քեռուն»:  
 «Հապա չերթամ ես հեռուն»:  
 «Բայց թէ ատես դու զթիսու»:  
 «Որ կեանք բերաւ մեր հոգուս»:  
 «Թէ զիս չուզես Քրիստոնեայ»:  
 «Թէ այլ խօսիս զԱնահտայ»:  
 «Սանդուխտ այլ չէ քո դստրիկ»:  
 «Սանատրուկ չէ իմ հայրիկ»:  
 «Յիսուս իմ հայր իմ փեսայ»:  
 «Այս իմ վերջին խօսքն ըլլայ»:  
 Զայս վերջին խօսքն երբ լըսեց՝  
 Սանատրուկ՝ դէմքըն ծածկեց.  
 Փերթ մի փրթաւ ի սըրտէն՝  
 Եւ հեռացաւ Սանդրիստէն.  
 Կանչեց նըման առիծու»

(1) Սէր քան զամեն մեծ գտայ. այսինքն գտայ սէր  
 մեծ քան զամեն (սէր): Նախ՝ յեղաշըսւթիւն կայ,  
 երկրորդ՝ զեղչում: (2) Դստրիկ, դուստր. արդէն  
 ըստած ենք որ այս բառը Պարսկերէն տուխրերէն  
 է:

Երդուաւ լուսնի ու արեւու»,  
 Զէտ ըզկայծակ սեւ ամպուն  
 Բերնէն փըչեց բօթ՝ մահուն.  
 Դողաց սարսեց Արպատան,  
 Սանդուխտ վազեց ի զընտան.  
 Կարծըր կոճղիկն ըրաւ զահ,  
 Զարդերն ամեն փայլեն մահ...  
 Կուսական քողըն սեւակ  
 Սիստակ ճակտին փայլէր թագ,  
 Բիւրեղ բազկացն աւզրանցան:  
 Պողվատ շըդթայք շըռընչան:  
 Սուրբ առաքեալն Հայոց լայր,  
 Կապից կուսին պազիկ տայր.  
 Երկուսն եկած միաբան  
 Փրկչին յերկինք փառք կուտան.  
 Զայն Սանդըխտին շարժէր սիրտ  
 Հայք թողուին զԱնահիտ:  
 Քընար քըրմին մընայր մունչ,  
 Լըսուէր սաղմոս հոգեշունչ:  
 Կուսանք Հայոց, նոր շուշան  
 Տեսէք ի դաշտ Շաւարշան:

(1) Լուսին եւ արեւ. արիական աղգերուն՝ որով եւ  
 Հայոց դիք էին վերջերը, թէեւ ի սկզբան արիք  
 միայն կը պաշտէին բարւոյ եւ յարի սկիզբները.  
 Որմզդի եւ Արհմենի անուամբ: (2) Բօթ. սեւ լուր.  
 Հրաման: (3) Կոճղիկ, կոճղ. դատապարտելոց ոտ-  
 քը մէջ սեղմելու հաստ փայտ. ՏՃ. թօմրութ: (4)  
 Ապրանցան, ապարանցան. ՏՃ. պիլկիկ:

Ահա եկեր կոյսն Հայոց  
Փրկչին երթայ հարան ի ծոց:  
Զէտ բարկ արեւ յարշալոյս<sup>1</sup>,  
Բենեզազարդ նազուկ կոյս պատ զարօն  
Կանգնէր պայծառ ի դիմաց  
ԱՐԵԱՅ հազար բիւր զօրաց.  
Գետին թընդայր ի հիմանց,  
Երկինք շարժէր ի նախանձ :

Կուսանք Հայոց, նոր շուշան

Տեսէք ի դաշտ Շաւարշան :

Սանատրըկոյ սեւ հրաման

Հնոցի ծըխոյն զայր նըման,

Կըծէր աչաց բարկ արտառնք,

Լային կուսանք եւ հարտունք :

Ի մօր զըրկին տրդայն լայր,

Մայրըն լալով յետ դառնայր,

Կըտրիմ տրդայ, ծեր հալւոր<sup>2</sup>,

Լայր ամեն Հայ սրգաւոր .

Կուսանք Հայոց, նոր շուշան

Տեսէք ի դաշտ Շաւարշան :

Ամենք կանչեն, «Թագուհի,

Ողորմէ ՄԵՐ աշխարհի,

Քո թագւոր հօրդ արեւուն,

Քո աննըման լուսերուն<sup>3</sup>,

(1) Բարկ արեւ յարշալոյս . այնքան ճիշդ նմա-  
նութիւն չէ կարծեմք, վասն զի արեւը բարկ չ'ըլ-  
լար արշալուսին ատեն : (2) Հայուր . ալեւոր, ծեր ;  
(3) Լուսերուն . աշոց :

Ապրիր, Սանդուխտ, եկ, ապրիր,

Մի բերեր մութ, մի մեռնիր,

Սանդուխտ, ամենս քեզ զերի ,

Ողորմէ ՄԵՐ աշխարհի»:

Սանդուխտ երկնուց լրսէ լոկ

Եւ լացերուն կայ անհող :

Լալով զինուորք յառաջ զան,

Զէնքերն ի յուս կու դրդան .

Շատ լարեցան աղեղունք .

Շատ թափեցան դիակունք :

Բայց չը զտաւ մահ տեղի

Ի զեղեցիկ Սանդուխտի :

Կուսանք Հայոց, նոր շուշան

Տեսէք ի դաշտ Շաւարշան :

Նըման ծաղկանց կարկտահար

Երբ նա դիտեց զօրս հազար

Զիրար զարկած եւ ընկած

Ու զմահ իրմէն սարափած,

Շարժեց զնակատըն սիրուն

Արտառնք ածեց աշերուն,

Եւ հառաչեց առ Յիսուս,

«Ճէր իմ, հրաման սուր հոգուս»:

Երիսասարդ մի յանկարծ

Կայծակնաթափ<sup>4</sup> սուր շողաց...

Ուսկից արդեօք էր եկեր,

(1) Կայծակնաթափափ . կայծակ թափող, կամ կայ-  
ծակի ուժ, արագութիւն ունեցող :

Դահիճ, թէ տաք սիրոյ տէր.

Երկինք՝ թէ հայրն էր ղրկած . —

Ոչ որ զիտէ զայս դիպուած :

Սուրբն շողաց մէկ մի փայլ՝

Սանդուխտ ծաթեց երեք այլ<sup>1</sup>.

Կարմիր կաթէր ի կըրծքէն,

Վարդեր բուան չորք դիէն,

Աչքըն կոկոն մանուշակ,

Բայց ինչ նայուածք անուշակ,

Ափկից շուշանք կիսափակ ,

Մէջ շրթներուն ինչ կըրակ :

Ի ծայր լերին Սանատրուկ

Հրեղէն կառքեր տեսնէք դուք .

Հոն երկնաւոր թագւորն այն՝

Հոն Սանդըխտոյ է փեսայն.

Զօրիորդն ՄԵՐ աշխարհի՝

Նախ քան զամեն վկայուհի

(1) Երեք այլ ( Փայլ ). զեղչումկայ : Դիտեցէք այս  
եւհետագայ վեց տողերուն անհամեմատ գեղեց-  
կութիւնը : (2) Մեզ այնպէս կը թուի որ հեղինակը  
լաւ կընէր եթէ իւր անմահական քերդուածը վեր-  
ջացընէր՝ մեջ շրթներուն ինչ կրակ տողով , միայն  
իւր աննման նագարավթ՝ « կուսանք Հայոց նոր  
շուշան , տեսէք ի դաշտ Շաւարշան » աւելցնելով ,  
վասն զի ասկէ աւելի երկարելը զդացման վասած  
է քանի որ գործողութիւնն ամբողջ աւարտած , ըն-  
թերցողը այլ եւս յագեցած է :

Ըստրեց իւր հարսըն կարմիր  
Հանեց թըրուց յերկնուց ծիր :

Կուսանք Հայոց , նոր շուշան

Տեսէք ի դաշտ Շաւարշան :

Թէրթեր ճերմակ ու կարմիր

Ներկեր երկինքն են և երկիր ,

Եէք կուսանք , ժողվեցէք

Վարդն ու շուշան զուգեցէք ,

Դըրէք դալար<sup>2</sup> զայն մարմին

Թաղէի հետ ի շիրմին :

Սանդնեխտ , Հայոց կոյս քնքոյշ ,

Հանգչէ ի հողս այս անոյշ ,

Կուսանք Հայոց , քեզ շուշան

Բերեն ի դաշտ Շաւարշան :

Պետնդ վարդապետ Ալիսան

61

ԽՐԱՏ ԱՌ ԵՐՈՒԱՆԴ

Մի որդեակ իմ , բնաւ ատեր

Քո թշնամին ,

Եւ այն անգութ , խաւար սրտեր

Որք չար կամին :

(1) Զուգեցէք . միացուցէք : (2) Դաշտ . մատղաչ :

Զի բարեսուն<sup>1</sup> հոգիք պարտին  
Յաւէտ ներել

Խւրեանց նմանն<sup>2</sup> — ամպարշտին  
Յաւէտ<sup>3</sup> ներել,

Որ Արարին՝ երկնից խորէն  
Սիրովն անհռւն<sup>4</sup>

Ներում շնորհէ մեզ փոխարէն  
Մեր մեղքերուն :

Իսկ ամէն օր՝ երբոր զիշեր  
Գայ ահարկու

Զգել յերկինս նսեմաստուեր  
Մի վերարկու,

Եւ դու երթաս քո ծնողին  
Մօտ, զերդ ի բոյն

Կըլին մտնել յայն անկողին  
Սպիտակազոյն,

Ուր մինչ ի լոյս մշիկ մշիկ  
Քըշըշըշալով

Քաշես հանդարտ քուն մ'անուշիկ  
Եւ անվրդով<sup>5</sup>

Ծունըր չոքէ, մեղմատարած<sup>6</sup>  
Բաց քո թեւեր,

Ուղղէ հեզիկ և կիսաբաց  
Աչերդ ի վեր :

(1) Բարեսուն. բարի մեծացած, բարի սնունդ  
ունեցող: (2) Լաւ էր նմանին: (3) Յաւէտ. միշտ:  
(4) Նսեմաստուեր. մութ, սեւ: (5) Անվրդով. հան-  
դարտ: (6) Մեղմատարած. մեղմով տարածուած:

Բաց սիրաբոյր<sup>1</sup> քո շրմունքներ  
Եւ քաղցրազին

Մրմնջելով լսէ — « Հայր մեր,  
« Որ ես յերկին,

« Աստուած հզօր և բարերար՝  
« Որ հայրական

« Սիրով լսես ձայնին խոնարհ  
« Փոքրիկ մանկան.

« Տուր այս զիշեր հրեշտակ մ'արդար  
« Ինձ պահապան՝

« Որ օրօրէ զիս անդադար  
« Իբրև պաշտպան,

« Մինչև շողերն<sup>2</sup> լուսազարդար  
« Արեգական

« Աւետեն ինձ և աշխարհի  
« Օր մ'ալ երջանիկ և բարի:

« Հայր բարերար՝ որ ես յերկին  
« Որպէս յերկրի,

« Շնորհէ նաև իմ հայրիկին  
« Օրեր բարի,

« Ինչպէս իմ մօր՝ որոյ հոգին  
« Ինձմով բերկրի<sup>3</sup>,

« Տուր իմ սրտին, տուր իմ մտքին  
« Եռանդ արի : »

Աղեքանդր Գ. Փանոսեան

(1) Սիրաբոյր. մէր բուրով: (2) Շողեր. ճառա-  
գայթներ: (3) Լուսազարդար. լուսով զարդարած,  
զարդարող: (4) Բերկրի. ուրախանայ:

## ԶՐՈՍԱՆՔ

**Ծիծաղ.** — Եւողէ<sup>1</sup>, Եւողէ, Եւողէ...

**Եւողոս.** — Աւասիկ եմ :

**Ծիծաղ.** — Ինչու այսքան տաք է այսօր օդն,  
Կը հրամայեմ քեզ զովացնել զայն անմիջապէս :

**Եւողոս.** — Անհնար է :

**Ծիծաղ.** — Ինչու անհնար է :

**Եւողոս.** — Որովհետեւ ոչ նուռուն քովս է, ոչ  
Բորէան, ոչ երոսն, ոչ Զեփիւռն<sup>2</sup>. ամենքն ալ  
Փախած են :

**Ծիծաղ.** Ո՞ւր Փախած են...

**Եւողոս.** — Կիրակի ըլլալուն պատճառաւ Թե-  
րեւս քիչ մը պուրակելու ելած ըլլան :

**Ծիծաղ.** — Զիս թողու դժոխային չերմութեան  
մէջ և երթալ ուրիշներուն զով նդ ծծել<sup>3</sup> տա՞՝ ե-  
րախտագիտութեան նշան չէ. ուստի կը հրամայեմ  
քեզ ձերբակալել<sup>4</sup> զանոնք և խիստ հարցաքննու-  
թեան ենթարկել :

(1) Եւողոս. հովերու աստուած : (2) Նոռոս, տաք  
հովի, Բորեաս, պաղ կամ զովարար հովի դիք էին.  
բայց ասոնք փոթորիկներ ալ կը յարուցանէին եր-  
բեմն : Իսկ երս եւ Զեփիւռն օժանդակներ էին  
առջիններուն, եւ ասոնց բոլորին հայր էր Եւողոս :  
(3) Ձերբակալել. բռնել :

**Եւողոս.** — Մասսենք որ իրենք իրենցմէ զան  
և այն ատեն տնօրինենք արժանն ու իրաւն :

**Ծիծաղ.** — Տաքէն ճաթինք մինչեւ որ զան,  
դուն փչէ քիչ մը :

**Եւողոս.** — Ես առաւօտէ ի վեր փչեցի... շունչս  
հատաւ, կարողութիւն չմնաց վրաս, ես խսկ մա-  
րուք և զով օդ ծծելու հարկ կզզամ. Եթէ կ'ուզէք  
դուրս ելնենք քիչ մը և պուրակինք դաշտերը :

**Ծիծաղ.** — Երթանք, բայց առանց ընկերի չեմ  
երթար ես, մեր հետն առնենք Արամազդն<sup>5</sup> :

**Եւողոս.** — Արամազդ զործ ունի :

**Ծիծաղ.** — Շատ լաւ, Պղուտոնն<sup>6</sup> հրաւիրենք :

**Եւողոս.** — Պղուտոնն ալ զործ ունի այսօր,  
բաւական հոգեփոխութիւններ<sup>7</sup> ունի կատարելու :  
Բազում աղերսազրեր տրուած են իրեն մեռեաբ  
կենդանիներուն կողմէն՝ որոնց խրաքանչլւրին ո-  
գին կը փափաքի ուրիշ կենդանւոյ մը մարմնոյն  
մէջ մտնել : Մրցիւնի մարմնոյն մէջ առիւծի ոգի  
պիտի դնէ, քանի մը կիներու մարմնոյն մէջէն  
պարկեշտութեան ոգին բառնալով՝ անոր տեղ ան-  
բարոյականութեան ոգի պիտի զետեղէ<sup>8</sup>. բաւական

(1) Արամազդ. աստուածոց հայր : (2) Պղուտոն .  
Դժոխոց աստուած եւ Եղբայր Արամազդայ : (3)  
Հոգեփոխութիւն . տեսակ մը կրօնական համոզում  
է ի Հնդկասաան, որ կարծեցնել կուտայ թէ մե-  
զաւորներու հոգիները շատ մը կենդանեաց մէջ կը  
մտնեն՝ մինչեւ որ անոնց մեղքը քաւուի՝ եւ կարե-  
նան առ Աստուած Երթալ : (4) Զետեղի. դնէ, տե-  
շաւորէ :

զրութիւններու մէջ աւելորդսբանութեան և տաղտկութեան<sup>1</sup> ոգի պիտի ներշնչէ<sup>2</sup> : Ուատի եթէ կը հաւանիք՝ երթամ կանչեմ Մոմոսն<sup>3</sup>, Բաքոսն, Սիդենոսն եւ Հիպոսն՝ և երթամնք:

**Ծիծաղ.** — Հապս Բարոյականնն :

**Եւողոս.** — Զեմ կարծեր թէ բարոյականն զուարժանայ անսանկ տեղեր :

**Ծիծաղ.** — Զէ, չէ, բարոյականն ալ հրաւիրէ,  
**Եւողոս.** — Գլխուս վրայ :

**Ծիծաղ.** — Յաւէրժինարսներուն ալ զրուգէ որ կտոր մը թէիր առնեն մեր ձկնավաճառէն, քիչ մը ապուխտ, զիշ մը օղի, մէկ երկու հաց դնեն կրղովի մը մէջ, վերջապէս դաշտը ճաշ պիտի ընենք, ինչ որ կրնայ առնուիլ առանց դրամի թող առնեն :

**Եւողոս.** — Հրամաններդ կը կատարեմ :

**Ծիծաղ.** — Պատուիրէ Աստղիկին<sup>4</sup> աղջիկներուն<sup>5</sup> որ իրենց պարահանդէսի հագուատը հազնին և պատրաստուին մեզի լնկերանալու :

**Եւողոս.** — Կ'ըսէմ :

(1) Տաղտկութեան, ձանձրութեան; (2) Ներշնչէ. առայ, ապեէ: (2) Մոմոս, ծաղրածութեան աստուած. Բաքոսն. գինույ աստուած. Սիդենոս. Բաքոսի գաստիարակը. Հիպոսն. քնոյ Աստուած: (4) Աստղիկ. գեղեցկութեան աստուածուհին: (5) Աստղկան աղջիկներն էին երեք չնորհքներ — Ակշակ, Էֆրոզին, Թալիա:

**Ծիծաղ.** — Զմունաս Մուսաներուն ալ ըսել որ իրենց ամենաշքեղ զգեստներն հազնին և պատրաստ ըլլան :

**Եւողոս.** — Զեմ մոռնար :

**Ծիծաղ.** — Գնա ուրեմն պատուէրներս կատարէ :

**Եւողոս.** — Կ'երթամ... ահա Բարոյականն կուզայ :

**Բարոյական.** — Դարձեալ հրամաններ կուտաք այսօր :

**Ծիծաղ.** — Այս, եղբայր բարոյական, դարձեալ հրամաններ կուտամ... կը նեղանամ այսօր, բնաւ հով չկայ, բոլոր հովերն առեր քալեր են : Զանձրացած նաեւ կենդանիներու զուարծութիւններուն վրայ դիտողութիւններ ընկելէ, որոշեցի զուարճանալ այսօր : Միտքս դրի գետափի մը դալարեաց վրայ վարսագեղ<sup>1</sup> ուռիններու հովանսոյն տակ նատիլ եւ գետին երկու ափերէն փոխասացութիւնն ընող պլառուներուն գեղգեղանաց<sup>2</sup> միայն զոհել այսօր իմ ականջներս<sup>3</sup> որ մաշեցան ամեն օր ստութիւններ, շողոքորդութիւններ, շահադիտական յարզանքներ լսելէ : Ականջներուս համար օդափոխութիւնն մը անհրաժեշտ պէտք է :

Յ. Յ. Պարանեան

(1) Վարսագեղ. գեղեցիկ ոստ եւ տերեւ ունեցող: (2) Գեղգեղանի. անուշ երգ:

## ՎԱՐԺԱՐԱՆՔ ԱՆԳԼԻՈՅ

Ազնիւ ունկնդիրներ,

1880 Օգոստոս 8 ին, Լօնտոնի փողոցներէն միոյն  
մէջ պատահեցայ մի դպրոցական թափօրի : Մա-  
տաղ աշակերտուիիներ, ոսկէիներ եւ վարդերես,  
կ'ընթանային համահասալ<sup>1</sup> զոյգերով : Սրնզահար-  
ներ կ'առաջնորդէին զանոնի՝ ցնցելով անցորդներն  
իրենց սուր նուազներով: Դեռահաս բանակն պար-  
զած էր զոյնով, չափով եւ ձեւով տարբեր դրօշ-  
ներ, զանազան արձանազրութիւններով պմնուած<sup>2</sup>.  
ասոնք էին ամենապարզ խրատներ, ամենապարզ  
ոնով արտայայտուած. զի բնչ հարկ զրական յա-  
ւակնութեան<sup>3</sup> երբ մանկութիւնն է որ կ'ունկնդրէ<sup>4</sup>:  
Դրօշակներն էին անուանական, զի անզօր օրիոր-  
դիկներ չէին կարօղ տոկալ ծանր բեռի . իրենք  
կը բռնէին ձողերն՝ այլ ոստիկաններ կը բառնային  
զանոնք : Գլխաւոր դրօշն կը կրէր սա արձանա-

(1) Համահասալ. մի եւ նոյն համակով: (2) Պըն-  
նուած. զարդարուած: (3) Յաւակնութիւն. իւր  
վրայ բարձր կարծիք ունենալ, մեծ պահանջում-  
ներ՝ գիտութեան, յատկութեանց մասին: (4)  
Կունկնդրէ. աւելի լաւ է ըսել ունկն կը դմէ, զի  
ունկնդրէն բաղադրութիւնը չեմք կարծեր որ մեր  
լեզուի օրինօք արդարանայ:

զրութիւն, կարմիր կերպասի վրայ ճերմակ տա-  
ռերով. ՓՈՒՐԻԿ ԱՂՋԻԿՆԵՐ, ՍԻՐԵՑԷՔԻՔ ԻՐԱԲ:  
Այս խրատ չէր մնացած ապարդիւն, որպէս կը  
վկայէին իրենց սիրազեղ դիմակներ, յայտարար  
ներքին երանութեան: Ժողովուրդն կը հետեւէր  
զուարթ կարաւանին, այր և կին պատուհաններէն  
կը դիտէին զայն, և ոստիկաններն, Լօնտոնի պա-  
հապան հրեշտակներն, կը կասեցունէին կառքերն,  
որպէս զի կրթական արշաւն կատարուէր անխա-  
փան: Տեղեկացայ թէ աշակերտուիիններն դպրո-  
ցէն, ուր ներկայացած էին բննութեան, կ'երթային  
եկեղեցին, ուր պիտի ներկայանային մրցահան-  
դէսի :

Այս դպրոց կը պատրաստէր աշակերտուիիններ  
մի բարձրագոյն հաստատութեան համար, զոր հիմ-  
նած էր նշանաւոր տիկիններէ և օրիորդներէ բաղ-  
կացած մի ընկերութիւն: Աշակերտուիիններն լուրջ  
բննութիւններէ յետոյ կ'ընդունուէին այդ հաստա-  
տութեան մէջ, որ ունէր յարաբերութիւն Լօնտոնի  
համալսարանին հետ և կ'աւանդէր՝ մայրենի լիզ-  
ուէն զատ, Լատիններէն, Երայեցերէն, Ֆռանսերէն  
և Ալէմաններէն. նաեւ հոգէբանութիւն<sup>5</sup>, առողջա-  
բանութիւն, զրագիտութիւն, տրամաբանութիւն,  
սահմանադրական պատմութիւն, իրաւագիտու-  
թիւն, ուսօղութիւն, բնագիտութիւն, բնալուծու-

(1) Հոգեբանութիւն. գիտութիւն մը՝ որ կը խօսի  
մոքի եւ սրտի կարօղութեանց վրայ:

թիւն, երկրաբանութիւն, ճարտարապետութիւն եւ  
զգագրութիւն :

Այս քննութիւններ՝ որոց կ'ենթարկուի Բրիտա-  
նական ուսանօղն, կը թուին լինել բաւական խիստ՝  
թէեւ Օքսֆորտի 24 եւ Գէմպրիճի 17 վարժա-  
րաններէն ոմանք աշակերտի ընդունելութեանն  
համար կը շատանան<sup>1</sup> թէեւ կամ կամաւոր փոր-  
ձերով, որբ կը յիշեցունեն փաստաբանութեան  
քննութիւններն : Վարժարանի վարչական խոր-  
հուրդն ամեն տարի կը հրաւիրէ օտար՝ և հետևա-  
պէս նուազ ողոքելի ուսումնականներ, կառարե-  
լու համար տարէկան և աւարտական քննութիւններն.  
այդ զիտուններ կը հարցաբնիւն ուսանօղ-  
ներն և անոնց կ'առաջսրկեն շարագրութիւններ,  
զորս կը սրբագրեն և կ'աստիճանին անաշառա-  
պէս . քննիչներն վարչական խորհուրդէն կը վար-  
ձատրուին, ոչ թէ սուրճով կամ օշարակով՝ որպէս  
մեր մէջ, այլ զիրուկ զումսրներով : Լօնոնի հա-  
մալսարանն Բրիտանական ազգի երկրորդական  
և բարձրագոյն կրթութեան կեդրոնն, է մի մարմին  
որ կը կատարէ քննութիւններ և կը բաշխէ աս-  
տիճաններ, առանց դասախոսելու. ունի ամեն ճիւ-  
ղի համար բազմաթիւ քննիչներ, և ասոնք լուրջ  
քննութեան կ'ենթարկին այն աշակերտ և աշա-  
կերտուիր որբ կը ցանկան ստանալ զեղարուեստի,

(1) կը շատանան . բաւական կը համարին :

զեղատառի<sup>1</sup>, զիտութեան, իրաւագիտութեան,  
բժշկութեան և վիրաբուժութեան աստիճաններ :  
Յայտնելու համար թէ որբան դաժան է այս փորձ,  
պիտի պատմեմ թէ աշակերտուհին, որ Լօնտօնի  
համալսարանէն կրնայ ստանալ լոկ զեղարուես-  
տի զեղատառի և զիտութեան աստիճաններ,  
նախնական վկայականին արժանանալու համար  
պարտաւոր է տալ մի քննութիւն՝ որ կը զրաւէ  
5 օր կամ 10 նիստ կամ 28 ժամ, և կը տարած-  
ուի անկերէնի, ֆռանսերէնի, ալէմաններէնի, ի-  
տալերէնի, լատիներէնի, յուներէնի, բրիտանական  
գրականութեան և պատմութեան, նոր աշխարհա-  
գրութեան, ուսողութեան<sup>2</sup>, քննազիտութեան, քննա-  
լրուծութեան, բուսաբանութեան և բուսական քննա-  
խօսութեան վրայ, աւելորդ է յարել թէ նա, ար-  
ժանանալու համար բարձրագոյն վկայականին,  
պարտաւոր է տոկով մի ծանրագոյն քննութեան,  
որ նախորդ ուսումներէն զատ կ'ընդգրկէ<sup>3</sup> տրա-  
մաբանութիւնն, իմաստասիրութիւնն, մարդկային  
բնախօսութիւնն, երկրաբանութիւնն, հնախօսու-  
թիւնն, տնտեսագիտութիւնն, ներդաշնակութիւնն  
եւ երգագրութիւնն :

(1) Գեղատառ . Գալլ . belles-lettres . Հայերէն կը ս-  
ուի նաեւ զեղեցիկ դպրութիւն, կամ գրագիտու-  
թիւն . (2) Ուսողութիւն . մաթէմաթիքա . (3) Կ'ընդ-  
գրկէ . Ֆռանսերէն embrasser բառին հայացումն,  
որ կը նշանակէ՝ իր մէջ ունի, կը պարունակէ :

Քենութիւնն կը շարունակուի դպրոցական շրջանի աւարտէն յետոյ իսկ, երբ ուսանօղն ուզէ թեւակոխել՝ աշխարհի մէջ : Բրիտանական կառավարութիւնն, որ իւր տրամադրութեան տակ ունի ամբաւ պաշտօներ ծովի և ցամաքի վրայ, մըրցման կ'ենթարկէ այն զանազան անձեր որք կը ներկայանան մի որ և է պաշտօնի համար, և այդ պաշտօն կը յանձնուի արժանագոյն երիտասարդին: Այսպիսի պաշտօնեայներ կրնան օգտագէս ծառայել ազգին իրենց քաղաքային կամ զինուորական ասպարէզի մէջ, զի ունին իրական արժէք և յաւէտ կամ նուազ խոստովանելի թեւարկութիւններ<sup>3</sup>: Քննութեան խստութիւնն կը դրդէ ուսանօղներն աշխատիլ յարատե, մանաւանդ որ վստահ են թէ դպրոցէն յետոյ չը պիտի դատապարտուին անգործութեան, այլ պիտի զրաւեն մի ընկերական կացութիւն որ համապատասխանէ իրենց կըրթական աստիճանի :

Ուսանօղն, քննութեան խթանէն զատ, ունին նաև վարձատրութեան խթանն, զի Բրիտանական մրցահանդէսներն են զրաւիչ և խրախուսիչ : Ամեն մրցահանդէսի կը հրաւիրուի նախագահել մի նշանաւոր անձ, ոչ թէ եկեղեցական՝ որպէս մեր մէջ, այլ աշխարհական, որ պարզեւի և մրցանակի բաշխումն յետոյ կը ճառէ մի ո և է հանրա-

(1) Թեւակոյսել. մտնել, սկսիլ: (2) Թեւարկութիւն. պաշտպանութիւն:

յին խնդրի վրայ, քաղաքական ակնարկումներով համեմելով՝ իւր բանախօսութիւն : Արժանագոյն ուսանօղներն կատանան թանկագին շքադրամներ, ճոխ զիրքեր, զանազան զումարներ, տարեկան հասոյթներ և կենցական<sup>2</sup> թոշակներ :

Մինաս Զերազ  
Կըրական դասեր

## 64

### ԱՂՔԱՏ ԿԻՆ

(Դաղղիերկենից)

Յուրածը փչեց, ձմեռ սաստիկ,  
Զիւնը ծածկեց զետինը,  
Ամենայն մարդ մտաւ իւր տուն,  
Պատատարվիլ ցրտիցը:  
Ժամի դռնում դողդողալով  
Կանգնած է մի աղքատ կին,  
Նորա հանդերձը պատառ պատառ,  
Զունի շապիկ իւր հազին<sup>3</sup>,  
Անհամարձակ նա իւր ձեռքը

(1) ζαմենել. Φωτ. assaisonner. կերակուրը համովքընելու համար այլ եւ այլ բաներ դնել մէջ. այս բառը յաճախ կը գործածուի գրականութեան մէջ: (2) կենցական. մինչեւ կենաց վերջ: (3) իւր հազին. հագին. հագնելու:

Պարզում է անց կացողին՝ —  
« Ողորմութիւն արէք , պարոն ,  
Անտուն անտէր աղքատին : »  
Զեզ , սիրելիք , ասեմ ճգ էր  
Այս խղճալի աղքատը ,  
Այն ցրտումը ոտաբորիկ  
Կանգնած ժամի դռնումը .  
Շատ ժամանակ դեռ չէ անցել ,  
Երբ նա փառքով ու պատուով  
Ման էր զայս փողոցներում  
Իւր սեպհական կառքերով .  
Այժմ , վախով նա իւր ձեռքը  
Պարզում է անց կացողին , —  
« Ողորմութիւն արէք , պարոն ,  
Անտուն . անտէր աղքատին : »  
Մինչ թատրոնում յայտնվում էր ,  
Մինչ խաղում էր հանդիսում ,  
Դղրդում էր թէատրոնը ,  
Նա դափնիք շատ էր հնձում .  
Փողովուրդը հաւաքվում էր  
Մօտ թատրոնի պատշամբին ,  
Զէր կշտանում նայիլ նորա

(1) Անց կացողին . անցնողին : (2) Յայտնվում էր .  
Երեւան՝ դուրս կուգար : (3) Շատ դափնիք հնձել .  
շատ յաղթութիւն տանիլ , պատիւ վաստկիլ . բա-  
նաստեղական գեղեցիկ ասութիւն մ'է՝ յաձախ  
գործածուած :

Քնքրյշ , չքնաղ երեսին .  
Այժմ , նորան չեն ճանաչում ,  
Մոռացել են բնաւին —  
« Ողորմութիւն արէք , պարոն ,  
Անտուն , անտէր աղքատին : »  
Ամենայն օր նորա դռնում  
Կանգնած էին շատ կառքեր ,  
Միշտ հացկերոյթ , ընթրիք , զինի  
Նուազարան ու տաղեր .  
Ամենայն ոք ցանկանում էր  
Լինի նորա բարեկամ ,  
Ամենայն ժամ նորան բաց էր  
Շոայլ բսակը մեծատան ,  
Այժմ զրկված ամեն բանից  
Չունի անզամ հացի զին —  
« Ողորմութիւն արէք , պարոն ,  
Անտուն , անտէր աղքատին : »  
Ամենայն օր իւր մարմինը  
Անուշանոտ շրերով  
Լուանում էր , մազը սանտրում  
Կրիայի սանըրով ,  
Նա հազնում էր բեհեզ , կերպաս ,  
Դիպակ , թաւիշ թանկազին .  
Նա չզիտէր ինչ ասել է  
Արծաթի կարօտութիւն .  
Այժմ անլուայ , մազերն արծակ ,

---

(1) Դիպակ . ազնիւ կերպաս մը , ՏՃ. Տիպա : (2)  
Արծաթի . դրամի :

Չունի հազուստ՝ թէեւ հին, —  
 « Ողորմութիւն արէք, պարոն,  
 Անտուն, անտէր աղքատին : »  
 Նորա շքեղ ննջարանում  
 Բնակվում էր Աստղիկը,  
 Նորա սրտին փայփայում էր  
 Նորան՝ ամբողջ գիշերը . . .  
 Ախտաբորբոք երիտասարդը  
 Խրեանց անձը երշանիկ  
 Կը հաշուէին թէ լինէին  
 Նորա ձեռքում խաղալիկ . . .  
 Ա. յժմ փողոցում քնում է նա  
 Խոնաւ պատերի տակին, —  
 « Ողորմութիւն արէք, պարոն :  
 Անտուն, անտէր աղքատին,  
 Ժամի դռնում նա կանգնած է  
 Աչքերը կոր, վիզը ճուկ,  
 Նորա նախկին բարեկամքը  
 Չեն ասում նորան, « Խեղճնկւկ,  
 Եկ դու մեր մօտ, մեր կամոքեմք  
 Քո վիճակի դառնութիւն . . .  
 Կը թուլացնենք ճակատազրիդ  
 Խիստ հարուածի սաստկութիւն:  
 Նա տանում է տառապելով  
 Այս սոսկալի վշտերին —

(1) Նորան. փոխանակ զնա: Այս գործածութիւնը օրէնք դարձած է Ռուսահայոց լեզուին մէջ:

« Ողորմութիւն արէք, պարոն,  
 Անտուն անտէր աղքատին:

Նալբանդեանց

65

### ԼՈՒՍԿԱՅՆ ԳԵՐԵԶՄԱՆԱՅՑ

Այ իմ լուսնակ գեղեցիկ, աստուածավառ դու  
 լապտեր,  
 Զոր առաջնորդ զիշերոյ դըրաւ յերկինսինքն տէր.  
 Կոյր մթութեան աչք անփակ, սըրտիս այլ դու  
 աչք կուտաս  
 Երբ շողշողուն շըդթայով կախուած շարժիս յիմ  
 վըրաս .  
 Քո թելն՝ երկնից արծաթէն հիւսած, պատրոյզդ  
 ալ ոսկի,  
 Ադամանդէ կայծակներ սփուես զաստղերդ չորս դիօ  
 Եղիմեղրի նրման կաթ մի յամանէդ յիս թափած  
 Կու խաղաղէ կըրքերս զինչ ալիք լըճիս հանդարտած:  
 Ո՞հ, հնց պայծառ էիր դուն կենացդ երկրորդ  
 զիշերին՝  
 Երբ նոր քաշուած Աստուծոյ ճախարակէն ընդ  
 երկին,

(1) Պատրոյզ. Տճ. Քիրիլ: Այս եւ յետագայ եր-  
 կու տողերը խիստ գեղեցիկ նմանութեամբ բա-  
 ցատրուած են:

Ո՞հ, մնց փայլուն էր քո լոյսն՝ երբ առաջին այն  
անզամ  
գիշերազուարճ պըլպուիկըն ձըզեց ձայն երկ-  
նահամ<sup>1</sup>.  
Շունչըն պայծառ քեզ նըման հովտէ հովիտ կու  
խաղայր.  
Հեղիկ հովով թունդ ելած մաքուր առուակըն  
հեւայր<sup>2</sup>,  
Զը կայր ականջ հողեղէն որ զայն լըսէր ու փառք  
տայր,  
Միայն հրեշտակք լըսէին և շարժէին ըզ ըեզ փայր.  
Եւ դուն լըոիկ չափեցիր զանամպ երկնից կէս  
բոլոր,  
Ծով ու ցամքի վարագոյր բացեր, ներքեւ մըտար  
իսոր,  
Երբ արեգակըն կու զայր հրեղէն ոտօքն յօդս  
ի փազ  
Զարշալուսոյ ցող սփոէր և զառաւօտըն հըրամազ:  
Կացիր, մըեւ, յետ կացիր, մ'ելներ յերկինքըդ  
կապոյտ  
կաց, կաց, լուսնակ դու յառաջ, լեռնէ ի լեռ սա-  
րէ սար,  
Մէջ ձորերուս, խորերուս անցիր յուշիկ հաւասար.  
Հետ քեզ ունիմ ես զանգատ, քեզ նահապետն  
ունի բան,

(1) Զայն երկնահամ. աղէկ ձեւ չէ, անբնական է՝  
որով եւ անհամ: (2) Ի՞նչ հիմանալի փափկութիւն  
ունի այս տող:

Սիրտըն յերկուս է ճըղքած և ցաւերն, ո՞հ, զա-  
նազան.  
Պայծառ լուսնակ, մի փախչիր թէ տրամութեան  
լըսես ձայն,  
Յաւած սրտի մխիթարանք ես դու կանզնել յեր-  
կինս այն.  
Ման զաս յերկիրն եղեմայ, բայց ոչ ի հինն այն  
երբ երջանիկ էր դեռ մարդ, լոկ սէր ու կեանք  
կու յիշէր,  
Ճերմակ ճաճանչդ յայնժամ տաք էր ըըրերուն ու  
ծաղկանց,  
Աւր որ կաթէր քու շաղիկ՝ կենդանութիւն էր ա-  
նանց.  
Դարձիր նայէ, հիմ, ի վայր, նայէ ի փէշ սարերուս  
նայէ ի տափ<sup>3</sup> տաճարիս, և ի հողըրանք գեղերուս...  
Ա՞հ, գերեզմանին են Անոնց՝ որ ոչ նս են յաշ-  
խարիի,  
Մաշած նշխարք մեր հարանց՝ թաղուած ի խոր  
խաւարի:  
Անոնդ Վարդ. Աղիւան

(1) Հիմ, ի վայր. Փոխ. Հիմա ի վայր: (2) Տափ.  
Հարթ, տափակ տեղ. աւերակ:

## ՄԻԾԱՂԻՆ ԶԲՈՍԱՆՔ

**Ծիծաղ.** Եկէք, ընկերներ, նատինք դալարեաց վրայ որոնց վրայէն Զեփիւռն միայն անցած է :

**Սիդենոս.** Այն, նատինք և խմենք բարոսին պատուական զինիէն՝ որուն վրայէն քառասուն աշուններ անցած են :

**Բաքոս.** — Մօտեցէք, դստերք Աստղիկի, յաւէրժհարսունք և Մուսայք, մեր շուրջը նստեցէք, զինին բերէք, բայց ով պիտի մատուռակէ<sup>(1)</sup> մեզ զինին :

**Հիպնոս.** — Աստղիկին աղջիկները :

**Եւողոս.** — Յաւէրժհարսերն ալ կերակուր պատրաստեն :

**Բարոյական.** — Մուսաներն ալ երգեն :

**Ծիծաղ.** Մուսաներն ներշնչեն և մենք երգենք :

**Բաքոս.** — Այն, այն, անոնք ըսեն մենք զրենք :

**Հիպնոս.** — Արդէն դու Մուսայ մ'ես՝ և Մուսայի պէտք չունիս :

**Ծիծաղ.** — Ահա զինին բերին, խմենք նախ և առաջ այս Մուսայն, տեսնենք ինչ կը ներշնչէ :

**Բաքոս.** — Հոս բերէք զինիի տակառները :

**Ծիծաղ.** — Մուսաներ, զինիի վրայ երգ մը երգեցէք միաբերան, երգ մը որոյ եղանակն անուշ և բառերն ներդաշնակ ըլլան :

(1) Մատուռակել. զինի բաժնել:

**Մուսաներ.** — Այսօր ժամանակ չունինք երգելու :

**Սիդենոս.** — Դուք ներշնչեցէք՝ մենք երգենք :

**Մուսաներ.** — Ներշնչելու ալ սիրտ չունինք այսօր :

**Ծիծաղ.** — Ինչու, ընթերցնդ չունիք :

**Մումոս.** Կարծեմ թէ մեր մէջ բանսստեղծ չըլտնուելուն համար չեն ուզեր ներշնչել, և բաղարավարական ձեւով կը սրօղեն իրենց միտքը : Եւ արդարն Մուսայի մը համար չկայ այնքան ծանր առաջարկութիւն մը որքան որ քերթելու օժիտէ՝ զուրկ կենդանւոյ մը ներշնչելու առաջարկութիւնն :

**Ծիծաղ.** — Բայց և այնպէս ես շատ պուէտներ զիտեմ որ երգելու բնաւ յատկութիւն չունին և Մուսաներու օգնութեամբ կ'երգեն :

**Մումոս.** — Կ'երգեն, բայց ով մտիկ կ'ընէ անոնց երգերն :

**Հիպնոս.** — Մենք մեզմէ երգենք ուրեմն, առանց Մուսաներու օգնութեան :

**Սիդենոս.** — Խմենք բաղցը զինին եւ անոր բաժակին մէջ փնտուենք մեր Մուսայն, անոր մէն մի գաւաթն Մուսաներ կ'արժէ, անոր մի կաթիլն բանսստեղծութեան հազար դասագիրքի չեմ փոխեր, ան է որ կը կրթէ ճաշակն, ան է որ կը վառէ սիրտն, կը յուզէ ուզելոն և յուզեալ ուզեղի մը արգասիքներն միշտ սիրով կը բաղուին : Խմենք,

(1) Օժիս: ձիրք, յատկութիւն:

իմենք առանց ժամանակ կորուսանելու :

**Մոմոս.** — Եմենք :

**Ամենքը.** — Ինչ անուշ զինի :

**Սիղենոս.** — Եթէ կրնաք իմ երգս մտիկ ընել՝  
հրաման ըրէք որ երգեմ զինին :

**Ամենքը.** — Երգէ, Սիղենոս, երգէ :

**Սիղենոս**

Այզոն փթթած վարդէն բաղած համբուրէն  
Զեփիւոն արդեօք քեզ ներշնչեց այդ բաղցը բոյը,  
Զի կեանք, յոյս, սէր, անմահութիւն կը բուրեն  
Որ մանզամ քեզ կը մատչին ի համբոյր :

**Մուսաներ.** — Հա, հա, հա...:

**Սիղենոս.** — Ինչու խնդացիք օրիորդներ...  
իմաստ չկայ :

**Մուսաներ.** — Ոչ իմաստ կայ, ոչ փափկութիւն  
և ոչ ներդաշնակութիւն :

**Ծիծաղ.** — Թող տուէք իրեն երգել, այդ ա-  
մանը մէկտեղ բերելն շատ դիւրին գործ չէ :

**Սիղենոս.** — Բաւական է որ ես երգեմ ինչ որ  
կզգամ :

**Մուսաներ.** — Ամենքն ալ կզգան, խնդիրն  
միայն զզալու վրայ չէ, այն որ հրապարակի վրայ  
կ'երգէ իբրեւ բանաստեղծ՝ պարտաւոր է նաև  
զզացնել մտիկ ընողներուն ինչ որ կզգայ ինք :

**Մոմոս.** — Ինչու կը վհատեցնենք Սիղենոսը...  
երգէ, ծերունի :

**Սիղենոս.** — Ես չեմ փհատիր... զինի բերէք  
իմենք :

**Ամենքը.** — Այո, այո, իմենք : Դուք ալ իմե-  
ցէք, աղջիկներ :

**Սիղենոս.** — Սկսինք. (Կերպէ),

Վարդագեղ ես, մաքուր, պայծառ, անապակ,  
Դէմքդ ջնջ սրտին և հրապոյրն եւ զեղն ունի,  
Ո՞հ, մի շիկնիր խոստովանէ բացարձակ,  
Շրթամբը ծծեց զքեզ մի կոյս զեղանի :

**Մուսաներ.** — Հա, հա, հա...

**Մոմոս.** — Ինչու խնդացիք :

**Մուսաներ.** — Սիղենոսին երգերուն հա-  
մար :

**Սիղենոս.** — Դինի կուզեմ :

**Բաքոս.** — Դինի բերէք, իմենք Սիղենոսի եր-  
շանկութեան համար՝ որ այսքան զովեստով կը  
խօսի զինիին վրայ :

**Ամենքը.** — Իմենք, իմենք :

**Սիղենոս.** — Կեցցէ Բաքոս, կեցցէ զինի :

**Ծիծաղ.** — Դուն ալ երգէ քիչ մը :

**Հիպնոս.** — Լաւ : (Կ'երգէ)

Գինին ըմպել կարող եմ բայց երգել՝ ոչ :

Որ չէ բերմող՝ ի զուր զոչէ «ով Մուսա».

Չեմ ես յիմար, կամ պուէտն այն ինքնակոչ՝

Որ յանգ, խանդ, հուր լոկ Մուսայէն կը յուսայ :

**Սիղենոս.** — Իմենք, իմենք, կեցցէ զինի, կեց-  
ցին այզիներ. այս զինիէն խմողներն յաւիտեան  
չպիտի ծարաւին :

Դու կափոփես թշուառն, աղքատն, հէքն յետին  
Անցեալ իրաց բառնաս տիսուր յիշատակ,

Փայլի Ծիծաղն քեւ Արտասուք կանհետին,

Լէթէ՛ գետն իսկ մոռցնէ քո մի բաժակ:

Մուսայք. — Աս Սիդենոսն հանելուկ կըսէ, ինչ  
կընէ:

Սիդենոս. — Դուք յանգերուն նայեցէք, յան-  
գերը ճոխ ըլլալէն ետքը՝ մէջի աղքատութիւնը չը  
փնտուիր:

**Յ. Յ. Պարոնեան**

(1) Լէրէ գժոխոց գետերէն մին, որ կը կոչ-  
ուէր նաեւ մոռացութեան զետ: Գժոխք իշնող հո-  
գիները կամ ստուերները կը խմէին անոր ջրէն  
բոլորվին մոռնալու համար անցեալը: (2) Բանաս-  
տեղծներուն գրուածոց մէջ զինին մեծ դեր կա-  
տարած է ամենահին ժամանակներէ ի վեր: Հոմերի՝  
բանաստեղծութեան այս Աստուծոյ գրուածները,  
Անակրէոնի աննման քնարերգակին տապերը հա-  
մեմուած են անով, Նոյնպէս մեծ դեր ունին բա-  
նաստեղծութեան մէջ վարդը, ծաղիկը, զարունը,  
սերը: Գարնան վրայ մեծ աւիւնով խօսած է Վիր-  
գիլ իւր մշակականաց մէջ: Սէրն ալ վաղուց իր  
ներշնչումը տուած է բանաստեղծից իսկ վարդ,  
ծաղիկ միջին դարէն սկսեալ սովորական դարցած  
են. ասոնք նոր բանաստեղծութեան գերասաններն  
են: Բանաստեղծական ասութիւնք՝ եթէ յարմար  
ատեն եւ խնայողութեամբ գործածուին ճարտար  
գրիչներէ՝ մեծ չնորհք կըյաւելուն հանձարին  
արդեանց: (3) Մենք յարմար չը դատեցինք գրքովիս  
մէջ քննադատութիւններ ընել իւրաքանչիւր հատ-  
ուածի վրայ, եւ այս մասին մեր համոզիչ պատճառ-

**Կ Ռ Ի Զ Է Լ**

Կոփէլ երկաթուղիի մը մեքենագործն է:

Օրին մէկը կառաշարի՝ մը վրայ էր, կայնեցաւ  
յանկարծ ճամբուն վրայ. — «Յառաջ զնա», կը  
պոռար կառաջուին մեծը. — Մերժեց կոփէլ,  
մերժեց՝ և աչքն առաւ ի կորուատ մատոնել իւր  
պաշտօնը, իր ծառայութիւններն, իւր բոլոր  
կեանքն:

Այն վայրկենին որ նա այսպէս ի վեաս անձին  
կը մերժէր յառաջ երթալ, դիմացի կամուրջը կը  
փլի, յորդահոսան՝ զետի վրայ, կամուրջն՝ որմէ  
վար յանդունդ պիտի զահավիմէր՝ կառաշարն  
ամբողջ եթէ կոփէլ առաջ զացած ըլլար :

Ներն ունինք: Բայց չենք կրնար բոլորովին լոռւ-  
թեամբ անցնիլ՝ երբ անհրաժեշտ հարկ կայ: Որով-  
հետեւ մեր մէջ կիրթ ճաշակը հազուագիւտ է՝  
գուցէ ումանք աննշան համարին Ծիծաղէն քաղած  
մեր այս կտորը. սոկայն մենք վստահութեամբ կ'ը-  
սենք որ ասիկա գրական հատուած մ'է՝ աննման  
իւր տեսակին մէջ, եւ թէ Արիստոփանի ու Մոլիէ-  
րի պէս հանճարներ միայն կրցած են համնիլ այս  
բարձրութեան ու կատարելութեան:

(1) Կառաշար. Գաղ. Տճ. քրէն (երկաթուղիի):  
(2) Յուղահոսան. առաս եւ արագ վազող: (3) Գա-  
հավիմէր. իյնալ վար, թափիլ:

Այս մարդը կը տոնէին անցած իրիկուն 1800  
անձինք՝ երկաթուղեաց զործաւորք՝ իրենց նա-  
խագահ ունենալով Ֆրանսայի մեծ բանաստեղծը՝  
Վ. Հիւկօ՝ և կոչնականաց մէջ մեծ ատենաբան մը,  
Կամպէթթա :

Երբ Կամպէթթա նախարար էր ասկէ քանի մը  
ամիս առաջ՝ միտքը բերած էր այս խոնարի զոր-  
ծաւորք՝ որ կորովի<sup>1</sup> բազկին հետ հանճարեղ ու-  
ղեղ մ'ունի՝ ինչպէս ըստ Վ. Հիւկօ, և որ հա-  
րիւրաւոր մարդոց կեանքն էր ազատած, անսաս-  
տելով<sup>2</sup> իւր մեծին՝ զի նախատեսած էր վտանգն :  
Կամպէթթա պատուոյ Լէզէոնի խաչ էր կախած  
այդ արի կուրժքին վրայ :

Մարդիկ հասարակօրէն արի կ'ըսեն զինուորին,  
նա որ պատերազմի դաշտին վրայ կ'իլոայ, որ  
երբ յաղթանակ մը կանգնէ՝ դիւցազուն կ'ըսուի՝ և  
որոյ շահատակրութեանց<sup>3</sup> վրայ միշտ կը փայլի  
փառքն իրեւ պսակ, ինչպէս ըստ Կամպէթթա:  
Այլ քանիներ նաեւ աննշան՝ որ մարտի դաշտին  
վրայ չեն իյնար, որք զինուց արդիւնք չեն, այլ  
որ՝ համեստ զործաւորք՝ հազարներով մարդոց  
կեանքն ի ձեռին ունենալով, ինչպէս է երկաթուղ-  
ւոյ մերենազործ մը, ինչպէս էր կոիզէլ՝ իրենց  
պատուոյ զոհ կ'երթան և անունին ոչ ոք զիտէ և  
կը կրկնէ : Ոչ ոք կզայ և ոչ ոք զիտէ ինչ կը

(1) Կորովի. ուժով։ (2) Անսաստեղով. մոխէ չնե-  
լով։ (3) Շահատակրութեանց։ Քաջազործութեանց։

քաշէ կրակին դիմաց, երբ ձիւնն երեսը կը ծեծէ .  
երբ փուքն զշունչն կը կտրէ, զիշեր ցերեկ ծխա-  
նին՝ և ահազին զործիքին առջեւ կանգնած, մե-  
քենազործ երկաթուղւոյն, և որ պէտք է անդադար  
հսկէ, և ոչ մէկ անգամ վրիպինք ձեռքը կամ վայր-  
կեան մը զթի<sup>4</sup> ուշադրութիւնը կամ թէ միտքը  
ճապաղի : Կ'աշխատին տարիներով, կը ծերանան  
այս հնոցի աշխատութեանց մէջ, և օրին մէկը յոչ  
կամաց յանզգաստից<sup>5</sup> երբ սխալ մը զործեն՝ որ չար-  
հիտեւանք մը ունենայ. զի շատ անգամ յոչ կա-  
մաց<sup>6</sup> և յանզգաստից կը զործեն մարդիկ մեծամեծ  
սխալներ, — ահա այնքան տարուան աշխատու-  
թիւնը՝ որ ի դերեւ ելաւ, ահա այնքան ծառայու-  
թիւնը, անձնուիրութիւնը՝ որ կորսուեցաւ, ահա  
կեանք մը որ ոչնչացաւ : Կոիզէլ իւր աչալրջու-  
թեամբը<sup>6</sup> կառաշար մը փրկեր էր և հարիւրաւոր  
մարդոց կեանքն :

Պակայն ովկ լսեր էր անունը և ովկ պիտի լսէր՝  
եթէ ըլլար կամպէթթա<sup>7</sup> : Կարծես թէ ասոր հա-

(1) Ծխան. Տճ. օճախ։ (2) Վրիպի. սխալի։ (3)  
Գրի. սխալի, սահի։ (4) Յանզգաստից. չգիտնալով,  
ակամայ։ (5) Յոչ կամաց. չուզելով։ (6) Աչալրջու-  
թիւն. աչք բացութիւն, արթնութիւն։ (7) Կամ-  
պիրքա. անուանի ճարտարախոս եւ քաղաքագէտ  
Գաղղիացին՝ որ մեծ ծառայութիւններ մատոյց իւր  
հայրենեաց. Գերմանո-Գաղղիական մեծ պատե-  
րազմին ատենէն՝ 1870 էն սկսեալ, եւ որ մեռաւ  
1883 ին դեռ առոյգ հասակի մէջ :

մար միայն նախարար եղաւ : «Եկեղճ մեծ մարդը» ինչպէս կ'ըսեն դեռ այսօր հեզնելով զինքն . ակն ունէին ամենքը թէ մեծամեծ պիտի գործէր : Աննըշան փաստաբան մ'էր 48 տարի առաջ, և օրին մէկը Նարուէն Գ.ի օրով՝ մարդու մը յիշատակը պաշտպանեց եղեռնադատ ատենին առջեւ . այս մարդն էր Պօտէն, ազգային երեսփախան, որ դեկտեմբեր 2ի պիտական հարուածին առջեւ ապլստամբեր և վ. Հիւկօի և Ժիւլ Ֆավրի առաջնորդութեամբ փողոցն էր իշեր, սալայատակներու քարերով պատնէշ էր կանգներ, և պատնիշի ետևէն կը կոռուէր : Յանկարծ ձայն մը յսեց դիմացէն՝ պաշարող և յարձակող զնդերէն . Օրը քսան եւ հինգ ֆրանքը չկորսնցունելու համար է որ կը պատերազմիք . — Ազգային երեսփախաններն օրը քսան եւ հինգ ֆրանք կ'առնեն : Տնկուեցաւ ելաւ Պօտէն պատնէշին ետևէն, և կուրծքը զինուորներուն հրացանի հարուածին ընծայելով՝ աղաղակեց . «Ոհա այսպէս կը մեռնի ազգային երեսփախան մը՝ 25 ֆրանքի համար» . զնտակը անմիջապէս եկաւ զարկաւ և դիտապաստ՝ ինկաւ անվեհեր՝ ազատականը : Այս մարդուն՝ ահա, արձան մը կանգնելու համար հանգանակութիւն՝ մը բացուած էր, և զայն հանգանակութիւնը պաշտպա-

(1) Դիտապաստ . դիակը գետինը փոռւած : (2) Անվեհեր . անվախ : (3) Հանգանակութիւն . ստակ ժողվելու համար բացուած տետրակ :

նելու համար փաստաբանեց<sup>1</sup> Կամպէթթա : Տասն ու չորս տարի ետքը դեռ կը յիշեմ՝ թէ ինչպէս սիրտս թնդալով կարդացի Կամպէթթայի ատենաբանութիւնը :

Կամպէթթայի քաղաքական բախտը անտի ծագում առաւ, և այն օրէն ի վեր երթալով զնաց և մեծցաւ, և քիչ մնաց որ Օրլէանի յաղթութեան հետեւեալ օրը Բարիզի պաշարումը մէկդի ձգելով կծիկը դնէին Գերմանացիք, վկայ կիյօմ կայսեր խոստովանութիւնը : Զը կրցաւ փրկել ֆրանսա՝ այլ ֆրանսայի պատիւը փրկեց : Այն բաւական էր որ ետքէն ֆրանսա ինքինքն փրկէր : Ասկէ մինչեւ տարի մ'առաջ ամենայն ինչ էր կամպէթթա ֆրանսայի մէջ, ասկէ ամիս մ'առաջ զրեթէ ոչինչ էր : Ասանկ ահա, քաղաքական մարդոց կեանքն իի է արկածներով<sup>2</sup>, անակնունելի<sup>3</sup> դէպքերով : Հասարակ դարձած խօսք մ'է այս կարզի մարդոց համար թէ . Տարիգեան ժայուը շատ մօտ է կապիտոլիոնի<sup>4</sup> : Սակայն կամպէթթայի ճակա-

(1) Փաստաբանել . դատ մը պաշտպանելու համար խօսիլ : (2) Արկածներով . պատահարներով . փորձանքներով : (3) Անակնունելի . անյուսալի , չըսպասուած : (4) Կապիտոլ կամ կապիտոլիոն . մին եօթն բլուրներէն՝ որոց վրայ շինուած է Հռովմ . հոն Արամազդայ մէծ տաճար մը կար՝ ուր կը պսակուէին յաղթողները : Ասոր մօտ կը գտնուէր Տարաեան ըսուած ժայուը՝ ուրիէ վար կը գահավիժէին հայրենեաց մատնիչները եւ քաղաքական մէծ յան-

տազիրը դեռ չաւարտեցաւ. Թերեւս այս ճակատագրին վերջի բառը սոսկալի իմն է, այլ տակաւին գեղեցիկ օրեր ունի նա իւր առջեւ:

Երեք ամիս է որ գաղտնի կամ յայտնի կառավարութեան մէջ չէ Կամպէթթա, և ահա ամենքը սկսան իրարու հարցնել՝ կառավարութիւն մը կայ արդեօք Ֆրանսայի մէջ: Կամպէթթա շատ իսկ խառնուեցաւ անցից<sup>4</sup> և եղելութեանց 12 տարիէ ի վեր. ընդհանուր բուէարկութիւնը նա վարդապետեց<sup>5</sup>, խորհրդարանը նա յանձանցեց<sup>6</sup>, հանրապետութիւնը նա դիեցուց<sup>7</sup> ու մեծցուց, և այս 12 տարուան միջոցին կրնայ ըսուիլ թէ բաղաքականապէս բնաւ սխալ մը չգործեց: Ըսին թէ նախարար ըլլալէն ետեւ սխալներ միայն գործեց. ըստ իս կառավարել ուզեց — կառավարել՝ այսինքն առաջնորդել, կառավարել՝ այսինքն նախատեսել<sup>8</sup> — և գործելու համար միտքն ու հորիզոնն ընդլայնել<sup>9</sup> անոնց՝ որ Ֆրանսայի բախտն ունին ի ձեռին

ցաւորները: Ասկէ յառաջ եկած է սու ասութիւնը թէ՝ « Տարպեան ժայռը մօտ է կապիտոլի » . այսինքն թէ անկումը շատ անգամ անմիջապէս կը հասնի փառաց եւ յաղթութեան ետեւէն:

(1) Անցի. դիսուած, պատահած բաներ: (2) Վարժապետեց. սովորեցուց, քարոզեց: (3) Յանձանցից. հոգաց, խնամեց: (4) Դիեցուց. կաթ տուաւ: (5) Նախատեսել. ըլլալիք բանը առաջուց դուշակել: (6) Ընդլայնել. ընդարձակել, մեծցընել:

և որ կը շարժին միշտ անձուկէ շրջանի մէջ՝ ուր հարկաւ կը փակէ զիրենք իրենց ծագումն ու մտքին կարողութիւնն. « չչաջողեցաւ ». ինչ անիծեալ բառ է այս, չչաջողիլ, : Այնքան ուրիշներն իրենց համարմունքը կը վերցնեն մարդուս վրայէն՝ որ մարդս կասի ինքն ալ համարմունք չունենալ իւր վրայ: Կամպէթթայի անյաջողութիւնը առօրեայ<sup>2</sup> է. նախարարութենէ ինկաւ՝ այլ կանգուն կը մնայ. իյնալէն ետքը գործեց սխալներ: Կրնար, հեռուէն ու բարձրէն նայիլ ու սպասել՝ առանց անհամբերութեան. իրեն կը վայլէր որ վեհանձն ըլլար. ինքն ամեն իրաւունք ունէր անհամբեր ըլլալու: Մակայն իւր արբաննակներն<sup>3</sup> շատ պատճառներ ունէին անհամբեր ըլլալու: Անոնց հետեւեցաւ, փոքրիկ կիրքերու ծառայեց, իւր մեծութիւնը վերստին ձեռք ձգելու համար բաւական է որ իւր սրտին ներշնչմանց<sup>4</sup> հետեւի: Մեծն նարօլէոն ըսեր է եղեր, և շատ դրական<sup>5</sup> խելքեր կը կրկնեն իրեն հետ՝ թէ՝ Պետական մարդու մը սիրտը զիտուն մէջ պէտք է ըլլայ<sup>6</sup>... : Ես չեմ կարծեր:

(1) Անձուկ. նեղ: (2) Առօրեայ. վաղանցիկ, մէկ օրուան: (3) Արքանեալ. մեծի մը հրամանին տակ գործող. կամ մեծ ասալի մը բոլորափքը դարձող փոքր ասալ: (4) Ներշնչմանց. խորհուրդներուն զգացմանց: (5) Դրական. ծանր, խորունկ մտածող: (6) Պետական մարդու մը սիրտը զիտուն մէջ պէտք է ըլլայ. այսինքն պղպաց կառավարութեան գլուխը գտնուող մարդիկ պէտք չէ այնչափ փափուկ սիրտ

Առանց մեծ սրտի մեծ մարդ չկայ : Վօվընարկ իշրաւունք ունի . — Մեծ մոտածութիւններ սրտէն կը բխին : Ես դեռ կը հաւատամ Կամպէթթայի սրտին և չեմ կրնար հաւատալ թէ սեցուցած ըլլայ նա իւր հոգին : Ապա նւրկէ գտած պիտի ըլլար այն հուրը՝ որ կը վառէ զինքն երբ կը խօսի . նւրկէ առաւ մարդն՝ որ գետնի վրայ կը սողայ՝ ի վեր համբառնալ և հոգեւորել իւր ունկնդիրները . նվ իրեն տուաւ այն մարդու մեծ կրքեր արթընցընելու փափաքը կամ խորին զգացումները : Ո՞չ ապաքէն իւր ամենամեծ զօրութիւնն պերճախօսութիւնն է : Ահա անցած օր Կոփէլի խնճոյքին խօսած ճառը . ինչպէս իրմէ ուժացած սիրտեր սկսան նորէն յարիլ ու հաւատալ իրեն : Կուզէի թարգմանել այս ճառը . սակայն ինչ է տպուած ատենաբանութիւն մը կարդալը : Կամպէթթայի պերճախօսութիւնն լաւ դատենու համար պէտք է լսել և տեսնել խորհրդարանի մէջ : Պերճախօսութիւն մ՝ունի ձայնին մէջ , պերճախօսութիւն մը ձեւերու և շարժմունքին մէջ : Չայն մը որ խուլ մոնչիւններով կսկսի , ովկիանոսի խորունկէն լսուած ձայնին պէս , և աստիճանաբար բարձրանալով՝ կ'աճի ու կը տարածուի . որոտընդուած

ունենան եւ իրենց զդացմանց հետեւին , այլ հասուն դատողութեամբ եւ խստութեամբ վճռեն ամեն ինչ : (4) Որ գետնի վրայ կը սողայ . որ ստորին կրքեր ունի . վեհ չէ : (2) Ուժացած . պաղած , հեռացած : (3) Որոշնդոս . որոտման , կայծակի պէս ցայտող , թոչող ,

հնչիւններւվ իմաստները կը գոռացնէ , և հուսկ ուրեմն անհուն աղաղակ մը կը դառնայ՝ որ ոչ միայն մրմունջ՝ այլեւ շնչառութիւն արզամ կ'ընդհատէ<sup>2</sup> բազմականաց կուրծքին մէջ , ու մինչեւ մարդկային սրտին ներքին ալուցը<sup>4</sup> մէջ անձայն շշող<sup>5</sup> նախանձու կրից և վրիժու խանդերն ալ խղղելով՝ այն հոծ լուսութեան մէջ ինք միայն կը հնչէ... և այն միջոցին բոլոր անձը կը բոցավառի , հերք ի զլխուն հուր կրլլան՝ ըստ գեղեցիկ բացատրութեան մեր Գողթան երգերուն , մօրուքին մազերն կսկսին ծածանիլ , բեմը եռոտանի մը կը ձեւանայ՝ ու ինք՝ երբեմն հարցուկ<sup>6</sup> , երբեմն պատգամ , երբեմն ալ ցուլ մընէ՝ կըսես՝ կամ առիւծ կը դառնայ , եւ մէկ ծայրէն միւս ծայրը երթալ զալով բեմին՝ բազկատարած՝ ահազին , վերջին աղաղակ մ՝ալ կ'արձակէ և ահա ծայրայեղ ծախակողմու և մինչև վերնատուններէն՝ այր և կին հանգիսականք ալ բռնաբարեալ և իբր թէ տեղափոխեալ կսկսին ծափահարել դիւահարներու պէս<sup>7</sup> :

#### Վահրամ

(1) Հուսկ ուրեմն : վերջապէս : (2) Կ'ընդհատէ . կը կարէ : (3) Բազմականաց : հանդիսականաց : (4) Ալլ . այուց . խորհրդուն . (5) Շչող . օծի պէս ձայն հանող : (6) Հարցուկ . աստուածներուն կողմէն պատգամ տուող քուրմ՝ որ եռոտանիի վրայ կայնելով կը փրփէր , կը գողար եւ կը ձեւացնէր թէ սատուածային հոգին իր վրայ տիրած է : (7) Այս աննման գրուածին վերջին մասը որ Կամպէթթայի ճարտարախօսութիւնը կը նկարագրէ՝ գրական հազուագիւտ հատուած մ՝ ամեն գովեստէ վեր :

## ՑԱՆԿ ՆԻՒԹՈՅ

Նախաբան .....	Բ
Առ կոյս Հոփիսիմէ .....	10
Սոխակ .....	12
Մէր եւ մահ .....	14
Պանդիստին կեանքը .....	16
Ողբ ի մահ մանկան .....	19
Մեղու , ճպուռն ու ճանն .....	21
Կեանքն ու ծաղիկ .....	22
Յառաջ , յառաջ .....	23
Ծիծաղն եւ կապիկն .....	24
Ի մահ Յակոբայ Զամշեան .....	27
Քաջորդի .....	30
Թուառութիւն եւ գուր .....	31
Հեծեծանք .....	36
Ճպուռն եւ մրցիւն .....	39
Չեփիւնք .....	40
Խօս Վսեմ . Օսեանի .....	43
Երգ բռչնոց .....	45
Քեար .....	47
Անցորդ եւ ըունք .....	48
Ողբ մօր սզաւոր .....	50
Զերբակալութիւն .....	52
Առ օրիորդ Զօպանեան .....	56
Յիշատակ .....	57
Զախող դէպք մը .....	58
Երգում .....	60
Աղուէս եւ հաւ .....	62
Գիւղական եւ օձ .....	64
Ի մահ Բիպօտիի .....	66
Որդեկորոյս մօր ողբ .....	69
Մաղկունք .....	73
Առաջին պտուղ .....	76

Ապրիմ - Մեռնիմ	78
Եղերերգ	79
Չրաղանի պալատը	80
Բանաստեղծութիւն	84
Մայր մը	86
Վարդն ու գերեզման	89
Մեծութիւն Անգլիոյ	90
Մեր փոփոխամտութիւնը	92
Փոքրիկ բոյր	95
Սօսուն եւ պայպուն	98
Աղուէս եւ էօ	102
Հիւկոյի մուս ի Փարիզ	104
Ռիւ Պլաս	106
Ծաղկաձոր	109
Մերօեան վարժարան	111
Համբաւն ու բախսն	114
Խելօֆ աղբարեներ ու կրակ	117
Լսարան	119
Իմաստուն աղուէս	122
Կնոջ ազատութիւն	124
Ունայնութիւն ունայնութեանց	127
Երկու բոյր	129
Ծովի գիւղ	135
Ծովիկի կղզին	136
Թորոս աղբար	138
Վէսահար ամուսինն	139
Երգ պանդուխս պատանեկի	144
Սէտանի պատերազմ	145
Նուշանն Նաւարժանայ	150
Խրատ առ Երուանդ	161
Զրուանիք	164
Վարժարանիք Անգլիոյ	168
Ալխաս կին	175
Լուսնկայն գերեզմանաց	177
Ծիծաղին զրուանիք	179
Կոհիզէլ	185

ՀՕՒՅ

ՀՀ Ազգային գրադարան



NL0062697

ՀՀ Ազգային գրադարան



NL0062698

